



## Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

**Share** — copy and redistribute the material in any medium or format

**Adapt** — remix, transform, and build upon the material

1929

9147925

U-57

9

W/3.

2178

85

2004

150 4



ԲԻՒԶԱՆԴԻ ՄԱՄԻԿՈՆԵԱՆՆԵՐԸ

9(47.925)


Ա. 57

Հ. Ն. ԱՆԴՐԻԿԵԱՆ



ԲԻՒԶԱՆԴԻ ՄԱՄԻԿՈՆԵԱՆՆԵՐԸ

6099  
0001  
Հ



ՎԵՆԵՏԻԿ — ՍՈՒՐԲ ՂԱԶԱՐ

1904

12713

## ՅԱՌԱՋԱԲԱՆ

Ս Յ Ա Յ Ո Վ Ա Ֆ Ա Ն  
Խմ ինձ առաջնորդ: Բուզանդ միակ աղբիւրս  
չէ, բայց ամենին ձեռնտուն է իմ տեսու-  
թիւններուս: Զկառմ մը ունիմ՝ զոր ինք  
միայն ամբողջապէս կրնայ գոհացնել: —  
Մեր ազգն ընդհանրապէս եղջերուասիրա բամ-  
բասուած է, թէ ներկայիս և թէ պատմու-  
թեան մէջ: Լուկիանոս՝ հաճոյական և հեղ-  
նող, կ'ըսէ թէ Հայերը կը փախչին զեռ չհա-  
լածուած: Հոս կ'ուզենք ցուցնել թէ այս ա-  
նիրաւ զատաստան մըն է. և թէ հայն ստէպ  
կու լար՝ երբ կը վիճակեր իրեն զվարար  
մահ մահաց մեռանել: — Բայց որովհե-  
տեւ ձկտումը պատմագրին համար մահացու  
մեղք է, ևս ձեռներս կը լոււամ: Մամիկո-  
նեանց վրայ նոր քաջութիւնք պիտի շերե-  
ւակայեմ. եղածներն ալ ընդհակառակն մեղ-  
մել պիտի ջանամ. և իմ նոր սերունդի ըն-  
թերցողներուս պիտի կրկնեմ իմ կերպովս

2103

այն բաները՝ զորս հիներն իրենց կերպով զրած են։ Պատկերը թանգարանին մէջ կախուած է, երջանիկ է այցելուն եթէ հասնի գտնել այն կէտը՝ ուսկից զիտել պէտք է։ ուսկից լրյուր յաջող կը զարնէ, դէպէրը կը զատէ, դէմքերը կը պայծառացնէ, համառօտ՝ հաճոյական կ'ընէ։

Դեռ երկու ծանօթութիւն ալ։

Պատկերը իր շրջանակին մէջ պիտի զեւ տեղեմ. այսինքն պիտի ստուերագրեմ, միշտ մեծ գծերով, և պատմութիւնը Հայաստանի, որ իրեւ յատակ պիտի ծառայէ որուն վրայ պիտի հանգչի համայնապատկերն Մամիկոնինեանց տան։ — Ստէպ գերակշռութիւնն այս պատմին եմ տուած քան միւսին. նոյն պատմչին այս ինչ զէպքն հարազատ եմ համարած, միւսը ոչ։ Այսպէս վարուելուս մէջ, ես իմ առանձին համոզումներս ունէի՝ որ քիչ մը նոյն է բոլոր բանասէրներու ունեցածին հետ։ Անօգուած՝ կրկնել այս բոլորը գրուածքի մը տակ՝ որ մասնագիտութեան համար չէ սահմանուած. ասկէ զատ աս խնդիրներն անգամ մը սկսելէ վերջ, պէտք է սկզբէն սկսիլ։

## ԲԻՒԶԱՆԴԻ ՄԱՄԻԿՈՆԵԱՆՆԵՐԸ

Մամիկոնեանց ծագումը. — Մամիկոնի աւանդավեպը. — Արտաւազդ Ա. — Մամիկոնեանց դերը Դ. գառն կուսակցութեանց մէջ։

Մեր հինգերորդ զարու հայրերը հաւատքն ունէին թէ առանց ասաջնորդութեան մամիկոնեան նախարարութեան, հայ աշխարհին ոչ մէկ գործը յաջողապէս կ'աւարաէր<sup>1</sup>։ Հնագոյն պատմիչները, որոնք կը խօսին այս տան սկզբնաւորութեան մասին, երկու են, փաստոս թիւզանդ և Մովսէս Խորենացի։

Փաստոս իրենց տոհմային աւանդութիւնը կը ներկայացնէ։ Մամիկոնեանք զիրենք Ճենաց արքունական ցեղէն կը համարէին։ Խաղաղասէր ազգին պալատին մէջ խոռվութիւն մը կը ծագի. արինհեղութիւն տեղի կ'ունենայ եղբարց մէջ։ Ումանք իրենց անձնն և իրենց հանգիստն ապահովելու համար՝ Հայաստան կ'ապաւինին արշակունի թագաւորաց ժամանակ, որոնք զիրենք զրկաբաց կ'ընդունին<sup>2</sup>։

1. Պազ. Փալոպ. Էջ 166 ըստ 1873ի տպագրին Վենետիկով։

2. Բիւզանդ, Էջ 204, 247 ըստ 1889ի տպագրին Վենետիկով։

Խորենացին՝ յետ անգամ մը առջեւն ու նենալու այս դորշ յիշատակներն, որոշ զծերով պատմութիւն մը կը յօրինէ, ըստ իւր սովորութեան, յատուկ անուններով և թուականներով։ Ուստի ինք կ'ուզէ որ Արտաշրի վերջին տարիները Զինաստանի թագաւորին անունն Արբոկ ըլլայ։ Սա երկու մեծ նախարար կ'ունենայ, Բղողոփ և Մամկուն, ուրանք իրեն սննդակից ալ են եղած։ Բղողոփ Մամկունի վրայ չար կը խօսի Արբոկին առջեւ՝ որ կը հրամայէ զայն սպաննել։ Բայց Մամկուն՝ միշտ զդաստ՝ կը փախչի և ամենայն աղխիւ խրով Պարսից Արտաշրի թագաւորին կ'ընկնայ։ Զինաստանի արքայն գեսպաններու ձեռքով իր ժահապարտը կ'ուզէ։ Արտաշիր կ'անսասաէ և պատերազմի կը պատրաստեն։ Բարեբազրարար Արտաշիր ընդհուպ կը մեռնի և իր յաջորդը՝ Շապուհ՝ պատերազմը դադբեցնելու համար զՄամկուն, իրին աքսորական, իր գործակալներուն կը զրկէ ի Հայս։

Հայաստանի գէշ ժամանակ մըն էր. Խոսրով նոր դաւաճանուած էր և երկիրը նոր քանդուած ու սմբած։ Բայց Մամկունի բաղդի աստուածը միշտ հեան է. նա միշտ Տըրդատայ կը հանդիպի որ կարծես թէ Արեւ-

մուտքէն իրեն կերակուր ու բնակութիւն տալու համար միայն էր գարձած<sup>1</sup>։

Հանրածանօթ է թէ Ողական ամրոցը, Տարոնոյ մէջ, Մամիկոնեանց զլիսաւոր նիստերէն մէկն էր։ Անիկայ իր հետաքրքրական պատմութիւնն ունի։ Մամկուն օտար հողի վրայ նոր սաք կոխած՝ դաւաճանութիւն մը կը գործէ որ միանդամայն հաւատարմաթեան և երախապիտութեան հաւատակից մըն է առ Տրդատ։ Նա Ալկունեաց ցեղը կը չնչէ։ Առսոնց նահապեալ, աէր Ողական ամրոցին, Տրդատէն կ'ապստամբի ու շրջակայն կ'աղմէէ։ Հայոց թագաւորն ընդվզողի բոլոր գաստակերաներն ու կալուածները մրցանակ է զրած այն բաջին՝ որ ապստամբը իրեն բերէ։ Խորենացին ուզած է որ այս աւանդապիէպի գիւցազնը Մամկուն ըլլայ։ Սա իր բոլոր աղիիւ Ալկունեաց նահապեակին կ'երթայ։ Հեալ կը գաշնակցի, կը մտերմանայ, ամրոցին մէջ աղասա մուտք կը վայելէ, և վերջապէս օր մալ որսի մէջ կը սպանէ, ու շուառով բարի լուրը թագաւորին կը հասցնէ։ Տրդատ հրավարաակով մը կը հրամայէ իւ-

1. Խորեն. Էջ 329-32 ըստ 1827ի ապագրին վե. նետպոյ։

բեն իշխալ այն ամէն բանի վրայ որ ապլուտամբինն էր<sup>1</sup> : — Մամիկոնեան նախարարութիւնն սկսած է :

Քննութիւնը Ի զարուն՝ որ իրեն հրանօթներուն չափ բուռն է, բոլոր այս շինուածք կը տապալէք: Ամբողջ աւանդավէպը խարխուլ է հիմուլին: Մամդունի առաջին սերունդը հազիւ փոխուած՝ մեր մատենագրութիւնը կը սկսի, և սակայն շինականութեան ոչ մէկ նշմար, — սովորոյթ կամ բառ, — չգտներ իրենց վրայ: Իրենց ամենէն գործածական անունները, — վարդան, վասակ, վարդ, չամազասպ, Արաւաւազը, — իրանական են<sup>2</sup>, այնչափ անլիճելի, որչափ վահանը զուտ հայկական: Ասկէ զատ բուզանդի կտոր մը յայտնի կ'որոշէ իրենց ծագումը: Երեսնամեայ պատերազմին ժամանակ երբ Շասկուհ կը ճարահատի վասակի յաղթել, կը մտածէ աղամանդը աղամանդով փշրել. ուստի կը զրկէ զՊեհկան նահապետ որ « տոհմիկ իսկ էր ազգաւ տոհմին զօրավարացն Հայոց՝ այսինքն Մամիկոնենից »: Վասակի համար սակայն ամէն մարդ ոխե-

1. Խորեն. Էջ 339—41:

2. Հմիտ. Հերքման. Հայ. Քեր. Մասն Ա. Համ. Ա.:

րիմ թշնամի էր՝ երբ հայ հողին վրայ կ'արշաւէր. հետեւաբար « Ելանէր ընդառաջ նոցա . . . հարկանէր սատակէր զզօրսն ամենայն Պարսից, սպանանէր զիւր զազգային գիւհնկան եանապւուն և զմացեալսն առաջի իւր տանէր փախստական<sup>3</sup> »: Այս ծանօթութեան բնական և անմիջական հետեւանքն է թէ Մամիկոնեանք իրանական են: Ամենին աւելի գուտ հայերն անոնք են որ իւրանական ծագումն ունին:

Նոյն իսկ Մեծին Տրդատայ ժամանակ մենք կը գանենք Մամիկոնեանց տոհմը՝ Մամդանէ տարրեր անունով և հանգամանքներով, և իրենց արանդական սպարապետութեան պաշտօնովը<sup>2</sup>: Գրիգոր Կհսարիա կը զրկուի ձեռնապրուելու, նա արքայական հետեւորդ մ'ունի որու մէջ կը համրուին 1. Աղեղ տան իշխանը, 2. Աղձնեաց իշխանը մեծ բգեշխ, 3. Մարդպահութեան իշխանը, 4. Ասպետութեան թագակապ իշխանը, իսկ 5. Իշխանն սպարապետութեան, զօրավար Հայոց աշխարհին<sup>3</sup>:

1. Բուզ. Էջ 153:

2. Բուզ. Էջ 247:

3. Ազաթ. Էջ 596 ըստ Վենետիկոյ 1862ի տպագրին:

Այս ակնարկութեան կը հանդիպինք ուշից ուղեւութեան մ'ալ մէջ : Կոստանդիան յազմոց է իր նախանձորպներուն, միասպես Հռոմէական պետութեան և քրիստոնեայ: Հեռաւորագոյն սահմաններէ խռանեամ ինպակցութեան կը փութան իրեն . դաշնակից Տրդատը չկրնար պակսիլ: Նա ճամբայ կ'ընկնայ զէպ ի Հռոմ տանելով իրեն հետ ինչ որ այն ատենի Հայաստանը պատուական ունէր: Չորս բգեշխներէն զատ՝ իր հետ են նաեւ Մեծ իշխանն Անդեղ տան, թագավիր Ասպետն և Ապարագետն Անձ<sup>1</sup> :

Ուրիշ տեղ մը, գարձեալ ուղեւութեան մը մէջ, մենք նոյն իսկ այս սպարապետի անունը նշանակուած կը գտնենք : Տրդատ կը լսէ թէ Գրիգոր երկու զաւակ ունի կապալվիա, անյապաղ պատգամաւորներ կը դրկէ որ բերեն: Դիսպաններուն առաջինին անունն է Արտաւազդ, որ սպարապետն էր ամենայն զօրացն Հայոց Մեծաց<sup>2</sup> : Ազաթան-գեղս չնշանակեր թէ այդ Արտաւազդն, սպարապետ ամենայն զօրացն Հայոց Մեծաց, ինչ ցեղէ էր : Բուզանդ հաւատարմագէս

1. Կոյն էջ 651:

2. Կոյն էջ 644:

կը լեցնէ այդ պակասը: Նա կ'ըսէ թէ Տըրդատայ որդուոյն Խոսրով կոտակի ժամանակ զօրավար ամենայն Հայոց Մեծաց էր Վաչէ, որդի Արտաւազդայ, ի Մամիկոնեան տոհմէն<sup>1</sup>:

Այս համառա քննութեան արգասիքներն են 1. թէ Մամիկոնն առասպել է զուտ . արգիւնք երեւակայութեան մեր պատմիչներուն՝ որոնք՝ եթէ հարկ ըլլայ՝ իրենց բարեխանած նախարարութեան թագաւորական ծագում մը տալու համար, մինչեւ Սենեքերիմ թագաւորն ու մինչեւ Աքրահամ նահապետը կը բարձրանան: 2. Մամիկոնեան նախարարութենէն ամենահին զէմքը, նահապետ զէմքը՝ զոր կը ճանչնանք . է Արտաւազդ :

Արտաւազդ փառաւոր կեանք մ'ունի, մամիկոնեան նախարարութեան նահապետի մը արժանաւոր Խոսրովու սպանութենէն վերջ ինք միայն կը ներկայանայ փրկիչ զէմք Հայաստանի մէջ: Եկերեսի թէ այն ատեն հայկական բանակին միազլիսապետ ըլլալէն աւելի իշխանութիւն մ'ունէր, որովհետեւ օտար պատմիչները զինք թագաւոր կ'անուա-

1. Բուզ. էջ 9 և 16 և 28:

նեն<sup>1</sup>։ Պարսից հրոսակին դէմ ի զուր օդ-  
նութիւն կը խնդրեն Հայք Հռոմայեցիներէն։  
անոնք իրենց պատերազմներուն զբաղած՝ չեն  
կրնար գալ և Հայաստան մարդ մը կ'ըլլայ  
Պարսից տէրութեան անսրոշ թուականի մը՝  
որ միշտ Գ. զարու մէջ է<sup>2</sup>։ Այս ատեն է  
որ Արտաւազդ կ'ազատէ մեր թագաւորու-  
թեան վերջի կայծը, զմանկիկն Տրդատիս,  
որ ընդ հուսկ հրակէզ կայծակը պիտի րլ-  
լար Հայաստանի թշնամիներուն և ամենէն  
փառաւոր ասազը անոր երկնակամարին։  
Եթեւ հաւատարիմ զայեակ նա իր սանը  
Յունաց կայսեր զուոը կ'ասպահովէ<sup>3</sup>, որ  
Տրդատիսի միաքն հելլենական փիլիսոփա-  
յութեան<sup>4</sup> վարժեցաւ և մարմինը ոլիմպիա-  
կան քաջարութեանց։ Պատիկ Տրդատը շմոռ-  
ցաւ իր բարերարը. և երբ օր մը հոսմէա-  
կան լեզեններով և արծիններով զարձաւ իր

1. Տրեր. Պուլիսն. Դ. Հմբու. և Հ. Աւելանի Ա-  
րարատ էջ 373։

2. Խորեն. էջ 320։

3. Ագաթ. էջ 42, Խորեն. էջ 320, Եղիշէ էջ 423։

4. Ագաթ. էջ 643 Կ'ըսէ Տրդատի համար թէ յու-  
նական աշխարհական զպրութեանս երկրաւոր իմաս-  
տութեանն յառաջագոյն առաւել էր տեղեակ փիլի-  
սոփայական մտաց հանձարագիտութեան, զի ուսեալ  
էր զայն։

գահը (297), ամենայն զօրաց Հայոց սպա-  
րապեասութեան սուրը Արտաւազդի մէջքը  
կապեց։ Այսուհետեւ Արտաւազդ անսակ մը  
խնամակալութիւն կը ցուցնէ Տրդատի վրայ,  
որ՝ ոչ այնչափ իշխանութենէ մը յառաջ կու  
զայ, որբան հայրական սրտէ մը։

Խորենացի այդ Արտաւազդը մանզակունի  
կը կոչէ<sup>1</sup>։ Ասիկայ ինքնահնար կ'երեւի,  
արդիննք այն ձկառամին որ ունի Մողլէս  
Մամիկոնեանց արարքը լսելու կամ այլայ-  
լելու։ Ասկէ զատ աւելի զրական պատճառ-  
ներ ալ կան։ 1. Մեր պատմութեան մէջ  
Մամիկոնեանք ի ընէ սպարապետ կը ներ-  
կայանան<sup>2</sup>. Բնչչպէս կրնային ի ընէ ըլլալ,  
երբ Տրդատայ ժամանակէն ալ զեռ չեն սկսիր  
իրենց պաշտօնը։ 2. Վաչէի հօր անունն  
Արտաւազդ է<sup>3</sup>, որու գործունէութիւնը Տըր-  
դատի ժամանակ կ'ընկնայ. արդ օրինաւոր  
չէ հաստատել թէ սպարապետ էր և սպա-  
րապեամին հայրը ազգի մը մէջ՝ որու պաշ-  
տօնները ժառանգական են։ 3. Վաչէի որդ-  
ւոյն՝ Արտաւազդայ, զեռ մանուկ՝ սպարա-

1. Պուլ. Հայոց, էջ 320։

2. Բուզ. 68, 247։

3. Տես էջ 9։

պետութեան իշխանութիւնը կու տան. վասն զի վաստակաւոր ցեղի զաւակ էր. ի՞նչպէս կրնար վաստակաւոր ցեղ ըստիւ եղբ իր հօրմէն սկսէր իրենց տոհմը: 4. Ագաթանց կեղսս անունը չյիշեր նախարարին որ զմանկիկն Տրդատ փախցուց կոտորածէն. այլ պարզապէս ոմն կ'ըսէ<sup>1</sup>. այդ ոմն Խորենացին Մանդակունի ըրած է: 5. Մանդակունիք երբէք չեն յիշուիր մեր պատմութեան մէջ իրեւ ռազմական մարդիկ: 6. Ըստ Խորենացւոյ Մամիկոնեանք երբէք չեն ըրած ստարապետութիւն, որովհետեւ Խոսրովուժամանակ ամէն մարդու կու տայ զօրաց հրամանատարութիւնը, բաց ի վաշէէ<sup>2</sup>:

Արտաւազզայ կեանքին ուրուագիծն աւարտելու համար աւելցնենք որ՝ իրեւ սպարապետ նա մասնակցած է այն պատերազմներուն, զորս մղեց Տրդատ իր երկարամեայ թագաւորութեան ժամանակ, և մեռաւ պատերազմի մը ահազնեռանլին մէջ: — Մարտապետներու տոհմին կաղապար նահապետ, զարերով նա ամբիծ զաւակներ ունեցաւ: Մամիկոնեաններու մահուան անկողինը պա-

1. Ագաթ. էջ 42:

2. Պատմ. Հայոց. էջ 391:

տերազմի զաշտն է: Պիտի տեսնենք որ այս բաղդէն պակսիլն իրենց սաստակազոյն կոկիծն է :

Մամիկոնեանք հայութեան համար ամենէն աւելի հաւատարիմ ու խիզախ սրտերն ունիին: Այդքան սէր Զինաստանի հեռաւորութենէն չկրնար եկած ըլլալ: Որոշ է որ անոնք ամենէն աւելի հայկական ծագութն ունին. մշուշ չկայ իրենց արշալուսին վրայ: Որոշ է գարձեալ թէ մենք իրենց գոյութեան և գործունէութեան՝ մեր պատմութեան բրիստոնէական շրջանին մէջ միայն կը հանգիպինք: Անկից առաջ Մամիկոնեան անոնք հրապարակին վրայ շլուփիր. անոնք քրիստոնէութեան հետ յիրեւան կու զան, որպէս զի էն գործազրող և էն անձնանուէր հաւատացեալներն ըլլան: Այս առանձնայալութիւնն ալ անշուշտ պատճառներէն մէկն է, որով իրենց են քաշած համակրութիւնը մեր նորասկիզբն ու բարեսպաշտ մատենազրութեան: Իրենց ծագման մէջ թերեւս թագուն ազգակցութիւն մալ անենան Լուսաւորչի ցեղին հետ. որովհետեւ Վարդան, վասակ մամիկոնեանց սեփական անունները՝ Պարթեաց մէջ միայն գործածուած կան, նոյն իսկ Քրիստոնէութեան առաջին զարուն:

Աւետարանն երկու ճամբով՝ ծաւալեցաւ  
Հայաստան. ասորական և յունական։ Առաջին՝  
աւելի հին, խոր աւանդութիւնք ար-  
մատացուց ամբոխին մէջ, երկրորդը՝ թէեւ  
բիշ մը ուշ, բայց աւելի ընդհանուր, բա-  
զագագան աւելի մեծ ազգեցութենք ունե-  
ցաւ։ Նախ քան 311 թուականն իսկ՝ ուր  
հայերն իրենց նոր կրօնքին առաջին պատե-  
րազմը կոռւցան Մաքսիմինոս Դայա կայ-  
սեր գէմ<sup>1</sup>, Հայաստանի գիւանազիսութիւնն՝  
իր արուարձանեայ աէրութեանց հանգէպ,  
կը փոխուի հիմնովին։ Երկուայրի կը գառ-  
նայ ինչպէս երկուայրի էին և սրերը որոնք  
զինք կը խոցսաէին։ Անկարելի էր իր սե-  
փական բազկին կոթնած, հաստատուն մնալ,  
ասլրի. պէտք էր մակարոյծ մ'ըլլալ, պէտք  
էր գաշնակցիլ։ Յառաջ որոշ զիտէին որ  
Պարթենաց կողմը պէտք էին բռնել. երկրին

1. Եւեկը. Եկեղ. Պատոմ. Գիրք թ. զւ. Ը: Ըստ  
այսմ քրիստոնէութիւնն՝ իբրեւ պաշտօնական կրօնք,  
աւելի կանուխ մուտ մտած է մեր երկիրը, քան հոռ-  
մէական ինքնակալութեան մէջ։ Կոյն բանք կը հաս-  
տատէ նաեւ Սոլոմենոս երբ կ'ըսէ « ԶՀայս դարձեալ  
ուսայ նախ առաջին լեալ քրիստոնեայս »։ Տես, չեն-  
րիկ. Գելցեր. Փաստ. Բիւլ. էջ 158 ըստ հայերէն  
թրգմ. տպ. Վենետիկ 1896։

զիրքը, ժողովրդեան բարքը և ամուսնու-  
թիւնքը զայս կը թելազրէին, ինչպէս կը  
զիտէ Տակիսոս<sup>2</sup>։ Բայց Դ դարուն՝ հան-  
գամանքները փոխուած էին։ Կային որ Պարս-  
կաստանի գերակշռութիւնը կը նախընտրէին.  
— ասոնք հին գիւանազիտութիւնն և հին  
կեանքը կ'ուզէին շարունակել։ Կային ալ որ  
Հոռմայեցոցը։ — նոր կրօնքը, կրթութիւ-  
նը, հրահանքներն և արուեստները զայս կը  
հաստատէին<sup>3</sup>։ Ասկէ զատ մեր Դ դարու  
թագաւորներն իրենց սրտին խորը կ'ատէին  
Սասանիանները. զանոնք յափշտակողներ կը  
նկատէին զահի մը՝ որ ըստ ինքեան իբրեւ  
արշակունի, իրենց կ'ընկնար։

Երկու գիւանազիտութիւնըն ալ իսկապէս  
աղիտարեր. այսու հանգերձ ընտրելի էր վեր-  
ջինը, յառաջազիմականն, որ մեր ազգին  
այլապէս փրկութիւն մը կը խոստանար ինք-  
նագոյութեան, յարատեւութեան։ — Մա-  
միկոնեանք միշտ հոռմէական մնացին. բա-  
ցառութիւնքը պիտի տեսնենք։

1. Պատոմ. Ժ. Պատոմ. Հայութ. էջ 481:
2. Պաթըր. Տեղ. Պատոմ. Հայութ. էջ 481:

Վաչէ Ա. — Պատգամաւորութիւն ի Բիւզանդիսն. — Որդունեաց և Մանաւաղեանց Կռիւը. — Սանեանի արշաւանքը. — Ցւու գլխուն պատերազմը. — Շնութիւնք Խոսրովի. — Արշաւանք Պարսից. — Վաչէի Մահը. — Արտաւազդ Բ:

Խոսրով կոտակի ժամանակ ամենէն բարձրաքանդակ զէմք՝ Վաչէն է, Արտաւազդի որդին, որ ժառանդեց իր հօր կրկին իշխանութիւնքը, Հայոց զօրքին Սպարազիտութիւնն և Նահապետութիւնն իր տոհմին: Թագաւորի իրաւոնքն էր տոհմի մը նահապետ նշանակելն<sup>1</sup>, որ բնդհանրապէս նոյն ցեղին անդրանիկը կ'ըլլար: Նահապետը կերպով մը ներկայացուցիչն էր, տանուտէրն էր իր բոլոր ցեղակիցներուն: Մամիկոնեան նահապետն ի հարկէ միշտ սպարապետն ալ չէր. ուրիշ մ'ալ կրնար մեծ զօրավարն ըլլալ բայց միշտ նոյն տոհմէն: Պաշտօնեար կային՝ որոնք զորշ սկզբնաւորութիւնէ մ'ի վեր այլիւայլ նախարարութեանց մէջ ժառանդական էին զարձած: Մամիկոնեանց՝ ի բնէ սպարապետութիւնն էր. Բուզանդ զիրենք կը կոչէ ազգ սպարապետորեան Հայոց<sup>2</sup>, ինչ-

1. Բուզ. Էջ 67:

2. Նոյն Էջ 9:

պէս Բագրատոնեաց թագակասդ ասպետութիւնը<sup>1</sup>:

Խոսրովին թագ և օգնական լնգէսններ ուզելու համար ընդդէմ պարսկային և բարբարական ցեղերու անդուլ հրոսակին, պատգամաւորութիւն մը զրկուեցաւ կոստանդնուպոլիս: Վաչէ զեսպաններէն է: Սպարապետներն առհասարակ անպակաս են մեր պատմութեան զիւանագիտական ուզեւորութեանց միջէն: Ասկէ զատ նա իր ճարտարաւթիւնը ցուցած էր բազաքական խոռոշութեան մը մէջ:

Հազուագէպ չէ մեր պատմութեան մէջ հանդիպիլ երկու ցեղերու որ զիրար կը բզբան: Աս անդամ կ'երեւի թէ կարգն Որդունեաց էր և Մանաւաղեանց: Ասանց իրաւանց կը կոռւէն, կը պղառէին ամբողջ աշխարհին խաղաղութիւնը: Հաշտեցնելու համար Խոսրով և Վրթմանէս հայրապետն՝ Ազբիանս եպիսկոպոսը զրկեցին: Անօգուտ եղաւ: Իրենց մոլեզնութեան մէջ՝ անոնք մինչեւ անդամ արքունի տուն մ'այրեցին: Զայրացաւ թագաւորն ու Վաչէն զրկեց: Խա-

1. Հմբաւ. Ագաթ. Էջ 596, 650, Բուզ. Էջ 263, Խորեն. Էջ 164, 166:

զազութիւնը՝ զոր չկրցան վերահաստատել  
Աղբիանոսի յորդորները, վաչէի սուրը շու-  
տով բերաւ։ Երկու ցեղերն ալ կոտրեց, և  
ոչ բոդրյ զորք կորիւն և ոչ գեի, ինչպէս  
կ'ըսէ անհաշուագէտ պատմագիրը<sup>1</sup>։

Վաչէի բացակայութեան ժամանակ աշ-  
խարհը բարբարոսներէ կ'ողոզուի, որոնք ա-  
պահովապէս պարսիկներէն զրգուած են։  
բայց ուրիշ շարժափթներ ալ զտած են։  
Վրթանէս հայրապետի երէց որդին, Գրիգո-  
րիս, զրկուած էր Մազքթաց սահմանները,  
որպէս զի հոն քրիստոնէութիւնը ծաղկե-  
ցնէր։ Ասիկայ նորածին եկեղեցւոյ հոգւոյն  
համեմատ էր, որ ոտն առ ոտն յառաջել  
կ'ուզէր։ Կատաղովիխ Հայաստանի աւետա-  
րանեց։ սա իր կարգին, պէտք էր իր զրացի  
աշխարհին պատմել. և այսպէս հետզհետէ-  
րերնէ բերան անցնելով, պիտի հասնէր Ա-  
ւետարանն մինչեւ անդրագոյն ծայրն Արե-  
ւելքի։ Քարոզող աշխարհն՝ իբրև մայր,  
իրաւոնք մը կը սեփականէր իր նորահաւատ  
զստեր վրայ։ Բարբարոսները սակայն խիստ  
կը զտնեն աշխատանքի, սիրոյ և խաղաղու-  
թեան խօսքերը։ Հայոց թագաւորին հնարք

մ'ալ կը կոահեն այդ վարդապետութեան  
մէջ, որով մեղկել կ'ուզէր իրենց կորովն և  
թումբ մը կանգնել իրենց ասպատակութեանց  
գէմ։ Վատնեայ գաշտին մէջ կը սպաննեն  
զԳրիգորիս<sup>1</sup> և կ'արշաւեն մեր երկիրը։

Հայաստանի գարաւոր կոինները սկսած  
են։ Խնքն այլ եւս անհամապատասխանող  
է իր շրջանակին. իր չորս կողմը հեթանո-  
սութիւնն է, և ինք՝ անոնց քրիստոնեայ  
զրացին՝ այլ եւս սափուած է միշտ անոնց  
տարերը վանել. ասկից հակակութիւնը  
յառաջ կու գայ։ Լրօնքները՝ որշափ ալ որ  
թոյլ տուող ոգին ունենան, միշտ քիչ մը  
ծուռ աչքով կը նային իրարու։

Սանէսան, արշակունի մը, գլուխն անցած  
է Փօխաց, Հեծմատակաց, Խմնախաց, Շշրաց  
և Ճղբաց և Բաղասճաց, — վայրազագուն-  
դեր՝ որոնց ուրիշ անգամ ալ զեռ պիտի  
հանդիպինք Հայաստանի մէջ։ Աւրելով, ա-  
ւարելով աշխարհին սիրար կը հասնին, Այ-  
րարատ՝ և կը բանակին։ Թագաւորը՝ Խոս-  
րով, և Վրթանէս՝ ծերոնի արքեպիսկոպո-  
սապետը, Գարեւնից ամուր բերլը կ'ապա-  
ւինին, կովդ գաւառին մէջ։ Իրենց փրկչին

Վաշէի գալստեան կը սպասեն, որ այն ժամանակ Յունաստանի երկայն ուղեւորութիւնը կը կատարէր: Սպարապետը կը դառնայ, կը տեսնէ աղէաը և փայլակի արագութեամբ կը գործէ: Կը ժողովէ քաջերը, գունդ կը կազմէ, և աղօթրան բացուելուն սկս կը հասնի, կը յարձկի թշնամեոյն մէկ մասին վրայ, որ Ցլու զլուխը բանակած էր, կը կոտրէ, աւարն ու գերին կ'աղատէ, կը զիմէ ի Վաղարշապատ՝ ուր նստած է Սանէսան: Անակնալը կը խրտեցնէ բարբարոսները, որ Օշական բերդի կողմը, առապարները կը խուսեն: Բայց կը հասնի հոն ալ վաշէ իր նիզակակիցներովը, կը կուտին, թշնամեաց դիակներով երկիրը կը ծածկեն, արինով դաշտերը կ'ոռոգեն, և Սանէսանայ զլուխը խոսրովի կը բերեն՝ որ հայրապեաին հետ ճակատալյարն էր եկած: Վաշէ զիրենք աշատած էր իրենց բերդարգելութենէն, — փրկած էր թագն ու եկեղեցին:

Պատերազմէն վերջ, ըստ սովորութեան, սպարդեներ բաժնուեցան անոնց՝ որոնք զիրենք հայ աշխարհին վրայ փոխանակեցին: Խոսրով Վաշէի Ցլու զլուխը տուաւ, ուր առաջին յաղթութիւնը տարաւ, Զանջանակի և Զրաբաշխի կողմերն իրենց գաւառակնեւ-

րով հանգերձ, — և շինութեանց ամրողջ ծրագիր մը: Թագաւորը կ'ուզէր որ Այրարատի մէջ վայրի կադին տնկուի, սկսեալ Գառնի արքունական ամուր բերտէն, մինչեւ Մեծամօր դաշտի Դուին բլուրը՝ որ Արտաշատ քաղաքի հիւսիսակողմը կ'ընկնար, և Ազատ գեախն՝ երկայնքը մինչեւ Տիկնունի ապարանքը: Ասիկայ Տաճար մայրին պիտի ըլլար: Կաղնեաց ուրիշ անտառ մ'ալ Մեծամօրի եղէցնաբերանէն հարաւակողմը պիտի տարածուէր, որ Խոսրավակերտը պիտի ըլլար:

Վաշէ ծրագիրն հաւատարմութեամբ գործադրեց: Երկու անտառներն ընդհուպ տրնկուեցան, աճեցին, բարձրացան, և որսի էրէներով լցոյւած՝ զուարձավայրեր գարձան: Թագաւորն իր արքունիքը հոն փոխադրեց, զորս պարսպով ալ պատած էին: Մտածեցին երկու մայրիներն իրարու հետ հաղորդակցութեան մէջ գնելու կցումը չեղաւ, վասն զի պողոսայն կը խափանէր:

Շինութիւնը զեռ չաւարուած՝ գումեցին թէ պարսկական զօրքը Հէր և Զարաւանդ հասած էր: Հէր և Զարաւանդ իրարմէ ան-

բաժան յիշատակուած<sup>1</sup>, երկու անիծեալ  
դոներն են՝ ուսկից Արեւելքի ինքնակալու-  
թիւնն աւերս և արտասուբը կը մտցնէր մեր  
երկիրը։ Ինչ ըլլայ չըլլայ պարսիկներ կ'ու-  
զէին որ Հայաստան իրենցն ըլլայ. կարե-  
ւոր զիրք մ'էր որ իրենց նախանձորդներուն  
կը հակամիտէր։ Ինչ որ Սանէսանի խառ-  
նաղանճը չկրցաւ զլուխ հանել, անձամբ  
ուզեցին յաջողցնել։ Վաչէ կ'երեւի թէ կա-  
ռուցմանց զբաղած ըլլալով, Խոսրով Գա-  
տարէնի՛ թզնունեաց նահապետին հրամայեց  
որ արշաւանաց առջեւն առնու։ Բզնունիք  
Հէր և Զարաւանդի մօտ են։ Բայց Դատա-  
բէն մասնիշ ելաւ, ջարգել տուաւ բանակը՝  
ուսկից միայն գումիաններ աղատեցան։ Խոս-  
րով այն ատեն նոր զօրք ժողվեց և վաչէի  
հետ ընդպառաջ գնաց։ Աս անդամ յաղթե-  
ցին թշնամոյն թէւ բազմաթիւ էր և փղեր  
ալ ունէր։ Վաչէ և վահան Ամատունի, բըու-  
նած Խոսրովի առջեւ բերին քարկոծեցին  
զԴատարէն, իշրեւ զայր, կ'ըսէ Բուռանդ,  
որ աշխարհի և գեղի և զօրաց տեսան իշրոյ  
դաշտանաւ լեալ իցէ<sup>2</sup>։

1. Բուռ. Էջ 18, Եղեշէ Էջ 128 և 184 ըստ Վ. Անետ-  
կու 1864ի տպագրին։ Ագաթ. Էջ 597, Փարա. Էջ 199,  
202, 390, 488 ըստ 1873ի տպագրին Վ. Անետկու։

2. Էջ 20։

Սպարապետի վրէժիննպրութիւնը Դատա-  
բէնէն այս չափով չմնցաւ. լսեց թէ անոր  
կինն ու որդիքն Ազթամար ապաւինած են,  
նաւով հոն անցաւ և զամէնքն ալ կոտրեց։

Պարսկաստան մէկ պարտութեամբ չէր  
մենաեր. Կօթնազլիսեան վիշապ էր։ Յամառ  
պատերազմ մը կը հրատարակէ։ Խոսրով  
ստիպուած է սահմանազլուխներ միշտ հսկող  
բանակներ պահէր։ Բայց ոչ ոքի կը վստա-  
հէր, ամենուն մէջ կը կարծէր Գատարէն  
մը տեսնել, ի բաց առեալ ծերունին Վաչէ  
և Ամատունին Վահան։ Երկիրը խաղալ մնաց,  
բանի որ ասոնք ողջ էին։

Արքայից արքայց միշտ յայտնի չէին հա-  
րուածեր մեր երկիրը. ստէպ հոռէսկական  
գաշնիքները\զայս կ'արգելուխին. անոնք կը  
ջանային ներքին պառակտումներով տկա-  
րացնել, կաշառելով նախարար մը կամ  
բղեաշի մը։ Խոսրովի ժամանակ Աղձնեաց  
Բակուր իշխան ապստամբութեան գրգեցին.  
բայց հետեւանքը ծանր չեղաւ. զինք անով  
տեղով սպաննեցին։ Կոտորածէն երկու հոգի  
աղատեցան, աղջիկ մը և պատանեակ մը։  
Աղջիկն ու Աղձնեաց բգեշխութիւնը Վաղի-  
նակ սիւնին առաւ, թագաւորի սիրելին։ Խակ  
խեշա, ոս էր պատանեկին անունը, Վաչէի

քով ծածուկ մեծցաւ, և վերջէն առաւ իր ժառանգութիւնը<sup>1</sup>:

Վաչէ մեռաւ ճակատի մը մէջ, զարձեալ  
Պարսիցմէ մղուած: Բոլոր աշխարհը լացաւ  
զինք: Վրթանէս հայրապեաը պատուիրեց  
տարուէ աարի տօնը կատարել անոնց՝ որ  
աշխարհին փրկութեան համար կը մեռին,  
և սուրբ պատարագի ժամանակ յիշեն զա-  
նոնք: — Այն ատեն հայրենեաց վրայ մեռ-  
նողներն սուրբերու հետ կը զատէին:

Այս պատերազմին մէջ Մամիկոնեան բո-  
լոր երիտասարդութիւնը մեռաւ: Խոսրով  
սպարապետութիւնը Վաչէի որդույն կու տայ,  
որ Արտաւազգ կը կոչուէր, ինչպէս իր մեծ  
հայրը<sup>2</sup>: Արտաւազգ շատ պղտիկ էր, ման-  
կիկ: բայց թագաւորին առջեւ իսկ հօր պա-  
տուանշանը զլուիսը դրին, որովհետեւ վաս-  
տակաւոր ցեղի և վաստակաւոր մարդու զա-

1. Բուզ. Էջ 24:

2. Վաչէի որդույն համար Բուզանդի սպագութեանց  
մէջ գրուած է, որում անուն էր, յանուն հօր իշրոյ Ար-  
տաւազգ: Իր հօր անունը Վաչէ է. ուստի պիտի ըլ-  
լայ յանունն անունն իշրոյ: որ իրաւոնէ Արտաւազգ կը  
կոչուէր: Ախալը գաղափարողէ մը սպրդած կընայ ըլ-  
լաւ, որ փոխանակ հաւուն կարաւու կամ գրելու,  
հաշր ըրեր է, ինչպէս դիտած է ոմն Արարատ ամսա-  
գրին մէջ. (1903, թիւ 2):

ւակ էր: Մինչեւ որ Արտաւազգ մեծնար զօ-  
րավարութեան գործը պիտի կատարէին Ար-  
շաւիր կամսարական, Շիրակայ և Արշարու-  
նեաց գաւառին իշխանը, և Անգուկ Սիսնեաց  
տէրը. վասն զի Մամիկոնեանց տնէն կին  
առած ըլլալով ամենամօտիկներն իրենք էին  
սպարապետներու ցեղին: Ասոնք միանդա-  
մայն իբրեւ ինամակալ, պիտի կրթէին զԱր-  
տաւազգ զինուորական հրահանգներուն մէջ,  
որպէս զի իր նախնեաց տեղը բանելով՝ պաշտ-  
պան ըլլայ Արշակունեաց բնատերանց քա-  
ջարանց:

Տիրան. — Հայրի կոտորածները. — Մամիկոնեանք կը  
քաշուին սապարիզէն. — Արշակ Բ. — Վերա-  
դարձ Մամիկոնեանց:

Մեր պատմութեան գերառանները կը փո-  
խուին: Խոսրով ժամանակ չունեցաւ Արտա-  
ւազգայ արբունքը տեսնելու. նա շոտով  
մեռաւ, և բոլոր Հայաստան լալով տարաւ  
թաղեց զինք Դարանաղի զաւաոին Անի-  
բերզը, որ Արշակունեաց հանգստավայրն  
էր<sup>1</sup>: Քիչ վերջ Վրթանէս հայրապեան ալ

1. Հման. Բուզ. Էջ 146, Խորեն. Էջ 399 և 431:

կը մեռնի. սաղմոսներով, հոգեւոր երգերով, կանթեղներով և մոմեղիններով՝ արքունական կառքի մէջ զրած՝ կը տանին կը թաղեն Դաւանաղեաց գաւառի Թորդան զիւղին մէջ : Խոսրովի կը յաջորդէ Տիրան, Վրթանէսին՝ Յուսիի :

Արտաւազդ Տիրանի ժամանակ իր քաջաւութիւնը պիտի ցուցնէր . բայց Տիրանի ատեն Մամիկոնեանք առհասարակ շատ ցանցառ յերեւան կու դան : Թերեւու դեռ ազգեցիկ անձեր կը պակսէին, բայց աւելի հաւանական կը թուի թէ Տիրանի ներքին քաղաքականութիւնը զիրենք շրառուցեր է, ինչպէս նախարարներէն շատերը՝ Թաղաւորը կ'ուզէր ընկճել նուիրապեառութիւնն՝ որ մօտաւոր թումբն էր իր իշխանութեան և իր հաճոյից : Երկու մահերն՝ Յուսիկ հայրապետին և հաղար աւանդալէպերով՝ Դանիէլ ծերունիին՝ որ իր ապրելու եղանակովն ամբոխին երեւակայութեան տիրացած էր, հասարակաց զայրոյթ մը գրդուցին : Մամիկոնեանք՝ որ միշտ Լուսաւորչի տան յարուածներն էին, չեն կրնար խորդութիւն մը չնկատել կաթողիկոսութիւնքը Փառէնի ու Շահակին, որոնք Գրիգորի տոհմէն չէին :

Ասկէ զատ Տիրան իր սիրելիներն ունէր, որոնք իրեն շատ մեղքեր գործել տուին, թերեւու հակառակ իր փափազին : Անոնց զիւաւորը՝ մարզպեան Հայը՝ Ոշտունեաց և Արծրունեաց ցեղերը ջարգել տուաւ : — Մարզպեաներն երբ մատնիչ չեն, նախարարացաց թշնամինն են. կ'ուզեն զանոնք բոլորն ալ անզաւակել : Ասկից այն միահամուռ զզուանքը զոր կը զգան նախարարները, պատմագիրներն և քիչ մը բոլոր հայերն զէս ի այս ներքինիները : Անոնցմէ, ինչըան գիտեմ, միայն Գրաստամատն է, որ քրէական յանցանք մը զործած շրպայ : — Ոշտունեաց և Արծրունեաց կոտորածէն երկու սպնդեայք կ'ազատին, կ'ապաւինին իրենց զայեակներու զիրկը : Կը խլեն զանոնք անկից և թագաւորին կը բերեն, որ կը հրամայէ փողոսել : Հօն կը հանգիպին Արտաւազդ և նաեւ վասակ՝ որ քիչ վերջ զիւցազն պիտի նկարուի, երկուըն ալ արգէն ամենայն զօրացն Հայոց զօրավարք : Կը յարձկին, յանթետակ կը զարնեն անմեղներն և սուսերամերկ ու սպառնական՝ կը հեռանան :

Պառակտումը հրատարակուած էր արքունիքն և բոլոր ազգէն : Մամիկոնեանք շատ ատեն այլ եւս Հայոց գործերուն մէջ չիսու-

նուեցան<sup>1:</sup> Թողուցին նոյն իսկ թագաժառանգին, Արշակի դաստիարակութիւնը։ Արեւելեան աւանդական սովորութեան մը համեմատ՝ մեր մէջ ալ արքայորդիք՝ ձիու և սուրբի մարդերու կը յանձնուէին՝ իրենց թագաւորելու արուեստը սովորելու համար<sup>2:</sup> Թողուցին իրենց Տարօնի նիստն ալ, ուսկից թերեւս կը հալածէր զիրենք Հայրի քէնը որ այն կոզմեր կալուածներ ունէր<sup>3:</sup>, և ընտանիօք քաշուեցան Տայոց գաւառի իրենց զղեակները, ուր շատ տարիներ բնակեցան։ Հոն մեծան Շաւասպ և Տաճառ՝ Արծրունի և Ռշտոնի երկու ստնդիեցիկներն և ամուսնացան իրենց հիւրընկալներու աղջկանց հետ։

Արտաւազզայ վրայ ա՛լ ուրիշ բան չենք գիտեր. թերեւս Վասակի փայլին մէջ նսեմացաւ։ Իր միակ գործն եղաւ երկու նտխարարութիւն փրկել։

Մամիկոնեանց հետ բոլոր նախարարներն ալ մի առ մի կը թօթափին Տիրանէ, որ կ'երեւի թէ զրկուած իր թեւութիւնքին,

1. Բուզ. Էջ 67։

2. Հմբու. Բուզ. Էջ 47. Խորեն. Էջ 180։

3. Բուզ. Էջ 117։

երկու կայսերութեանց լնումէջ չէ կրցած հաւասարակշռութիւնը պահել, և չընկնալու համար Յունաց կոթներ է։ Խորենացին ուրոշակի զայս կը զնէ պատճառ այն թշնամութեան որ ծագեցաւ իրեն և Պարսկաստանի մէջ։ Բուզանդ կ'ակնարիէ միայն։ Փիսակ Սիւնին, Տիրանի սենեկապետը, հրաշլի ձիուն հետ կը մատնէ նաեւ Ատրապատականի մարզպանին Հայոց թագաւորի խորհուրդը թէ յօյսը կայսեր վրայ զրած՝ կը մատէէ Սասանեանց ցեղը ջնջել<sup>1:</sup>։ Վարազ-Շապուհ, այդ էր մարզպանին անունը, Բ. Շապուհի հրամանաւ, նենդութեամբ կը ձերբակալէ թագաւորն և բոլոր ընտանիքը, ուրբայից արքային կը զրկէ։

Գլխատուած մարմնի մը պէս Հայաստան կը ջղագրգռուի, կը ցնցաւի։ Շապուհի վերահսու արշաւանքին զէմն առնելու համար, Արշաւիր և Անդուկ կը զրկուին կայսեր օգնութիւնը հայցելու։ Կու զայ յունական բանակն և Բասենու Ոսխայ զիւղին քով կը յարձակի պարսկին վրայ։ Ինչ որ չկընար սպաննել, կը զերէ։ Կը փախչի Շապուհ միայնակ, սուրհանդակ մ'առջեւ ձգած,

1. Բուզ. Էջ 50։

Բուզ. Մամիկ.

թողլով իր բամբիչն և կանանցը Յունաց։  
Պատերազմը գաշնալրութեամբ կը լմնայ։  
Շապուհ գծերան կ'արձկէ իր արքունիքովն,  
Յունաց կայսրն ալ կանանցը՝ հանդերձ  
բոլոր գերիներսկը<sup>1</sup>։

Տիրան կուրացած՝ թադն իր Արշակ որդւ-  
ւոյն կը թողու՝ զոր երկու միապետներն ալ  
կը համաձայնին Հայաստանի թագաւոր  
ճանշնալ։ Արշակի թագաւորութիւնը փըթ-  
թումն է բովանդակ երկրին։ Խախած կար-  
գերը կը վերհաստատին, գատարիուած  
սպաշտոնները ձեռնհաս անձերով կը լեցուին,  
երկրագործութիւնն ու գեղջկական կեանքը  
կը ծագին։ Հայաստանի երկու մեծ աթոռ-  
ներն՝ արքայականն ու հայրապետականը,  
քիչ անդամ այս շրջանին աւելի մեծ գէմքեր  
տեսած են։ Ներուս Հայաստանի լուսաւոր  
միաբն է, զոր Արշակ հարիւր բարեզզործա-  
կան հաստատութեանց ձեւի տակ կը մար-  
մացնէ։ Արշակ իր գարուն Ազկիրիադն է։

4. Առա գէպքը հանգամանքներն ունի 297ի պատե-  
րազմին՝ յորում Գաղերիսո, զՏրդատէս Գ. աթոռն  
հաստատելու համար, կը յաղթէ Ներսէնի որ կը փախչէ  
Հայաստանէն թողլով գերի իր կանաքը, եր որդեքը  
և իր քոյրերը։ Հմատ. Գաթըրէ. Տիեզ. Պատմ. Հա-  
բ. էջ 180։

Ներսիսի խրաններուն հետեւած ժամանակ  
իաէալ թագաւորն է. հակառակն է, երբ ա-  
նոնց կ'անսաստէ։

Արշակայ շրջանի Մամիկոննեաններն իրենց  
փառքի և զօրութեան նշուներուն մէջ շա-  
ցուցիչ են։ Անոնք կը շփոթցնեն թիւզանդի  
լեզուն, ուսկից միայն անկապ մակրիներ  
կը սկսին թափիթիլ։ Նախազասութեան մը  
մէջ, ուր նա իրենց օրհնարանութեան շարքը  
կը տողէ, տեղեկութիւններ ալ ուզած է տալ  
անոնց զէնուզարպին վրայ, բայց բոլոր խօսքն  
այնպիսի հրաբիսային թափով մը գուրս կը  
ժայթքի, որ մենք միայն անոր չկրմութիւնը  
կը զգանք՝ առանց բան մը հասկնալու։ Ա-  
հաւասիկ այս նախազասութիւնը. «Նոյնպէս  
ստրատելատութեան սպարապետութեանն զօ-  
րալարութեանն մարտի կոռելոյ, զործոյ  
ըռազմիկ ծակատամուղ նիզակին, իրափառն,  
աղանազզիք, աղանազրոշք, արծուէնշանք,  
վարժնականիշք, աներկիւղք, քաջասիրաք,  
նահատակք, քաջանունք, բարենշանս, բա-  
րեհամբաւք, բարեգործք, յաջողակք ի գործ  
պատերազմաց ի բուն ի նախնեացն կարգաց  
ի մամիկոննեան ազգին, ի վերայ իշխանու-  
թեանն բովանդակ՝ ի վերայ ամենայն զօրաց  
զօրավարութեանն բազմութեանն Հայոց մե-

ծաց, հանապազ, յամենայն ժամ՝ յաղթող  
աղջին պարզեւեալ յերկնից բարի անուն,  
իրաքաջ ի մեծի նահապեառութեանն պատե-  
րազմի<sup>1</sup> » :

Թագաւորը միաքը զրած էր շատ պատե-  
րազմիներ մղել . ուսաի իր առաջին փոյթը  
կ'ըլլայ այս ցեղը հաշտեցնել և աղջային  
գործերուն շահազրպանել : Ասոր համար զվար-  
գան, որ տան մէջ անդրանիկն էր, իր ցե-  
ղին նահապեատ կ'անուանէ . իսկ զվարակ,  
անկից անմիջապէս փոքրը, որ իր զաստիա-  
րակն ալ էր եղած, կը նշանակէ սպարապեատ:  
Մնացածներուն ալ զանազան պաշտօններ  
կը յանձնէ միշտ զինուորական :

Այս Մամիկոնեանները տարբեր ճիւղէ մը  
կ'երեւին . թերեւս Ողականի բնակիչներ, ո-  
րոնք Տիրանայ հետ զժառուելին վերջ՝ ժա-  
մանակ մը Տայք կը քաշուին, իրենց ցե-  
ղակիցներուն քովլ:

Պասակի հանդիպեցանք արգէն անդամ  
մը Տիրանի արքունեաց մէջ ուր Արտաւազի  
հետ՝ երկու սոնղիացներ, — ապագայ եր-  
կու նախարարութիւններ, աղասեց : Ասկէ  
զատ անդամ մ'ալ կը յիշուի ինք Տիրա-

նայ ժամանակ՝ իրեւ ուղեկից Փառէնի ի  
կեսարիա<sup>2</sup> : Այսուհետեւ Վասակ Արշակայ  
կոյր հնազանդը կը ներկայանայ, պատրաստ  
թագաւորին ամէն քմահաճոյքը կատարելու,  
միայն թէ ակնարկէ :

Արշակ, զոր Շապուհ Բ. թագաւորեցու-  
ցեր էր աւելի, սկսաւ տակաւ մտերմանալ  
Հոռմայեցոց : Տագնապեալ շրջան մ'էր Հոռ-  
մայեցոց պատմութեան: Պարսիկներն ստէպ  
կ'ասպատակէին կայսերութեան արեւելեան  
սահմանները : Տասուերկու տարուան մէջ ,  
338-350, Մծբին երեք անգամ պաշա-  
րուեցաւ Շապուհէն : Հայաստանի հաւատար-  
մութիւնն անհրաժեշտ էր կոստանդիոսի . Ար-  
շակի մտերմութիւնն ամրապնդելու համար,  
կին մը տուաւ իրեն, օրիորդ Ողոմնպիան՝  
իր Արդաւիսու անձնապահապեաի զուստրը,  
թէ և կոստանդ նշանուած էր<sup>3</sup> : Արշակ ուժ-  
գին սիրով սիրեց Ողոմնպիան և Հոռմայեցի-  
ները :

Կոստանդիոսի յաջորդեց Յուլիանոս : Ար-  
շակ փութաց պատգամաւորութիւն մը զրկել,  
որ 362ի զարնան ներկայացան նորընտիր

1. Բուզ. Եջ 44:

2. Ամբ. ԽԲ. 47:

կայսեր ի կոստանդնուպոլիս , յայտնեցին Արշակի խնդակցութիւնքն և նորոգեցին դաշնքները<sup>4</sup> : Դիսպանաղնացներու զլուին էր

1 . Ամմիան . Մարկ . ի , 44 , Ա . Աթանաս' Առ . միայնակեացա թուղթին մէջ , Բուզ . էջ 126 , Խորեն . էջ 420 , որ օրիորդին անունը Ողոմնիադա կը զրէ : Հայոց դժխովն ազգական է Անիսիոս իշխանին գուստը , հաւասարապէս Ուռումպիադա , որ յետոյ Ոսկեբերանի նշանաւոր թղթակիցն եղաւ . (տես Յուշիկը , Հա . Բ . էջ 32) : Թիւրի , ի Վարս Ս . Ոսկեբերանի էջ 58 , կը համարի թէ Ողոմնիա , Արշակի մահուանէն վերջ վերսանին Յունաստան դարձեր՝ և ամուսնացեր է . այս երկորորդ ամուսնութենէն ճանած է զլուիմպիադա , Ոսկեբերանի թղթակիցը որ ըստ այսու իրեն աղջիկը կ'ըլլայ : Հ . Արսէն Սուքքեան ալ կը հաստատէ այն կարծիքը թէ Փառանձնեմ թունաւորել չէ տուած զլուիմպիա : Բայց ասիկայ սիալ մ'է որ յառաջ եկած է վերսովիշեալ , Ա . Աթանասի առ միայնակեացա թղթին հետեւեալ կոտրէն : «Եւ այսպէս մարքեցաւ (կոստանդինո) անիրաւել և յիւր եղբայրն (ի կոստաս) և զիսօսեան նորա զլումնիադա եւս ի բարբարսոս ի հնումթիւն , զոր ինքն մինչեւ ցմանն պահէր , և իբրեւ զիւր կինն մնուցանէր » : Այս մինչեւ ցմանն խօսքեր հասկցեր են մինչեւ ցմանն կնոյն , մինչդեռ Աթանաս ըսել կ'ուզէ կոստաս կը մնուցանէր մինչեւ իր իսկ մեռնիլը , որ պատահեցաւ 350 Պիւրինեան լեռանց քոյ : Արդ կոստանդիս նոյն տարին խոկ կառու զանիկայ Արշակի կու տայ , որպէս զի Պարսից կողմը շբունէ , որոնց հետ պատերազմի մէջ էին Հռոմայեցիք : Դնենք հոս նաեւ Ամմիանոսի խօսքերը : « Իբրեւ այսպէս ամենայն ինչ յաջողակ և յա-

վարզան<sup>1</sup> : Մամիկոնեան նահապետը յաջուղութեամբ կը դաւնայ , բերելով Արշակայ շատ ընծայներ , և երկու եղբօրսրդիքը Գնկէն ու Տիրիթ , որ իբրեւ պատանալ կ'ասլըէին կոստանդնուպոլիս :

Բուզանդ յիտ Ներսէս հայրապետ դես-

պահովի կայր , կոստանդինոս տայր առ ինքն կոչել զԱրշակ զՀայոց արքայն , և մեծաւ առասութեամբ ընկալեալ զնա՝ իրատէր և յորդորէր , զի կացցէ ի մերում մուսերմութեանս հաւատարիմ : քանդի սէր՝ եթէ արքայն Պարսից սենգութեամբը , սպանալեօր և խարեւութեամբ գուն զորձէր ստեալ՝ զի թողց ի բաց զմիաբանութենն ընդ Հանունցիս , և ընդ իւր կապեսցի ուկտիսիք և երգմանըք : Որ երգմի լինէր ստեալ զի յանձն առնու զկեանս կորուսանել մանաւանդ , քան զխորհուրդ զայս . ընկալեալ պարգեւու ընդ որս եկեալն էր , գարձ առնէր անդրէն յիւր թագաւորութիւնն , և ոչ իշխէր երբէք ամսուհետեւ զուխտիւքն անցանել , բացմասպատիւ աղերսի սիրոյ յօդեալ ընդ կոստանդիսուի . և յորս մեծ եւս էր այն զի զլումնիադա ըզդուստր Արևարիսի երբէմն պատորի , հաստէր նմա ի կին , զիսօսեան եղբօր իւրայ կոստասայ : Եւ զնա յուզի արկեալ ի կապագագիկայ , ինքն ընդ ճանապարհ Ամմիանոյ փորուն Հայոց . . . անցեալ ընդ Եփիրատ եկն յԵղեսիսա » : Բագր . 1877 , էջ 334:

1 . Բուզ . էջ 106 : Նոյն պատմին , ինչպէս նաեւ Խորենացի , զեսպանութիւնը Վայէսի ժամանակ կը զնէ , զերաէս հայրապետն ալ անոնց թիւին մէջ , որ սիսալ յիշողութիւնը են :

պաններուն հետ զրկելու, և վաղեսէն աքսորել տալու, վասակայ ալ նոր քաջազսրծութիւնը կու տայ: Արշակ զայրացած Յունաց լրտութեան վրայ, որով համարձակեցան ամբողջ ազդի մը քահանայափեան աքսորել, վասակին վրէտ կը հրամայէ: Ապարազեան իր գունդերով վեց տարի անընդհատ կ'աւրէ և կ'աւարէ կայսերութեան սահմանները, կապակովիկայէն մինչեւ Անկիրիա: Եւ կը լեցուին պէսպէս մեծութեամբ և մեծաւ թշնամութեամբ:

Գեղեցիկ և անգոյ յաղթութիւններ: Ոչ ներսէս աքսորուեր է, և ոչ Արշակ զայրացեր<sup>1</sup>:

1. Տես. Գալթըր. Տիեզ. պատմ. Հտ. Բ. Էջ 511: Առաջարակ այս է արդի քննադատաներու կարծիքը: Բուլորովին տարբեր տեղեկութիւններ կու տայ յայն կոստանդիոս պատրիարքը: Սա կոստանդինիատէս անոն գիրք մը քրած է որու մէջ նկարագրութիւնը կ'ընէ չին և նոր բիւզանդիոնի: (Տես. Բագմակիս 1896 տարւոյ Էջ 569): Արդ այս գրքի մէջ ներսէս հայրապետին վըրայ խօսելով, անոր ձեռնադրութիւնը 340ին կը գնէ. իսկ աքսորուիլը 350ին բայց ոչ ի թուուիս կզզին ինչպէս կ'ըսէ խորենացի, կամ յՈՒրսիա, ինչպէս կ'ըսեն ուրիշներ (տես Բագմ. անդ) այլ ի Բրինքիբոյ: Իսկ 370ին յառաջ արդէն ներսէս աքսորէն դարձեր է, վասն զի այս թուին ներսէս կեսարիա կը գտնուի, ժողով-

Արշակ միշտ հաւատարիմ մնաց Հոռոմայեցոց թէեւ Պարսկաստան ամենէն փայլուն խոստումներով ուղեց զինք ուժացնել անկէ: Յուլիանոսի հրատարակած մօտալուտ պատերազմը սափեց զՇապուհ որ բանակցութիւն մը սկսի Հայոց թագաւորին հետ: Բանակցութեան միջնորդը՝ Վարդան, յաջողեցաւ վերջապէս Տիարոն դրկել զԱրշակ Շապուհի հետ խորհրդակցելու: Եղէ՛ Վարդան մասնութիւն մըն ալ գաւագրած ըլլար, ինչպէս վերջէն ամբաստանուեցաւ, վասակ միշտ Արշակի քովն է իր սանը սկաշտապանելու: Ոչ ոք անպատճառ կրցեր է

քի մը ուր 32 եպիկոպոսաց հետ, ինք ալ կը սոսրազիք այն թղթմայն զոր գրեց Բարսեղ առ քահանայապետն Դամասոս և առ եպիսկոպոսուն արեւմուից, որպէս զի մարդիկ քրիեն որ զան ծէսերը կարգաւորեն և միաբանութիւնը հաստատեն յետ այնչափ արիստական գժուութեանց: Ասիկայ պատմական է քանի որ Ա. Բարսեղ ալ կը գկայէ իր թղթերուն մէջ (Հմբաւ. Գալթըրն. պատմ. Տիեզ. Բ. Էջ 511): Գժբաղդաբար չենք գիտեր թէ ուսկից առած է յայն պատրիարքը այս տեղեկութիւնը՝ ուսկից շատ նոր հետեւանցներ կընան ենել. բայց յամենայն դէպս Ներսէս 350ին յառաջ անկարելի է որ ձեռնադրուած ըլլայ, որովհետեւ ինք Արշակի գահակալութեան վերջ կաթողիկոս կ'ընտրուի որ 350ին տեղի կ'ունենայ, ինչպէս ստուգուած է:

յիշոց մը նետել իր թագաւորի երեսին :  
Փաստ մը : — Տիսրոնի մէջ Արշակ արքունի  
ասպասատաններէն մէկը ցանկացաւ այ-  
ցելել : Ախոռապեան հոն էր նստած երբ  
ներս մտաւ Հայոց թագաւորը : Նա տեղէն  
չշարժեցաւ, մտնողը ոչինչ մը համարեցաւ,  
քաղաքաւաթեան ոչ մէկ նշան ցոյց  
տուաւ, թշնամանեց ալ . Այծերու թագա-  
ւոր, ըստ պարսկերէն լեզուով, եկուր այս  
խոտի խուրձին վրայ նստէ : — Վասակ պղափի  
պատիժ մ'ուզեց տալ լրբին՝ ու զլուխը կարեց :  
Երբ լսեց Շապուհ, զավեց իր աիրասիրու-  
թիւնը և պատուեց ալ :

Արքայից արքայներու հոգիները սովոր  
չէին այս աստիճան վեհ երեւալ : Բայց Շա-  
պուհ հոս մեծ շահ ունէր : Վարդան որ յա-  
ջողեր էր զԱրշակ Պարսկաստան տանելու,  
յաջողեցաւ նաեւ երկու պետերուն մէջ գաշ-  
նակցութիւն մը յառաջ բերել : Այս բանիս  
համար նա Շապուհէ մեծ պատիւներ ու  
պարզեներ դտաւ : Վասակ իր մեծ եղբօր  
հոսանքին հակառակ կը սկսի լողալ . ինք  
հոսմէական կ'ըլլայ, թողար Վարդանի որ  
իր պարսկականութեան մէջ խրի : Վասակի  
հակազեցութիւնն ոչ այնքան դիւանազիտա-  
կան սկզբունքէ մը առթուած է, որբան անձ-

նական պայքարներէ և նախանձէ : Այսու-  
հանդերձ նա իր ազգեցութիւնը զգալի կ'ընէ  
Արշակի վրայ՝ որ տուած երգումներուն կը  
դրմէ և Հայաստան կը փախչի : Ասկից ա-  
ւելի բան չհասկցուիր Բուզանդի Դ. գպրու-  
թեան ԺԶ զլուխէն :

Արշակի և Վասակի մեկնելէն վերջ, Վար-  
դան չդանդաղեցաւ Պարսկաստան : Բնդ հուալ  
թագաւորին առջեւն ելաւ և Շապուհի պատ-  
գամներն յայտարարեց : Արքայից արքայն  
եղածը մոսցեր էր, և կը յորդորէր զԱրշակ  
հաւատարիմ գանուելու իր աւետարանին  
որուն վրայ երգուընցաւ : Արշակ հաճութեամբ  
լսեց Վարդանի հաղորդածները, հաւանու-  
թեան նշաններ ցոյց տուաւ, և մեծ նահա-  
պեսն իր Տայոց կալուածներն արձկեց :

Վասակ բացակայ էր արքունիքին, մինչ  
վարդան կը ճգնէր թագաւորն համոզել : Երբ  
եղածներուն քաջատեղիակ՝ զարձաւ, զրգոեց  
զԱրշակ իր անդրանիկ եղբօր գէմ : Զանիկայ  
դաւաճան մը ամրաստանեց, աղիտաբեր թէ  
իր թագին և թէ բոլոր հայ հողին, վերջա-  
պէս մահապարտ վճուեց : Խորենացին Վա-  
սակի վրէժիննորութեան սիրային պատճառ  
մ'ալ կը նշանակէ<sup>1</sup> : Վասակի համախոհ էր

և Փառանձեմ, որ զՎարդան հաւասարապէս մահապարտ վճռեց : Խնք ալ իր սիրային պատճառն ունէր. Վարդանն էր վասն զի որ զինէլ խարէութեամբ արքունի բանակը կանչեց, ուր և սպանուեցաւ : Ոճիրը նաւասարդի հանդէսներուն կը կատարուէր, և նաւասարդի օր հասած ցաւն անմոռանալի է : Այս օր Փառանձեմ ուխտեց իր էրկան բուլուր գաւադիրներն աշխարհէս վերջնել. կարզը Վարդանին էր եկած : Պատեհն չողեց փախցնել և առանց թագաւորին հաւանութիւնը լիովին առնելու, գունդ մը զօրքով զվեց զԼասակ :

Տիսրոնի աաժանելի սլատգամաւորութեանէն վաստակաբեկ՝ մամիկնեան նահապետն իր ընտանեաց գիրկն հանգիստը կը վայեւէր : Եղանակն ամառնային էր. վրանը իրախանի բերդին ոտքը զարնուած, ձորի մը կողին վրայ : Անկից տեսաւ նա առաւօտ մը որ վասակ ձորի ստուերներու միջէն կը յառաջէր, ետեւէն ալ գունդ մը զինուոր տողանի : Նա բնաւ չկասկածեցաւ ու բնաւ ալ չզդուշացաւ . եղբօրէն ինչ կայ վախնալու : Անտարբեր՝ իր լուացմունքը շարունակեց, նոյն իսկ երբ անոնք վրանին դուռն հասան : Գունդը սպառազինուած էր, բայց մահու զործիքները

լայն վերարկուներու ծալքերուն մէջ կորսուած էին : Եւ մինչ Վարդան իր մերկանց զամ զլուխը ծոած կը սպասէր որ ջուր լեցնեն վրան, Վասակ աշբ կ'ընէ : Լայն վերարկուներն իսկոյն կը բացուին, և չորս կողմէն սուսերամերկ Վարդանի վրայ կը յարձկին, կը խոցոտեն կողէն, կը սպաննեն :

Հաւար մըն էր որ փրթաւ :

Վերը բերզի մէջ զահոյից վրայ, կը նստէր սրախողխոզի կինը : Նա յդի էր և ծննդեան օրերն հասած էին : Երբ զոյժը լսեց՝ զահոյիքն վաղեց : Վազած միջոց կը ծնանէր մանուկ մը : Մանկան անունը Վարդան դրին : Պղախիկ Վարդանը մեծցաւ, իր հօր վրէմն առած : Պատմութիւնը կը լոէ :

Աւատապետութիւնը . — Արշակ կը փորձէ չնջել այս դրութիւնը . — Յունապարսկական պատերազմ . — Հայոց գեղն այս մարտին մէջ ըստ Ամիլիանու . — Կոյնն ըստ Բուզանդի:

Անլրանիկ եղբօր սպանմամբը, Վասակի բերն փառքի նոր սապարէզ մ'ալ հորեց : Բնաւանեաց մէջ երկրորդն ըլլալով, բնականարար իրեն ընկաւ տանուաէրութիւնը <sup>2</sup> :

1. Բուզ. էջ 131:

2. Բուզ. էջ 164:

Բայց այս երկաթի սիրտն եթէ մէկ կողմէն  
կը մեոցնէք, միւս կողմէն կ'ապրեցնէք:

Աւանդական սովորութեանն համեմատ՝  
Արշակ ալ ուզեց քանի մը նախարարութիւն  
չնջել: Ինք կ'երեսի թէ զիտակցութեամբ մը  
այս բանիս ձեռնարկեց. որովհետեւ մարդ-  
կային ընկերութեան մը համար ուրիշ աւելի  
աննպաստ զրութիւն մը չկրնար ըլլալ, քան  
ինչ որ է աւատապեառութիւնը, զոր՝ աւելի  
հայկական գաղափարով՝ կոչենք նաև նա-  
խարարականուրիշն:

Ծնկերական մեքենային կանոնաւոր և  
անդրուելի յառաջնաղացութիւնն այն ա-  
տեն միայն կ'ապահովուի, երբ մի և նոյն  
ողին՝ ամէն անդամներուն վրայ, նոյն աս-  
տիճանաւ և նոյն զիտակցութեամբ կ'ազդէ,  
— երբ ընկերութեան իւրաքանչիւր անդամ-  
ներն իրարու փոխագարձ զաշինքով մը կ'ամ-  
րապնդեն իրենց զոյութիւնը, — երբ ընկե-  
րական մեքենան շարժող իւրաքանչիւր մա-  
սերն, փոքրագոյն անուակներն իսկ՝ այնպէս  
մատամետածալ են իրարու հետ՝ որ անկա-  
րելի կ'ըլլայ այլ եւս որ և իցէ մասի մը  
ինքնուրոյն կեանք ունենալ, այլ կամ ամ-  
բողջ չերքը ի միասին պիտի ընտայ, կամ  
ամբողջ չերքը ի միասին պիտի քղղայ: Այս-

պիսի բացարձակ հանգամանքներու մէջ՝ ուր  
իւրաքանչիւր անհատ իր կեանքը պարզապէս  
ամբողջին կեանքին կ'առնու, վտանգի պա-  
հան բոլոր անհատներն ինքնամատոյց պի-  
տի ջանան փրկել այդ ամբողջ կեանքը, այդ  
ընկերական ամբողջ մեքենան, այդ ամբողջ  
հնացը, որուն իրենք կայծիկներն են: — Ա-  
հաւասիկ ինչ որ չեն աւատապեառութիւնը:

Տիսնենք հիմայ ինչ որ էն:

Պղափկ աէրութիւն մը, ընկերական պղափկ  
ամբողջութիւն մը, որ ինքն իրմով կը շա-  
տանայ: Ունի իր առանձին զինուրութիւնը,  
առանձին զիւանազիտառութիւնը, առանձին շա-  
հերը, առանձին առանձին աւանդութիւններն,  
առանձին պարծանքները, առանձին արարո-  
ղութիւնն, վերջապէս կեանքի հազար ու  
մէկ առանձին սովորութիւնքը, ոչինչ բաներ,  
անտարակոյս, բայց բուն ասոնք են սակայն  
որ կեանքերն իրարմէ կը զատին, որ հա-  
մակրութիւնները կը ցանցահիւսեն, որ մեր  
անձնասիրութեան աւելի համակրելի կը  
ցուցնեն այս ինչ միջավայրը քան միւսը:  
Այսափ առանձնայակառութեամբք շրջապա-  
տուած՝ կղզիացեալ կեանքը ընականապէս  
յառաջ պիտի զար մեր նախարարաց մէջ:  
Հասարակաց շահեր քիչ կային. գաշնակ-

ցութիւնքն ալ հետեւարար թոյլ էին։ Մաս-  
ւոր բարձր կրթութիւն մը չկար, որ իրենց  
աշքերուն հանգէու պատկերացնէր ազատու-  
թիւնը, հայրենիքը իր գաղափարական զր-  
տութեան մէջ։ Կը պակսէր նաև բարձր  
իշխանութիւն մը՝ որ բոլոր այս անհամակիր  
լժուածները, որոնք ընկերական կազմածն  
յառաջ պիտի վարէին, յառաջադիմութեան  
նոյն ճամբան վրայ մորակէր։ Խրաբանչիւր  
ոք, իր երկրին վրայ՝ սիրած ուզգութեամբը  
կ'արշաւէր։

Այս մեծ անպատշաճութիւններէն զատ  
աւատագեատութիւնն ուրիշ երկու աղիարեր  
հետեւանքներ ալ ունէր, որոնք զժբազզա-  
րար շատ կը զգացուին մեր պատութեան  
մէջ։ Խրաբանչիւր նախարարական սուն իր  
նախանձորդն ունէր թէ պետական գործերու  
ասլարիզն մէջ, և թէ ցեղական անձնա-  
սիրութեան։ Ամենափոքր ահաճութիւնն ստէպ  
պատճառ կ'առնուին զիրար ջլատելու հա-  
մար, որ միշտ արիւնահեղ կ'ըլլար։ Նախ-  
ճիր տեղի պիտի չունենար, եթէ նախարարը  
պարզապէս քաղաքացի մ'ըլլար, ընկերա-  
կան մեծ համայնքն մէջ կորսուած։ բայց  
նա իր բանակն ունի։ Ասկից բաղաքական  
պատերազմը։

Արտաքին պատերազմներու ժամանակ՝  
իւրաքանչիւր նախարար՝ ամբողջ հայկական  
աշխարհն հոգալէ աւելի, իրենը կը մոտածէր։  
Երբ յաղթութիւնը վտանգի մէջ նկատէր, —  
ու միշտ վտանգի մէջ էր քանի որ թշնամին  
պարսիկն էր կամ հոռմայեցին, — կը ջա-  
նար նախ իր տունը ապահովիլ, որուն կազ-  
մակերպութեան մէջ օտար իշխանութիւն  
մ'ալ ոչ մէկ վրայլում չէր մտցներ։ Ասկից  
մատնաթիւնը։

Ահաւասիկ հին զրութիւնը զոր կ'ուզէր  
Արշակ անհետացնել։ այս ձկտումը մենք  
շարունակութիւն կը կարծենք գաղափարին  
մարզպեաններուն՝ որոնք միշտ կը ճնէին  
իշխանութիւնը կերպնացնել արքունեաց մէջ։  
Անոնք ցեղի մը արեան և արցունքի շիթերը՝  
արքունական թագին վրայ՝ փայլի և զօրու-  
թեան գոհաբներ կ'ուզէին փոխել։ Բայց բարի  
խորհուրդներն ստէպ շեղեցան միջոցներու  
ընտրութեան մէջ։ Արշակի ալ նոյնը հան-  
գիպեցաւ։ Արքայական վարչութիւնը զօրացը-  
նելու համար Արշակաւնը հիմնեց, որ իր  
անկարգութիւններովը նոր ծրագիրներուն վը-  
րայ լաւ զաղափար չտալէ զատ, ընդհանուր  
զայրոյթ զրգուեց։ Իսկ հին կազմակերպու-  
թիւնը վատթարելու համար, « զբաղումս ի

նախարարացն կոտորեաց, զբազումս ազգատ  
արարեալ անճիտեաց, և զբազմաց տունս  
հատանէր յարքունիս<sup>1</sup>» :

Հասարակաց կոտորածէն անվասս մնացին  
Մամիկոնեանք : Մամիկոնեան գործող սե-  
րունդը մեծ ազգեցութիւն ունենաւէ զատ,  
Արշակին չափազանց էին յարուած : Բայց  
անտարբեր չկրցան կենալ, երբ Կամսարա-  
կանաց ցեղն ալ սկսաւ ջարդել. և վասակ,  
այս երկրորդ անգամ, մանկիկ մի փոքրիկ,  
անուն Սպանդարատ, ծածկելով կ'ազատէր :  
Սպանդարատ յետոյ ժառանգն եղաւ իր զա-  
ւառին<sup>2</sup> : Ասկից կը տեսնուի թէ շատ հին  
և լուրջ պատճառներէ ծագած է բարեկամու-  
թիւնը Մամիկոնեանց և Կամսարականաց, որ  
Վարդանանց և Վահանեանց ժամանակներն  
այնքան անկեղծ և այնքան ողեխառն կը  
դառնայ:

Մեծ պատահար մը բարեբաղդաբար վեր-  
ջակէտը դրաւ ընտանի կոտորածներուն և  
Արշակի ծրագիրներուն : Յամին 361 կը  
գահակալէր Յուլիանոս և կը վերակաէր ընդ-  
հատուած պատերազմը Պարսից դէմ: Երկու

1. Բուգ. էջ 133:

2. Երին, անդ:

կողմերէն ձնշուած՝ տակնապը բռնեց զՀա-  
յաստան: Հռոմէական և Սասանեան երկու  
զօրութեանց ընդ մէջ՝ մեր երկիրը նժարն  
էր որ գերակշռութիւնը կու տար այն կող-  
ման՝ որուն որ ինքզինք կ'որոշէր : Ընդեր-  
կար տատամսելու ժամանակներն անցեր էին  
ընդ միշտ: Արշակ գիտէր իր բռնելիք կողմն՝  
Հռոմէացոցը, թէեւ Շապուհ հապսակ գես-  
պաններով, շայլ ընծայներով, որոնց ամե-  
նէն մեծն իր աղջիկն էր, շատ նիւթեց Ար-  
շակն որսալու<sup>3</sup> :

Բուզանդ՝ Արշակայ ի սկզբան չէզոք գիրք  
մը կու տայ, կզզիացած իր մեծամտութեան  
մէջ<sup>2</sup>, — ու յետոյ Պարսից կը զաշնակցի:  
Ահա ինչ որ արամագծօրէն հակառակն է  
Ամմիանսսի և Հռոմէական գրադներուն, ու  
ըսնց սիրեցի ևս հետեւիլ: Յուլիանսսի հրո-  
վարտակը, որուն պատճէնը գեռ ներկայ է<sup>3</sup>,  
փարատեց Հայոց ընտանի վարանունքը:  
Խմաստասէր ինքնակալը կապարեայ շեշտով  
մը մեզի պէս բարբարոսներուն կը խելամ-  
տեցնէ թէ կոին այլ եւս նիւթի վրայ չէր,

1. Բուգ. էջ 134:

2. Անդ:

3. Տես. Գաթըք. Տիեզ. Պատմ. Հոռ. Բ. էջ 496:

գաղափարներուն դէմ էր, որ հասարակաց  
են քրիստոնեայ ժողովուրդներուն, — թէ  
անկարելի էր այլ եւս Հայոց նիզակակցին  
Արեւելքի հետ, որ եթէ յաղթող ալ ենէր,  
վերստին ի հիմաց պիտի այրէր Հայոց  
տունը, և հայ հոգն արբանեակ կամ յա-  
ւելուած մը պիտի ընէր պարսկական իշխա-  
նութեան:

Արշակ չկրցաւ սպասուած օգնութիւնը  
հասցնել Ցոլիանու: Կայսրն որոշած էր որ  
Հայերն Հէր և Զարաւանդ գաւառներէն անց-  
նելով, Տիսրոնի դիմաց գան միանան բուն  
բանակին հետ: Բայց Արշակ այնքան զան-  
գաղ շարժեցաւ որ գեռ չհասած, ինքնակա-  
լը վիրաւորուած հոգին կը փշէր՝ հոգույ ան-  
մահութեան վրայ արամախօսելով:

Հայ թագաւորին յապաղման մէջ կար-  
ճատես դիւանազիտութիւն մը կար: Հոռ-  
մայեցւոց ուղեց հաճոյանալ զաշնակցութեան  
խօսք տալով, իսկ տուած խօսքը չպահելով  
Պարսից աչքին ալ կարծեց անմեղ երենալ:  
Երկուքին ալ տաելի եղաւ, ինչպէս ընդհուպ  
պիտի տեսնենք:

Այս իրականութեան քով կ'ուզենք զնեւ  
նաեւ Յուզանդի աւանդութիւնը, որ Վասակի  
և ազգային նկարագրէն մէկէ աւելի կէտեր  
կը վերերէ:

Ուրեմն, ինչպէս վերն ակնարկեցինք, ըստ  
Բուզանդի Արշակ Շապուհի օգնութեան կ'եր-  
թայ: Կը չուէ Աղձնեաց վրայէն և ուղղակի  
Մծբնացւոց քաղաքին առջեւ կը բանակի .  
դէմ յանդիման յունական լէգէոններուն՝ ո-  
րոնք աւազի նման ծածկեր էին Միջագետաց  
բացասանները: Պարսից զօրքերը կ'ուշա-  
նան գալ. Հայոց կոռուելու հոանդը անժու-  
ժութեան աստիճանին կը համնի. մանաւանդ  
որ հիւանդութիւն մըն ալ կը տարածուի  
մէջերնին, բոլորովին հակառակը այն ախ-  
տակրութեանց՝ զոր կը զպային խաչակիր-  
ները: Թէ Հայաստանի լեռնասուններուն  
համար տանջանք են Արուացաստանի տա-  
պագին զաշտերը, Եղիշէ ալ զիտած է :

Հայերը ոչ մէկ վախ չեն զգար Հոսմայից-  
ւոց ներկայութենէն: Խրաբանչիւր զինուոր  
բանակէն հեռու արձակ արձակ կը ձիավա-  
րէր: Խոկ անոնց զօրավարը Վասակ, Հոմե-  
րոսի ձիու նման կապակոտոր՝ քան զամէնը  
կը գերազանցէր, և իր բազկին վրայ ապա-  
հով, միայն կ'ուզէր վճարել պատերազմին  
գործը: Այլ եւս չեն կրնար օտար աշխար-

հի մէջ յամել, կը մղձկին . լաւագոյն կը համարին մեռնիլ, քան քաղցր ընտանիքն և հայրենիքն հեռու մնալ: Զինուոր և զօրքավար միահամուռ Արշակի կը դիմեն՝ յարձակելու հրամանը կորզելու համար: Արշակ կ'ակնարկէ . վասակ կը յարձկի այրարատեան դնդո՞ւն և առհասարակ կը կոտրեն և կ'ապրեցնեն և ոչ զմի: Յունական բանակը կ'առնուն և զանձերով կը յդփանան<sup>3</sup>:

Գեղեցիկ և անպոյ յաղթութիւններ:

Անմիջապէս կը հասնի Շապուհ . սարսափելի թշնամոյն դիակները միայն կը տեսնէ, կը զարմանայ Հայոց վրայ և արժանապէս վարձատրել կը մտածէ: Մեծամեծներուն և վասակի պիտի տայ ոսկի, արծաթ, կերպաս ու մարզարիտ. իսկ Արշակի իր աղջիկը, և պալատաներ մինչեւ Տիրոսն:

Հարսանեաց հանդէսները կատարելու համար Պարսկաստան կը հրաւիրուի Արշակ, և պիտի չկարենայ երթալ: Բանակը կը տաղտապէր այն երկայն ճանապարհին ձեռնարկել, և իւրաքանչիւր ոք զօրէն բարոց Հայաստան մարդկան իր տանը կ'ամնձկար: Ասկէ զատ Շապուհի աղջկան գէմքն սկսեր

է տանջանք մ'ըլլալ Անզովիկի, Սիւնեաց նահապետին : Նա կ'ընդնշմարէր որ իրանուհոյն քով պիտի նուազէր, պիտի դաշկանար իր Փառանձեմն և իր ազգեցութիւնը: Բայց Անզովի Ողիսեւսէն աւելի հնարագէտ է իր ձեռնարկութեանց մէջ: Նախ վասակն ու մեծամեծները կ'որսայ, որովհետեւ առջենին ոսկիի ամբաւ կեր ձգած է: Յետոյ կը համոզէ Շապուհի բուն ներքին խորհըրդականներէն մէկը՝ որ գաղտ կ'երեւութանայ Արշակի և կ'արտասանէ ինչ որ Անզովի բերանը դրած էր: Արշակ կը խոռվի երբ կ'իմանայ թէ հասարակաց կեանքին դաւաճանութիւն մը կը սպասնայ: Նա ժողով կը կանչէ վասակն, Անզովիլ, մեծամեծներն ու բանակը՝ որ միարերան լսածը կը հաստատեն: Թակարգէն ազատիլ կը վճռեն և առուու կանուխ Հայաստանի ճամբան կը բռնեն, թողլով իրենց վրանները, իրենց կարասիններն, իրենց ամբաւ ոսկին ու արծաթը, բոլոր այն բանները զորս երազնուն մէջ լեզէններէն կողոպտեցին: Միայն զէնքերնին կը վերցնեն:

Այդորելեաց ժամուն Շապուհ ի զուր կը սպասէ Արշակի, իրեն կ'իմացնեն թէ Հայոց բանակավայրը թափուր է մարզէ: Իմաս-

տունն Շապուհ կ'ըմբոնէ նենզութիւնը։ Սուր-  
հանգակ կը զրկէ Հայոց թագաւորին ետեւէն  
որ երդումներով դարձը, սէրը, և խաղաղու-  
թիւնը յաջողջնէ։ Բայց Արշակ կ'անսաստէ,  
և ասիկայ սկիզբը կ'ըլլայ երեսնամեայ պա-  
տերազմին, որ սխալ է<sup>1</sup>։

Երեսնամեայ պատերազմը. — Առաջին ճակատը. —  
Բագռու. — Երկրորդ ճակատը. — Մերուժան. —  
Վահան. — Նոր հրէց մը. — Մազրէականութիւն.  
Արշակի և Վասակի վերջինք. — Համազասպու-  
հի. — Սամուել։

Երեսնամեայ պատերազմը հետեւանքն էր  
Արշակի սխալ զիւանազիտութեան, ինչպէս  
վերն ակնարկեցինք։ Յուլիանու պատերազ-  
մէն վերջ Պարսիկներն անխափան Հայաստան  
պիտի արշաւէին։ Ոչինչ կ'արգելուր զիրենք  
այս նախանձուած երկրին աշխարհակալու-  
թիւնէն։ Հոռմայեցիք քաշուեր էին Հայոց  
կոնակ ըլլալէ։ Մէկ կարեւոր յօդուածն ալ  
դաշինքին՝ զոր կաց Յուլիանոս խաղաղու-  
թիւնն ստանալու համար, այն էր որ Հոռ-  
մայեցիք պիտի չօգնէին Հայոց և զիրենք ի-  
րենց բազզին պիտի թողուին<sup>2</sup>։

1. Բուզ. էջ 136-137։  
2. Բուզ. էջ 140։

Երեսնամեայ պատերազմը զարմանալի  
բան մըն է. շատ ջուր կը վերցնէ։ Գոյու-  
թիւնն անտարակոյս է. բայց նկարագիրն և  
հանգամանքներն անհամեմատական են։ Ժա-  
մանակին նկատմամբ եթէ նոյն իսկ առանց  
ուշ զնելու Յուլիանու որ պատերազմի 30  
տարին միայն Արշակի թագաւորութեան ա-  
տեն կը զնէ, սկիզբը 363ին զնենք և վերջը  
մինչեւ թագաւորութեան երկիրեղիլլ (384-  
7) սրով ընդհատուած խաղաղութիւնն առ-  
ժամապէս վերհաստատուեցաւ, զետ առնուազն  
հինգ տարուան պարապորդ մը կը մնայ լից-  
նել։ Միւս հանգամանքներուն գալով, բոլո-  
րովին անհիմն են Խորենացւոյ այն աւան-  
դանները որ համաձայն չեն Բուզանդի։ Ա-  
նոնց օտարուտի ծագումը մատնանիշ ըրած  
է արդէն Հ. Արսէն Սուբրեան<sup>1</sup>։

Ասով հաստատել չենք ուզեր թէ Բու-  
զանդի բոլոր հաղորդածներն ապահով են։  
Հոս է որ Բուզանդ ամենէն աւելի կը շուա-  
րեցնէ իր ընթերցողները։ Քանի ճակատ ալ  
որ մղեն, ինչ անուամբ զօրավարներ ալ  
կ'ուզեն զան, — Շապուհ, Վին, Անդիկան,  
Հաղարաւուխա, Դմաւոնդ, Գումանանդ, — բա-

1. Բազմապէտ, 1878 տարին, էջ 7։

նի բիւրալ կ'ուզեն գան , — տաս , բսան , յիսոն , հարիս , — Վասակ զամէնքն ալ պիտի ջարդէ կանոնաւորապէս , և հասարաւ կաց կոտորածէն միայն Շատուհ կամ Մերուժան պիտի մողովրի միաձի : Միայն Մերուժան միաճի ձողովրեալ , ահաւասիկ անփոխի յանդերդը , որ միշտ պիտի կրկնուի ամէն բախմանէ վերջ , յիշեցնելու համար թէ Բուզանդ այս քաջարութիւնքն ազգային երգերէն է հանած , ինչպէս զիտած են քննագատները<sup>1</sup> : Խւրաքանչիւր նախարարութիւն իր բարդին ունէր , որ զիտէր արուեստն՝ երգելուն և շողոքորթելուն , կ'ենթազրուի<sup>2</sup> :

Ճակատներուն մէջ Հայոց համար ամենէն յաջողն եղաւ առաջինը : Շապուհ բանակն երեքի բաժնած , որոնցմէ մէկուն զինք զօրավար զրաւ , միւսներուն ալ զԱնդիան և Հազարաւուխտ , երեք կողմէ Հայաստան կը մանէ : Ազգն առածին պէս , չափակցութեան համար , Արշակ ալ իր բանակը երեք թեւի կը բաժնէ , որոնցմէ մէկուն ինք կ'առաջնորդէ , միւսին Վասակ , իսկ երրորդին Բագոս :

1. Հենրիկ . Գելզեր , Փաւատ Բիւզ . էջ 34. ըստ Հայերէն թրդմ . Հ . Յ . Թոռոսեանի :

2. Խորեն . էջ 24:

Ահաւասիկ նոր անուն մ'ալ մամիկոնեան : Բագոս Վասակի ուրիշ եղբայր մ'է : Արշակայ շրջանին՝ մամիկոնեանց է թէ նաւասարպի հանդէսները թէ պատերազմի զաշտը : Մէկ խօսքի մէջ Բուզանդ ամբողջ նկարագիրը բացատրած է Բագոսի . Ի գործ արուրեան՝ բաց անհնարին . Ի գործ իմաստուրեան՝ բախած<sup>1</sup> : Իրմէ ուրիշ բան չենք գիտեր բայց եթէ մահուան զէպքը՝ որ իր կրկն հոգիներուն ալ ապացոյց է :

Մինչ Արշակ յմսխա , Բասենի մէջ , Շապուհի բանակը կը կոտրէր գիշերայն , և Վասակ յԵրեւեալ՝ Հազարաւուխտին , նոյն շարաթ , նոյն օր , Բագոս Առեսա ջրին քով , իր ախոյեանին՝ Անդկանի վրայ կ'ընկնայ , զամէնքը կը սատկեցնէ և զլխովին զԱնդիկան : Մարդակոյան սպառելէն վերջ , Բագոս՝ Հին Թարթարէն , փղակոյտին վրայ կը յարձլիկ : Անարդիլ Խոտանին մէջ կը նշմարէ փիղմը , ոտքէն մինչեւ զլուխ զարգարուած , և վրան արքունական նշաններ արձկուած : Շապուհին է կը մտածէ Բագոս . և ահա սուրբ Քաշած , փղին տակ կը մտնէ , փորին նեարաները կը կարէ , և փիղը վրան կը

1. Բուզ . էջ 142:

Դոստեցնէ: Բագոս կը մեռնի աւերակներուն տակ այն լերան՝ զոր ինք դղբդեցուց: Այս մահը Մակաբայեցոց Եղիազարի մահը կը յիշեցնէ:

Ճակատներուն մէջ ամենէն աղետաւորն եղաւ երրորդը: Հայ մըն էր, Մերուժան, քաջածանօթ իր երկրին, որ սովորեցոց Շա-

1. Սուրբ Գրոց և Յուզանդի այս կոտրը ւեզուական Նմանութիւն աւ ունենալով, զնենք հոս երկուքն աւ:

«Յայնմ վայրի . . . տեսանէր Եղիազար մի ի գաղաց անորի վառեալ զարդարեալ, ի զէն արքունի վառաւ և նշանս արձակեալ. համարեցաւ թէ արքայն իսկ ի նմին իցէ: Յարձակեցաւ ի վերայ գնդին, յաջ յահեակ կոտորեաց, չոգաւ մինչեւ Եհոս ի փեղ անդր նշանաւոր, զէն վերացոյ և եմուս ի ներքոյ, Եհոր և անդէն կործանեաց. և եջ նստաւ փիղն ի վերայ և զնա անդէն ճմլեաց»: Մակաբ. Ա. զւ. Զ. «Ապա դիզէր Բագոսն գնդին վղացն, և տեսանէր զմի ի վղաց անտի մեծապէս զարդարեալ, և զարդունական նշան ի վերայ արձակեալ: Համարեցաւ զթագաւորն ի փղին յայնմիկ. իջանէր յերիվարէն, հանեալ զսուսերն իւր յարձակէր ի վերայ փղին. զէն վերացոյց, եմուս ի ներքոյ փղին. հարկանէր զներդա վղին, և անդէն ընկնոյր զփիդն ի վերայ անձին իւրոյ, և սատակէին երկորեան. զի ոչ ժամանէր ելանել ի ներքուստ ի փղին»: Յուզ. Դ. իբ. Յուզանդի կոտրին մէջ փեղ բառին տարագէու կրկնութիւնքը քիչ մը վնասած են Նմանութեան ճիշդ համեմատութեան:

պուհի նրբուզին՝ ուսկից կարելի էր Հայաւանի մէջ սողոսկել: Հեր և Զարեւանդ սովորական դաներն էին ուսկից Պարսիկը աղջաբը մեր աշխարհը կը մացնէին: Վտանդի այս տարիներուն հոն էր որ կեզրոնացներ էին Արշակ և Վասակ: Մինչ իրենք անքան և կազմուսանին բանակներուն կը սպասէին որ կոտրեն, գոյժ առին թէ անսնք միջնաշխարհը կ'աւերեն: Մերուժան զիրենք Աղձնեաց, Անդեղասն, Ծոփաց, Եղեղեաց զաւաներէն էր տարած, որով անհնարին եղած էր Վասակի զիրենք տեսնել:

Այս եցաւերին ընդհանուր էր: Գեղեցիկ սեռէն և մանկութենէն զանոնք որ լեռ ցից սայլից չհանեցին, կամնասայլերու տակ կը մանիրն: Շնչաւորներէն անշունչներուն անցան: Տիգրանակերտն հիմնայատակ ըրին. Անզգ բերդը պաշարեցին, բայց չկրցան տունել: Առաջին արշակունի թագաւորաց սոկրուները, որ հոն կը հանդչին, չարխափան թերափանիներու ապկեցութիւնը գործեցին: Այնքան թագազարդ ստուերներէն պիտի ըսէիք թէ թշնամին պատկանեցաւ և գնաց Անի բերդը պաշարեց Դարանաղեաց զաւաոին մէջ:

Անի կարեւոր տեղ մըն էր. հոն ժողո-

վուրդ մը յունական աստուածներու բնակած  
էր ժամանակաւ, — Դիոս, Հեփհեասոս, Ա-  
թենաս, Արտեմիս, Ափրովիտ<sup>1</sup>, — հոն ալ  
կային զարձեալ Արշակունի թագաւորներու  
ոսկրները: Հակառակ աստուածներուն և ոսկեր-  
ներուն առնուեցաւ Անի, բայց մասնու-  
թեամբ: Թագաւորական գանձերն ու ոսկե-  
րները գերի տարին. միայն Սանատորուկ իր  
աեղը կպած մնաց « վասն անհեղեղ, սկա-  
յագործ, հաստաշինած, ճարտարագործ ա-  
րարածոցն շիրմին<sup>2</sup> »: Պարսիկներ կը հա-  
ւատային թէ Հայոց թագաւորներուն ոսկե-  
րաց հետ, Հայաստանի փառքն ու բաղդն  
ալ Պարսկաստան կ'երթայ:

Գոյքն առածին պէս վասակ բերդի մը  
մէջ կ'ապահովցնէ զԱրշակ, և իր բանակովն  
անյապաղ ետեւ կը դանայ գէպ ի երկրին  
սիրոը, Արարատ: Գիշերայն յեղակարծուց  
թշնամիին վրայ կը յարձկի: Երբ յարձկողը  
վասակն է բալոր բանակը պիտի ջարդէ,  
կ'ենթագրուի, բայց միայն թագաւորը միաձի  
պիտի ապրի. և այսպէս ալ կը պատահի:  
Վասակ ետ կը դարձնէ գերութիւնն և թա-

գաւորաց ոսկրները և անոնց հետ Հայաս-  
տանի բախան ու փառքը, եթէ երրէք ու-  
նեցած է:

Տամնեակ աարիներ վասակ և Ազշակ միշտ  
այսպէս է որ կը հիւրընկալեն թշնամոյն  
բանակները: Բայց Շապուհ ապահով է իր  
ոյժին և իր յաղթանակին վրայ: Նա գիտէ  
թէ Հայաստան կռնակ չունի. չնշարեր ա-  
նոր ետեւ ծածկուած հոռմէական ինքնակա-  
լութեան հրէշաձեւ ստուերը՝ որ վախ կ'աղ-  
դէր երբ նոյն խակ կը քնանար. տար հա-  
մար կը յարասեւէ իր մաքառումին մէջ, և  
դամինին յամառին է:

Եւ իրաւցնէ իր յաշողութիւնքը կը սկսին:  
Հին վրէմինդիրները, հին փառասէրները  
չեն աւզեր պատեհէը փախցնել: Այս դաս-  
սակարգի անձններէն ամենէն աւելի ձաւ-  
խողապէս նշանաւորն եղաւ Մերուժան,  
Արծրունեաց նախարարը՝ որ, թշնամոյն  
կողմն անցած, պարսկական բանակներուն  
առաջնորդը կ'ըլլայ, և երբ անոնք կը ջար-  
դուին՝ ինք միայն կ'աղաւար, որպէս զի նոր  
թշնամիներ բերէ իր երկրին: Իրեն հետ կը  
միացնէ նաեւ զվահան, մամիկոնեան մը,  
որոն քեռորդին էր: Մերուժան և Վահան  
իրենց դաղանի կամ յայտնի պատճառներն

1. Խորեն. Էջ 183:

2. Բուզ. Էջ 146:

ունիցած պիտի ըլլան, որ Բուզանդ կը լոէ, ու կը նշանակէ միայն վարդանի մահը<sup>1</sup>: Վահան ծանր ամբաստանութիւնք կ'ընէ վասակի վրայ, որ իր տանուտէրն էր. իսկ Շապուհ, որ Մերուժանի Հայաստանի թագն էր խոստացած, Վահանայ ալ իրբու վարձ մը իր չարախօսութեանց, իր Որմիզդուիս քոյքը կու տայ:

Ստէպ անկում մը ուրիշ անկումն ալ կը պատրաստէ. Հայկական գաշնակցութիւնը

1. Բուզ. Էջ 164:

2. Հայկական գաշնակցութիւնը կը կազմուէր բուն Հայաստանէ, և իր սահմանակից աշխարհներէն, ինչպէս են Ծոփք, Աղճնիք, Կորդուք: Արդի հայ աշխարհագիրներն քիչ մը այս գաւառներն Հայոց նահանգներ կը նկատեն. բայց մեր հին պատմագիրները զասոնք ընդհանրապէս օտար աշխարհներ կը համարին: Ասոնք Հայոց գաշնակից են, ցեղակից են, բայց ոչ հայ: Կ'երեւի թէ լեզուի և բարուց կարեւոր տարբերութիւնք ալ ունեն բուն Հայաստանէն որ կը կազմուէր Ասորատէ, Տուրուբերանէ, Վասպուրականէ, Բարձր Հայքէն և Արևնիքէն: Եղիշէի համար ասոնք այնշափ օտար աշխարհներ են. որչափ Վիրք և Աղուանք: Այսպէս կը գրէ. « ըստ այսմ պատճէնի հրովարտակ եհաս յաշխարհն Հայոց, ի Վրաց, և Ջեղուանից ... ի Ծոփքից, և ի Կորդուաց, յԱղճնեաց »: Ուրիշ տեղ մը. « Հարան առեալ էր յարբունուստ որպէս աշխարհին Հայոց՝ նոյնպէս և Վրաց և Աղուա-

թէեւ ընդերկար և քաջութեամբ դիմակալեց թշնամոյն բանութեան, բայց յոզնեցաւ: Վահան և Մերուժան յետ անդամ մը շղթան կտրելու՝ բոլոր արուարձանեայ նիղակակիցները թօթափեցան մի առ մի: Այսպէս « յեսս եկաց » հայոց մագաւորէն աշխարհն Մարաց, Կազբից, Անձմանաց. Ծոփաց, Աղձնեաց: Միջնաշխարհն Արշակի վրայ անվտահ է, բանակին մէջ անհնազանդութիւնը կը տարածուի, հետզհեաէ Հայոց թիւը կը նուազի, և թագաւորութիւնը կը գձձի:

Երեսնամեայ պատերազմին ժամանակ աղգային պատմութեան մէջ՝ նոր երեւոյթ մ'ալ յերեւանի կ'ենէ, որ պատիկ հրէշ մը պիտի ըլլայ. Հաւատափոխութիւնը, որ՝ աւելի բրիստոնէական զգացմամբ՝ Ուրացութիւն կը

նից ... Աղճնեաց և Կորդուաց և Ծոփքից »: Ուրիշ տեղ մը. « Քայկեաց զմիաբանութիւն աշխարհին Վրաց և Հայոց, և Աղուանիցն ոչ ետ յառաջ խաղալ, և զաշխարհն Աղճնեաց ըստ նմին իսկ օրինակի յետս կալաւ »: Համեմատէ և Էջ 234: Հու՝ տեղը չըլլալոց կ'ընեմ միշել ուրիշ պատմիչներն՝ որք առհասարակ կը հաստատեն թէ ասոնք տարբեր աշխարհներ կը կազմեն, աւելի խոչորագոյն բարբով և լեզուով, և աւելի քիչ քրիստոնեայ:

կոչուի : Պատմութեան մէջ անշուշտ արտակեղբն բան մըն է , առանձնականի մը պաշտամունքին վրայ մտածել : Բայց մեր Արեւելքի մէջ բոլորովին նորանշան է կրօնքի գաղափարը . անոնց համար կրօնքը կեսանքն է : Արեւելցոց մաքերը բանի մը ամսական տղոց աշքերուն կը նմանին . նորածին տղաք առարկաներն ու գոյներն իրարմէ զատել չեն կրնար . արեւելցիներն ալ մտածութիւններն իրարմէ չեն կրնար զատել : Իրենց թշուառութեան հիմքը ասոր մէջն է :

Երեսնամեայ պատերազմին ժամանակ երկու կուսակցութիւնք կ'որոշուին . ոմանք ի սպառ հայրենիքը կ'ուղին պաշտպանել , իսկ այլք հաշտուիլ : Մերուժան և վահան հաշտութեան կողմն անցնելով՝ չմտածեցին որ թէւ միջոցներու ընարութեան մէջ տարբեր հայեացներով՝ բայց միշտ նոյն հայրենիքը սլէտք էին պաշտպանել : Իրենք զիրենք այլ եւս պարսիկ նկատեցին . նմանութիւնն աւելի սերտ ըլլալու համար , կրօնքին ալ փոխեցին : Քրիստոնեայ էին , մազգէական եղան :

Մազգէականութիւնը Արեւելնեանց դաւանութիւնն էր՝ զոր Արաւշիր քիչ տարբերութեամբ վերակենդանացուց : Մազգէական աս-

տուածարանութիւնը բացաարած է արդէն Եղնիկ , որ զիտնական կարեւորութիւն մ'ունի : Բայց ժողովրդեան մը պատմութեան ամբողջութեան համար հարկաւորը , կրօնքի մը գործնական կողմն է : Մեր պատմիչներէն մազգէականութեան հետեւեալ գործնական հաւատամբըը կ'ելնէ . Երկրպագութիւններէն երկնքի մէջ արեգական , իսկ երկրիս վրայ կրակին : Խրաբանչիւր տան մէջ ատրուշան շինել . այսինքն տուշ կրակին պաշակոյ <sup>1</sup> : Այս հիմնական յօդուածներէն վերջ մնացածը կը շարունակուի Եղիշէի հետեւեալ աղտեղի էջին մէջ . « Դասերք հարանց լինիցին և քորք՝ եղբարց . մարք մի ելցին յորդոց , այլ և թուունք ելցին յանկողինն հաւուց : Պատրուճակք մի մեոցին անյազ , եթէ յօդեաց իցէ և եթէ յայծեաց և եթէ յարջառոց և եթէ ի հաւուց և եթէ ի խողաց : Հայսք առանց փանգամի մի զանդցին , ծիւղք և քակորք ի կրակ մի եկեսցին . ձեռք առանց գոմիղոյ մի լոււասցին . շնչրիք և աղուէսք և նապաստակք մի մեոցին : Օձք և մողէզք , գորաք և մըջմունք , և որ այլ եւս խառնակնոր բազմաճճիք են , մի կայցին . այլ վազ

թուով համարով ի մէջ բերցին ըստ արքունի  
չափոյն<sup>1</sup> » :

Ճճիներու և արեգական կրօնքը չկրցաւ  
Հայոց մէջ ընդհանրանալ։ Աւելի բաղզաւոր  
գոնուէր թերեւոն՝ եթէ Արշակունեաց թշնա-  
միներուն՝ Սասանեանց կրօնքը չըլլար։ Մազ-  
դէականութիւնը հերձուածներ միայն յառաջ  
բերաւ, որոնց այլ եւս անխրամակարկատ  
կ'ըլլային։ Այս հերձուածներն երեսնամեայ  
պատերազմին ելքը որոշեցին։

Շապուհ խաղաղութեան գաշինք կաելու  
համար զԱրշակ Տիսրոն կը հրաւիրէ: Թա-  
գաւորն երթաւ չուզեր, Ներսէս հայրապեան  
ալ չուզեր որ Արշակ երթայ. բայց բանա-  
կին և ժողովրդեան թախանձանքն սախ-  
ուուած՝ ճամբայ կ'ընկնայ հետը տանելով  
միայն զՎասակի: Կարծես համոզուած է թէ  
Հայոց սպարապեար միայն՝ կարող է զինք  
պաշտապանել Պարսկաստանի գէմ։ Եթէ վա-  
սակ չկրցաւ ամէն տեղ իր սանը փրկել,  
բայց գիտցաւ ամէն տեղ անոր վրայ մեռնիլ։

Արշակայ Անյաշ զրկուելուն երկրորդ օրը  
վասակի զատաստանքը կը կտրուին արքայից  
արքային առջեւ։

— Աղուէ՛ս, զ՞ու էիր որ այսչափ զմեղ  
յոգնեցուցիր, կը հարցնէ Շապուհ։ Դու այն  
ես որ այսչափ տարի արխները կոտրեցիր։  
Հիմայ ի՞նչպէս ձեռքէս պիտի ազատիս։ Ա-  
զուէսու պէս պիտի սատկեցնեմ զքեզ։

— Հիմայ ազուէս կ'երեւնամ քեզի, կը  
պատասխանէ Վասակ, և սակայն մինչեւ  
հիմայ առիւծ էի։ Ես երբ Վասակն էի, հրա-  
կայ էի ձեր աչքին։ Մէկ ոտքս մէկ լերան,  
իսկ միւս ոտքս ուրիշ լերան մը վրայ զրած  
էի։ Երբ աջ ոտքիս վրայ կը կոթնէի, աջ  
լեռը զետին կ'անցնէր, երբ ձախիս վրայ կը  
կոթնէի, ձախ լեռը զետին կ'անցնէր։

— Որո՞նց են այս երկու լեռները, կը  
հարցնէ Շապուհ։

— Մէկը գու, կը պատասխանէ Վասակ,  
միւսն Յունաց թագաւորը, մենք ձեզի աղէկի  
խրատ զիտցանք տալ՝ երբ Ներսիսի խոր-  
հուրդներուն մտիկ կ'ընէինք։ Հիմայ բաց  
աչքերով մենք զմեզ վիհը ձգեցինք. ի՞նչ  
կ'ուզես, ըրէ՛։

Շապուհ ուզեց որ մորթը հանուի, խո-  
տով լեցուի, և Անյաշ բերդի մէջ, Արշակի  
զիմաց՝ կախուի<sup>1</sup>։

Հայաստանի ճամբաներն այլ եւս բաց գտնելով՝ վահան և Մերուժան հոն առաջ նորդեցին Շապուհի որ զՓառանձեմ գերեց, Արտագերս կողոպտեց, Արտաշատ, Զարեհաւան, Վաղարշապատ անմարդացուց, եկեղեցիները քանիկեց և մազգէականութիւնը բարողեց: Նախարարներն թունաստան փախած էին՝ իբրև զինուոր թողլով իրենց կանայքը զորս Շապուհ անարդեց: Այն կանայքը որ յանձն չառին արեգական կրօնքը, կախուեցան: Ցուզանդ միայն մամիկոնուհոյ մը մահուան հանգամանքներն աւանդած է:

Վարդան Ա. բոյր մ'ունէր, Համազասպուհի անուն, որ Ոշառւնեաց Գարեգին նախարարի կինն էր: Գարեգին կը փախչի՝ տիկինը վանի բերդին մէջ թողլով: Վահան բերդակալին հրաման կու տայ նեղել իր քոյրաթիւը, և ի վերջոյ կախել, եթէ մուգերու կրօնքը յանձն չառնու: Համազասպուհի ինքզինք միշտ քրիստոնեայ կը դաւանի: Այն ատեն զինք ծայրը կը հանեն բերդի այն աշտարակին՝ որ ուղղակի ծովուն կողմը կը նայէր: Կը մերկացնեն, իբրեւ ի մօրէ, և զլիսիլայր ոտներէն կը կախեն: Իր մարմինը պայծառ սպիտակ էր. աշտարակին

բարձրութենէն ձեան պէս կը փայլէր: Համազասպուհեայ փայխակը գնաց աշաբարակին ոտքը, մարմինըն տակ կեցաւ, և մարմինէն թափած կաորները կը վերցնէր ծոցը կը դնէր: Նա այս զիրքին մէջ կեցաւ մինչեւ որ իր սանին բոլոր մարմինը ամփոփեց<sup>1</sup>:

Վահան սեւ մամիկոնեանն է. առաջինը կ'ըլլայ իր տան մէջ ատրուշան շնելու, և իր որդին մազգէականութեան մէջ հրահանագելու: Բայց այս սեւ բիծը գերազոյն մեղքով մը ջնջուեցաւ սպարապեաններու տնէն: Իր որդիքներէն մին, Սամուէլ, կը զարնէ կը սատկեցնէ զվահան իր հայրը, և զՈրմիզգուխտ իր մայրը<sup>2</sup>:

Ծնողապան Սամուէլն խաղաեաց աշխարհը կ'ապաւինի: Խաղատիք հոռմէական հողէր՝ ուր զիմած էին բոլոր ազատականները: Քիչ վերջ Պապ արքայորդին ալ կը հասնի: Պատրաստ է նոր սերունդ մը, որ Վաղէսէն կը խնզրէ Արշակի որդին Պապը թաղաւորեցնել: Հոսմայեցիք յօժարակամ էին արդէն օգնելու. վասն զի Պարսիկներն իրեն գու-

1. Բուզ. Էջ 183:

2. Խորեն. Էջ 484, Սամուէլի մօր անունը Տաճառուրէի կը նշանակէ:

շակածէն աւելի, յառաջեցին Հայաստանի  
մէջ որ ինքնակալութեան պատուարն էր և  
առաջ կը դուբակուէր<sup>1</sup>:

Պապ և Վրեժմանիր սերուաղը. — Ճերմակաձին Մու-  
շեղ. — Զերաւի ճակատը. — Ազարապետն ու  
Թագաւորը. — Հայրի գատաստանքը. — Երեք  
գրութիւնը և իրենց անկումը:

350ին Պապ արդէն Հայաստան է, շրջա-  
պատուած Լէգէոններով, Տէրէնափ և Արին-  
թէի հովանաւորութեան տակ: Յունական  
այս կրթուած զօրքերուն հետ Մուշեղ կը  
բերէ կը միացնէ Հայկական գնդին բիրտ բա-  
ջութիւնը, — արծաթի երիտասարդութիւն  
մը, կազմուած որդիքներու սերունդէն՝ ո-  
րոնք եկած են Պապի հրամանով վրէժն հա-  
նելու իրենց Հայրերուն, որոնք մորթազերծ  
ելան, և իրենց մայրերուն՝ որոնք բերդիրէ  
կախուեցան, որոնք ընդ սայլացից ելան,  
որոնք կանանցներ տարսեցան:

Մուշեղ, Վասակի որդին՝ պիտի առաջ-

1. Երեմեամեայ պատերազմին հանգամանաց ստու-  
գութեան աստիճանը, հռոմէական պատմիչներու ա-  
ւանդածներուն հետ համեմատութիւնը, և մամակա-  
զրութեան կարգաւորութիւնը տես, Գաթըրք. Պատր.  
Տիեզ. Հա. Բ. էջ 498-511:

նորդէ իրենց՝ թշնամոյն կրայ, իր առա-  
տելատի պաշտօնովը, ինչպէս կը ովքէ կո-  
չել զինքը Բուզանդ: Այս յունակիան բառն  
իր նկարագիրն ալ կը բացատրէ: գնդ Մար-  
տիկը իր զգացումներուն մէջ նրբացած մըն  
էր, և իր խզնմտանքին մէջ զործազրող բրիս-  
տոնեայ մը: Երկու յատկութիւնք՝ որ երբէք  
չհամարձակեցան Վասակի մօտենալ:

Կեանքի այս փթթումն իր կոկոնին մէջ  
խոկ չորժներու համար՝ Շապուհ նոր ասպա-  
տակիներ կը սփոէ Հայաստան: Խորենացի  
մէկ ընդհարում միայն կը նկարագրէ, կա-  
տարուած Զիրաւ զաշտին մէջ: Բուզանդ  
ընդհակառակն ճակատաներու շարք մը կը  
տողէ, որ մասնակիան բախումներու երեւոյթն  
ունին: Այս կոկոներէն քանի մը զէպը հաս-  
կաքաղ ընենք՝ որ կը բարձրաքանդակին  
Մուշեղի հոգին, որ միակ մամիկոնեան  
դէմքն է բոլոր Պապի արբայութեան մէջ:

Հայաստանի ամէն կողմ կը հասնի նա  
Պարսից ասպատակին դէմ: կը սպաննէ եր-  
կու զօրավարները՝ Զիկ և Կարէն, որոնք մեր  
երկիրը վեր վար ըրին<sup>1</sup>: Կարդը վերսախն  
հաստատելու համար հարկ կը տեսնէ Մու-

շեղ հակալբութիւն մը գործել Պարսից ը-  
րածին : Ատրուշանները ամէն տեղ քայլայեց,  
իսկ մազգէնները տեղ տեղ կրակով խորո-  
վեց : Հանճարեղ մտածութիւն որով կրակի  
պաշտօնեայները իրենց աստուծոյն գրկին  
մէջ կը միրճէր : Բերդակալները բերդերու  
պարիսպներէն կախուեցան . իսկ պարիսպնե-  
րու վրայ , զարդարանաց արձաններու կե-  
ցուածքով , Մուշեղ Պարսիկ նախարարները  
շարեց , յարդով լեցուած , ի վրէժ հօրն իւ-  
րոյ Վասակայ՝<sup>1</sup> :

Մարտի մը մէջ , մղուած բռն իսկ ար-  
քայից արքային հետ թաւրէշի քով , Մու-  
շեղ կը ձերդակալէ Շապուհի կանանցը ,  
ուր կայ նաև տիկնաց տիկնը և վից հա-  
րիւր աւագանի : Երկու սեռերէն՝ երկու փա-  
ռաւոր ընծայ ըրաւ : Վից հարիւր աւագանին  
Պատի զրկեց , յարդով լեցուած , ի վրէժ  
հօր իւրոյ Վասակայ . իսկ կանանցը ժա-  
նուարներով Շապուհի կը զրկէ<sup>2</sup> : Իրանի  
ինքնակալներն երկու անդամ իրենց տիկին-  
ներն ամբիծ լեռտաշան . Դարեհ կողոմա-  
նոս՝ Աղեքսանդրէն , Շապուհ Երկայնակեաց՝

1. Բուզ. էջ 492:

2. Բուզ. էջ 493:

Մուշեղէն : Այս գէպքը զՄուշեղ Շապուհի  
աչքերուն աստուածացուց . իր գինիի բա-  
ժակին վրայ նկարել տուաւ Հայոց սպարա-  
պեան իր ճերմակ ձին հեծած և խմած մի-  
ջոց միշտ կը կրկնէր . Ճերմակաձին զինի  
արրցէ :

Ճնական պատերազմը , որ Պապի գահը  
պիտի հաստատէր , Զիրաւ գաշտին մէջ մը-  
ղուեցաւ , Նպատ լերան ստորոտ , Եփրատի  
ավք : Տէրէնդ թոյլ շտուաւ որ Պապ իսու-  
նուրդին մէջ մանէ , ու զանիկայ Ներսէս  
հայրապետին հետ լերան վրայ կղզիացուց՝  
որպէս զի աղօթեն :

Ուռնայր , Ազուանից թագաւորն ու Պար-  
սից օգնականը , շողոքորթ խորհուրդներ  
տուաւ Շապուհի : — Քաջ արանց , ըստ ,  
քեզի և Արեաց գնդին կը վայելէ Յունաց  
Լէզէններու զէմ իսկափել . Հայերը ինձի  
թող : — Հին հայը արթնցաւ Մերուժանի մէջ ,  
որ Ուռնայրի գանալով , Հոս փուշի ձեռք  
զարկիր , ըստ , բայց մեծ պիտի ըլլայ զար-  
մանքնիս , եթէ զրկել կարենաս :

Հաճոյ անցաւ Շապուհի առաջարկը , որ  
իր գնդերուն պատուիրեց յոյները շապան-  
նել , այլ պահել « ի գործ կաւագործութեան  
զաղաասու , որմաշէնս ... քաղաքաց , ապա-

բանից և այլոց պիտոյից<sup>1</sup> » : — Մերուժան սրոշումը իմացուց Մուշեղի . այս բանակցութիւնն եղաւ թերեւս պատճառ զՄուշեղ մատնիչ բամբառելու, ինչպէս յետոյ պիտի տեսնենք :

Խանուրդին յառաջ սպարապեաը լեռը բարձրացաւ զէնքերն ու նշանները հայրապեաին օրհնել տալու համար : — Ճակատին մէջ չմանէ ատիկայ, աղաղակեց անդիէն Պապ, կը լսեմ թէ Պարսից համախոհ է : Ասիկայ այն Մուշեղը չէ, Շապուհի բարեկամը, որ կանանցը ազատ արձկեց : — Մուշեղ զՆերսէս բարեխօս բանեց. բայց Պապ երգման սպայմանով միայն զիջաւ : Այն ատեն Մուշեղ Թագաւորին աջ ձեռքը բռնելով՝ հանգիստական ձայնով մ'արտարերեց . Պիտի մեռնիմ և պիտի ապրիմ քու վրադ, ինչպէս իր նախնիքս մեռան քու նախնիացդ վրայ, ինչպէս իր հայրս քու հօրդ վրայ : — Յետոյ օրհնել տուաւ զէնքերն ու նշանները և սրացաւ կոռու և փառքի ասպարէզը :

Իր ապահով բարձունքէն Պապ սրտատրոփ ճակատը կը դիմէր որ իր բաղզը պիտի ուրոշէր : Ներսէս բազկատարած կ'աղօթէր .

իսկ Մուշեղ տադնապափոյթ միշտ կը յառաջէք, և վայրկեան մ'եկաւ որ աչքէ անհետացաւ : Թագաւորին այլ եւս Մուշեղի նշանները չէր տեսներ : — Տունս այրեցիր, ընդհատեց յանկարծ Պապ Ներսիսի աղօթքը . չըսի՞ քեզի թէ այն մարդը մի զրկիր . ահա Պարսից կողմն անցաւ և հիմայ մեծամեծ վնասներ պիտի գործէ : — Մի վրգովիր, արքայ, ըստ Ներսէս, այն մարդը չի ստեր . հիմայ կը տեսնես : — Եւ ահա յաղթական կը գառնային լէգէսնները և հայ գունդերը :

Մուշեղի հիացողը, Բուզանդ, կ'ըսէ թէ թիւ չկար ախոյաններու գլուխներոն՝ զոր սպարապեաը բերաւ թագաւորին : Կառափներու մէջ Ուռնայրինը կը պակսէր : Ոմբատաննեցին Պապի թէ Մուշեղ բռնեց Ազուանից թագաւորը, կոփահարեց՝ բայց աղատ թողաց : Մուշեղ կեսարու թերութիւնը ունէր, զթութիւնը : Ասոր համար Պապը խըստիւ . կշամամբեց զինք : Սարասելատն աղպատասիանեց . Ես իմ ընկերներու մեռուցի . զու ալ զայրի քու ընկերներդ մեռնէիր . ևս չեմ սպաններ այն մարդը որ զլուխը թագունի :

Թագաւոր մարդ չսպաննել . ահաւասիկ

գաղափար մը որ զրեթէ կրօնական աւելորդապաշտութիւն մըն է մամիկոնեան տան մէջ։ Արտասուեց Պապ, զրկեց զՄուշեղ և բաւ . Մահապարտ են ամէն անոնք որ կը համարձակին չարախոսել զՄուշեղէ զառնէ քաջէ և զպատուականէ<sup>1</sup> :

Պապի թագաւորութիւնն անդամ մը հաս-

1. Բուզ. Էջ 197-204։ Խորենացի (Էջ 458) այս պատերազմին մէջ կը մեռցէ զՄերուժան և հետեւեալ հանգամանքներով. «Ամբարիշտ Մերուժանը չկրցաւ փախտեայներոն ճետ երագել, որովհետեւ ձին վերաւորուած էր։ Ամբատ Հայոց սպարապետը կ'աճապարէ կը համի իրեն և հետն եղաները կը կոտրէ. զի՞նք ալ կոգայովտի շամբին եղեքը կը ձերբակալէ։ Բայց բանակը չերեր մտածելով թէ գուցէ մեծն Ներսէս կ'ազատէ զանիկայ։ Ամբարշտին կորստեան համար այն տեղերը պատրաստական գործիներ կը գտնէ։ Քանի մը վրանաբնակներ՝ կրակ գտած, երկաթի շամփուրով միս կը խորովէին։ Գնաց Ամբատ առաւ շամփուրը տաքցուց, պսակաձեւ կրկնեց, բոլորեց և ըստաւ. որովհետեւ Հայոց թագաւորել կ'ուզէիր, ահաւասիկ ես կը պասկեմ զքեզ, Մերուժան։ Ըստ Հայրենի սովորական իշխանութեանս, ինձ ասպետիս կ'ընկնայ զքեզ պասկել։ — Եւ այնպէս հրաշեկ՝ գլուխը դրաւ Մերուժանի՝ որ սատկեցաւ։» Բուզնդ ուրիշ տեղ և ուրիշ հանգամանքներու մէջ կը սատկեցնէ զՄերուժան, զորպիտի տեսնենք։

տատուելէ վերջ, ուշաղրութիւնը բարեղարդ գելու դարձուցին։ Քրիստոնեայ Հայաստանի, ինչպէս քիչ մը ամէն տեսակ ընկերութեան մէջ, միշտ երեք զօրութիւն կը գործէ, Արքունիք, Եկեղեցին, Բանակը։ Բայց մեր պատմութեան ոչ մէկ շրջանին մէջ, այնչափ զգալի չեն եղած այս երեք զօրութեանց ոյժը, ինչպէս հիմայ։ Պապի ժամանակ երեքին ալ անհատականութիւնը պայծառ կ'որոշուի, զոր երեքն ալ իր անկախութեան մէջ կ'ուզեն պահել։ Պապէն, կամ աւելի ճիշդ Արշակէն յառաջ, իրարմէ վեռ շատ չեն անջատուած այս երեք գործող անգամները, գեռ իրարու հետ կը շփոմուէին, ինչպէս կ'ըլլայ ամէն կեանք իր սերմանարանին մէջ։ Պապէն վերջ զգալի չեղաւ այս եսապետութեան ոյժը, սրավէ ետեւ ի սկզբան ներկայացուցիչ մեծ զէմբեր կը պակսէին, և յետոյ, թագաւորութեան բարձմամբ, զրութիւնները բոլորովին փոխուեցան. բանակը ընկղմեցաւ քաղաքական վարչութեան մէջ. քաղաքական վարչութիւնը անհետացաւ եկեղեցականին մէջ. իսկ եկեղեցականութիւնը երեքն ի միասին առած՝ զնաց յանդեցաւ ինչի մը որ հաւասար է ոչընչի։ Մենք հիմայ ոչընչի մէջն ենք։

Երջանիկ է այն գարը երբ այս երեք զօռութիւնները ի միասին կը լծուին , և յառաջադիմութեան մեքենան համերաշխ կը քաշեն : Հետեւանցը քիչ մատեն վայելեց Հայաստան : Պապը հարստութիւն կը շույլէ . Ներսէն բարեգործական հաստատութիւննը կը կանգնէ , կարգը կը գնէ կեանքին մէջ , և չափը սոլորութեանց : Մուշեղ մի առ մի կը նուաճէ ապստամբած նահանգներն և առուարձաննեայ աշխարհները , այն կանոնաւորութեամբ որով իր հայրը կը ջարդէր իրանի բանակները :

Նահանգովին յանցաւորներէն վերջ , պատժուելու կարգը անհատականներուն էր եկած : Այս գասակարգէն պատուհասի ամենէն արժանընդունակը Հայր մարգարեան էր : Հասարակաց աղէտին ժամանակ , մատնիչ ըլլութէ զատ , զաղատուկ Արագակերս ալ մտած էր և անարգած զջիկինն Փառանձեմ , Պապի մայրը :

Մարգարեալ իր Տարօնի երկիրները կը գտնուէր : Հոն կը բնակէր նաև Մուշեղ , Ողական ամրոցին մէջ , որ Եփրատի վրայ էր շինուած : Զմեռնային մութ ու մառախուզ օր մըն էր . Եփրատի երեսը միապաղազ սամնասաւ մը կը ներկայացնէր : Արքայա-

կան գեսագան մը յանկարծ Ողականի մէջ անկուեցաւ , հրովարտակ մը բերելով թագաւորէն որ կը հրամայէր Մուշեղի չարամահ սատակել զՀայր : Շուառով հացկերյթի կանչուեցաւ մարգարեալ , որ չգանցպաղեցաւ գալ : Դոկեակը մտածին պէս պատրաստական զինուորներ մերկացուցին զինք իբրեւ ի մօրէ , և ձեռները ծունկերուն տակ կապած՝ տարին Եփրատի վրայ զրին : Իրիկուան զէմ էր : Առաւօտ զնացին մեռած գտան . ըղեղը ոռւնզներէն վար վազած էր<sup>1</sup> : Յանցաւորներէն ոչ ոք աղատեցաւ պատմէն :

Երեք առանձին զլուիիներու մէջ Բուզանդնկարագիրը կ'ընէ թագաւորին , հայրապետին և սպարապետին սրտերուն : Գրուածքիս նիւթը միայն Մուշեղինը թոյլ կու տայ ինձ փոխազրել հոս : « Միամտութեամբ և արդար վաստակով ջանայր հանապազ և վաստակէր ի վերայ թագաւորութեանն Հայոց աշխարհին : Զափի և զզիշեր ճգնէր կալ ի ճակատու պատերազմին , և ոչ թողոյր բնաւ ամենեւին և ոչ քան զկորի մի զեաին ի սահմանաց երկրին Հայոց ուրեք վտարել : Ի վե-

րայ աշխարհին կեալ, և մեսանել ի վերայ բնակ տերանց, ի վերայ բնակչաց աշխարհին, ի վերայ քրիստոնէութեանն հաւատոյ, ... ի վերայ քերց և եղբարց, ի վերայ մերձաւորաց տասմին, ի վերայ բարեկաց բարեկիր բարեկամաց<sup>1</sup> »: Խսկ Ներսէս և Պապ իրարու հակազդութիւնն են. մէկը քրիստոնեայ սուրբ հայրապեան է, միւսը հեթանոս գէջ թագաւորը<sup>2</sup>:

Եռապետութիւնը երկար չափեց . Պապ թունաւորեց զՆերսէս: Թագաւորին մեզանչելուն պատճառ՝ Բուզանդ հայրապետին ան-

#### 4. Բուզ. Էջ 218:

2. Հայաստանի ժողովուրդը չարերը գեւերու հետ հաղորդակցութեան մէջ կը կարծէր: Ալուաւազդի համար կը պատճէն թէ վիշապազունք գողցան զմանուկն Ալուաւազդ և անզը զեւ մը գրին (Խորեն. Էջ 287) Այսպէս Երուանդ ալ կախարդ նկատուած էր. որու բաւոր զօրութիւնը աշքերուն մէջ կը կերպուամար: (Խորեն. Էջ 249): Խսկ Պապ բուն կախարդ համարուած էր. որովհետեւ զինք Փասանձեմ գեւերու նուիրած էր ի մանկութենէ: Անմիւ գեւերով լեցուն էր զոր ամենքը կը անենէին ամէն օր. Պապի կախարդութեան համբաւը Յունաց մէջ ալ տարածուած էր: Ամմիանոսի մէջ զրուած է թէ. կախարդ է, Կըսէն, Պապ, շատ հաւու է Կիրկեական մողութիւններուն, կըսայ փախել, և խեղել մարդկանց մարմինները: Հմիտ. Տիեզ. պամ. Հու. Բ. Էջ 508:

աշառութիւնը կը նշանակէ : Քաղաքական պատճառը միշտ հարեւանցի կ'իմացնեն մեր պատճիչները : Պապ Պարսկաստանի հետ բանակցութեան մէջ էր. յոյները թողուլ կը մտածէր: Խոկ Ներսէս յունական քաղաքականութեան և ազգեցութեան արծարծիչն էր: Թագաւորին այս շունչը մարեց և ի միասին խանզարեց նաև անոր բոլոր զործը՝ զոր կատարած էր թէ նիմիթական կարգին մէջ և թէ բարոյական: Վերուց մնաստանները, ազգաստանոցները, ուրկանոցները, հիւանդանոցները, ամուսնութեան օրէնքները և թաղման պատառիրանները և յունական լեզուի զարոցները: Մերկացուց նկեղեցին իր կալուածներէն սրոնք՝ թէնւ չափազանց շատ, բայց միշտ բարեկործութեանց կը վատնուէին: Համառօտ՝ բոլոր այն հաստատութիւնները ուրնք Հայաստանի յունահոսմէական քաղաքակրթութիւնն մ'էին պարփեած: Խրանի դաշնակցութիւնը աւերում կը պահանջէր. կայսերացը շնութիւն:

Ճարմանդիին կարելովը միւս երկու զօրութիւնները կ'երկիֆեղին: Մուշեղ կը յայտարարէ թէ ինք չկրնար այլ եւս մէկու մը վրայ նիզակ ուղղել: Բանակը արքունիքն կը զատուի. թագաւորը կը մնայ միայն, ա-

ւար Յունաց, որոնք վրէժինզիր կ'ուզեն ըլշալ Պապի անհաւատարմութեան և Ներսիսի մահուան: Վաղէս ծածուկ հրահանգներ կը դրէէ Տրայիանու, որ Տերենափ յաջորդեր էր՝ իբրեւ զօրավար Հռոմայիցոց գնզին որ մեր երկիրը կը գտնուէր: Տրայիան անյապաղ Պապի մահը մեքենայեց որ 374ին պատահեցաւ, և շատ թատերական ու անզութ եղաւ: Մեղանի վրայ սպաննել՝ ինչպէս եղաւ Պապին, Եւրսինոս Պոնտոսի մէջ անպամ, որ հնոց քով հոչակուած էր իբրեւ հիւրապաւ երկիր, ակնածելի է, կը խորհըրածէ Ամմիանոս<sup>1</sup>:

4. Ամմիան. 1. գլ. Ա: Փափաքելի ըլլայ թերեւս ընթերցողաց համառօտ տեղեկութիւն մ'ունենալ Ամմիանոս Մարկելինոսի վրայ, որ ինչպէս այս փոքրիկ գրուածքն մէջ, այսպէս և հայոց պատմութեան վերաբերեալ ուրիշ գրուածոց մէջ ալ շատ կը յիշուի, և որ Տակիսոսի հաւասար և անկէ ալ աւելի կը ճանչնայ զհայեր և մերթ սիրս ալ կը ցուցնէ:

Հռոմայեցի պատմիչու անտիգրացի էր, Տնած 330 ի ատենները յետ Քրիստոսի: Իր մահուան ժամանակն անձանօթ է, բայց հաւասորէն 440 ի մօտերը կ'ընկնաց: Զինուորութեան մէջ մտնելով Յուլիանոսի հետ նախ Գաղղիա Կ'երթայ, յետոյ Արեւելք Պարսից գէմ: Վերջը Հռոմ կը հաստատուի և հնոն կը շարադրէ իր պատմութեան 31 գրբերը որոնցմէ միայն

Ժողով աւագանւոյն: — Վարազդատ: — Մուշեղի ծրագիրները: — Նախանձորդ մը: — Մա: Մուշեղի: — Յարուցանելու փորձեր:

Հասարակութիւնը զՄուշեղ համախոհ նըկատեց Պապի պաւաճաններուն, կարծիր մը՝

յետին 48 գրբերը հասած են ձեռքերնիս, յորս պատմուած են 352-378 ի գիպուածները: Իր պատմութիւնը մաս մաս կը գրէր կը հրատարակէր, որ ամենքէն մեծ ընդունելութիւն կը գտնէն: Տակիսոսը շարունակելով սկսած էր իր պատմութիւնը Ներուասի իշխանութենէն. ուստի մեծապէս ցաւալի է առաջին 13 գրոց կորուստը, որոնք անշուշտ շատ տեղեկութիւնք կը պարունակէին Հայոց քրիստոնէւթեան սկզբնաւորութեան և անկից յառաջ եղած շրջանին վրայ՝ որ շատ լուսաւորութեան կարօն է: Մնացած մասերը կը պարունակէն հաւատարիմ պատմութիւնը այն դէմքերուն որոնց հեղինակս ականատես եղած է, զանազան երկիրներու աշխարհագրութեան և սովորութեանց մանրամասն նկարագրութեամբք հանդերձ: — Իր պատմութեանը տարեգրութեան ձեւ տուած է:

Ամմիանոս Մարկելինոս ոչ այնքան յարուեստէ մատենագիր մըն է, որքան զինուոր մը հետաքրքիր. խելացի, ողջամիտ, անկեղծ իր գատաստանաց մէջ թոյլատուական՝ օրինակի համար առ Քրիստոնէայս: Իր ժամանակի ուսեալ գասակարգին հետ ինքն ալ հեթանոսութեան աստուածութեանց կը հաւատար, իմաստասիրութեամբ մեղմացած: — Իր ուը ժամանակին բոլոր թերութիւնն ունի, անշշութիւն, անդէպ արտուղութիւնք, արուեստակութիւն և մանաւանդ միութիւն:

թերեւս ոչ բոլորովին անհիմն : կուսակից  
Եկեղեցոյ և Յունաց , սպարապետը չէր  
կրնար անտարբեր հանդիսատես մ'ըլլալ թա-  
գաւորին ուղղութեան : Բայց , լաւ հասկնանք .  
նա թագաւորին թշնամին էր , և ոչ հայրե-  
նեաց : Հայրենիքը՝ թագաւորն չէ : Մուշեղ իր  
լոռութեամբը այս կարծիքը համոզման փոխեց :

Հայաստանի զիսաստելէն անսմիջապէս  
վերջ , աւագանին խորհուրդի կը գումարուի :  
Այս ժողովքէն յայտնի կ'երեսի թէ մեր նախ-  
նիք իրենց քաղաքական զրութեան կատա-  
րեալ գիսակցութիւնն ունէին : Որոշեցին  
Պատի մահուան վրէժը չհանել . որովհետեւ  
այս բանիս անձեռնհաս էին՝ զուրկ Պարսից  
օդնութենէն . ազդ մը՝ որուն կ'ատէին աւա-  
տականը գառնալ : Յունաց հետ ալ չուզեցին  
թշնամինալ , որովհետեւ առանց այս երկու-  
քէն մէկուն հովանաւորութեան զիտէին որ  
կեանք չունին <sup>1</sup> : Վճռեցին լուռ կենալ և  
Վաղէսի կամքին թողուլ : Գիւանազիտութիւ-  
նը ծափահարէ թերեւս այս որոշումը , զոր  
զգացումը կը գատապարաէ :

Վաղէս Հայաստանի թագաւոր դրկեց , —  
374 , — զՊարազգատ : Արդէն երկու տարի յա-

1. Բուզ . Պատր . Հու . Բ . Էջ 512 :

աաջ փորձած էր զՊապի Տարանան կալանաւու-  
րել , և աեղն այս նոր արշակունին ճամբել <sup>1</sup> :  
Բոս Բուզանդի՛ Վարազգատ սպանուած թա-  
գաւորին եղբօրսրդին էր <sup>2</sup> , Շապուհի ար-  
շաւանաց ժամանակ Յունաստան ապահնած <sup>3</sup> :

Քիչ անգամ տոհմային պատմապիրները  
կը միաբանին անձնաւորութեան մը նոյն  
նկարագիրը տալու , ինչպէս Վարազգատի :  
Նա երիտասարդ է , և գերազանցապէս ունի  
իր հասակին կատարելութիւնքն ու թերու-  
թիւնքը : Բուզանդի կը զբէ իրեն համար « Էր  
մանուկ յաւուրց , լի արտթեամբ , կորսվի  
ձեռօք , քաջ սրախ , — և ի մտաց թիթեւ ,  
մանկարաբայ , տղայահաննար <sup>4</sup> » : Խորենաց-  
ւոյ քով եղած զեպքերն այս նկարագիրը  
կ'արգարացնեն : Ոչ մէկ հայ , Տրդատէն ի  
վեր՝ հելլենական մարզարաններուն մէջ այն-  
քան յիշատակներ թողած էր քաջարու-  
թեանց : Նա կայսերաց վստահութիւնը սե-  
փականած էր բարչամարտի մը անթերի կըր-  
թութեամբն և օգտակար ձեռնարկներով :

1. Տերզ . Պատր . Հու . Բ . Էջ 512 :

2. Էջ 248 :

3. Խորեն . Էջ 463 :

4. Էջ 241 :

Խոալիացւոց Թիֆան քաղաքին մէջ բանամարտիկներու իր քաղթէ : Խոկ Ելլագայի Հեղիսւպուլսին մէջ զադանիներու : Գիրմանական ազգաց ընդունելի մշուած ճակատներուն մէջ, անզամ Մը Հինգ նահատակ կը սպանաէ ետեւէ ետեւ, տէրիշ անզամ մ'այլ բերդի մը վրայ կը գիմէ, և նետելով տասնուեօթն հողի յաջորդաբար պարիսպներէն վար կը թափթէ<sup>1</sup> :

Վարազգատ մեծ ստուեր մը պիտի թռողուր իր ետեւ, եթէ կորովին ուղղիչ մ'ունենար : Այսպէս նա բարի է, երբ Մուշեղն է իր խորհրդատուն, ինչպէս էր առաջին տարին : Մուշեղ իր կողմանէ միշա նոր ծրագիրներ պատրաստելու հետ էր, որոնց միշա հայկական ինքնուրոյնութեան աւելի հաստատութիւն մը և աւելի քաղաքակրթական ձկում մը կու տային : Անկարելի է բաւականապէս ծափահարել այն ծրագիրը՝ զոր սպարապետը ներկայացւոց յոյն պաշտօնէից և կայսեր : Անոնք թէեւ գործազրեցին՝ բայց մասսար, և բան բանէն անցնելէ վերջ :

Մուշեղ կ'ուզէր որ համէական պետութիւնը՝ Հայոսաւանի խրաբանչիւր գաւառին

մէջ, լստ մեծութեան բարձրացնելու երկու բերդաբազներ կառուցնեն : Եւ այս բանս բոլոր երկրին մէջ ուժու մինչն հանձակ, ուր կը սկսէին պարուկական պահմանները : Խրաբանչիւր քաղաքին մէջ պինդորական իշխանութիւն մը հաստատիլ որ, պիտի ունենար իր առանձին պահմակազօրը : Ինքնակալութեան լվգէոնները եթէ անբաւական էին այսչափ տարածութիւնը լեցնելու, կըրնար՝ մանաւանդ թէ պէտք էր արքունի թօշակով հայկական արձակագիւնները պարենաւորել, և անսնցմէ նոր լվգէոններ կազմել, Յունաց սազմագիւտական կրթութեամբ և տարազով : Բոլոր այս գաւառական զօրութիւնները պիտի կերպոնանային նահանգական ընդարձակ, ամրապինդ մայրաբաղացի մը մէջ, ուր պիտի նստէր զինուորական իշխանութիւն մը, զրեթէ հաւասարազօր Անտիոքի սպարապետութեան<sup>1</sup> :

Ահա ինչ որ իրականացնել ուզեց թէուզու փոքրը, Երզրումը հիմնելով, բայց փոխուած էին հանգամանցները :

Ծրագիրը Մուշեղի սպանման պատճառներէն մէկն եղաւ : Պատի կատարածին հա-

մախոհ մը կասկածուելէ զատ, միշտ իսկ յունամոլ մը նկատուած էր: Յարութիւն առին հին ամբաստանութիւններն և հին փառասիրութիւնները: Գրուածքիս մէջ տեղ մը ըսի թէ սպարապեսներն ընդհանրապէս թագաւորներու զամափարակներն էին: Վարազզատի զատի զամափարակը՝ Բատ Սահառանին, նախանձով մը կը զիտէր Հայաստանի երախակալը Մուշեղի կշախն: Գէշ մտածութիւններ ձգեց իր սանին միտքը, որոնց նաշուաով հաւանաւթիւն տուաւ, որովհեաեւ բանսերթուկ էր: Բանսերթիւնը հոգույ այն վիճակն է որ հակամէտ է միշտ ամէն խորհուրդի հետեւելու, առանց քննելու խրատասուին յիտամտածութիւնքը: Բանսերթկութիւնը յառաջ կու գայ զատողականին ակարութենէն՝ որ յատակ է մանուկներսն ինչպէս էր Վարազզատ:

Բայց սպարապետին զիւրին չէր յայտնի մահ մը պատրաստել. տսատի մտածեցին մահ մը մերենայիլ:

Երեկոյ էր: Արքայական զահլիճը լեցուն էր ջահերու լոյսերով, և երաժշտութեամբ և ցնծութեամբ: Թագաւորը սեղան էր տուածրով մեծամեծներուն: Համազամենքը, հին զօրաւոր զինիները իրար զիրար կը յաջոր-

գէին սեղանին վրայ, ուր սկսւաեղներու մէջ ծաղիկներ կը բուրէին: Վարազզատ որ կը սիրէր այս քիչ մը յունական պատրաստութիւնքը, այն երեկոյ մտածկու էր, ժպիաը ցուրտ և բանի: Քիչ կերաւ, և աւելի քիչ խմեց. անհանդիսու էր: Վերջապէս ոտք ելաւ, իրբւ թէ ձեմիշ երթալու: Բոլոր տաճարն իրեն հետ ոտք ելաւ: Ասիկայ Մուշեղի մահուան նշանն էր: Եւ ահա վեց որոշուած զինուորներ աջ բաղկէն, ուրիշ վեց ալ ձախ բաղկէն բանեցին զինք: Այս բիրա և յանկարծական վարմունքը սթափեցուց զՄուշեղ, որ քիչ մը զուարթացած էր զինիէն: Վարազզատ տաճարի զուռն հասած էր, երբ Մուշեղի աչքերն հանգիստեցան իրեն, որ ըսել կ'ուզէին ինչո՞ւ է այս: — Ինչուն՝ Պապթագաւորին զնա հարցուր, պատասխանեց Վարազզատ և զուրս ելաւ: — Ուրեմն այս եղաւ վարձք այն բրախինքներուն, զորս ոլաքներով կը որրէի: Բայց այսպէս հասաւ վրաս մահը. եթէ ձիու վրայ հանդիպէր ...

Մուշեղն էր որ ինքն իր զամրանականը կ'ընէր, բայց կարճ եղաւ, որովհեաեւ Բատ արգէն միամ էր նրանը հազարին մէջ՝ ուր շանչը սպառեցաւ:

Խրաբանչիւր դար անգթութեան յատուկ ճաշակներ ունի : Բիւզանդական շրջանին աշքերը կը հանէին : Չորրորդ դարուն կը սիւրէին կեանքը վերցնել ընդ մէջ զինիին և երաժշտութեան, նոյն խոկ այն անձին որում միակ հոգն էր հայրենիաց բարօրութեան համար արին և քրաինք թափել :

Սպարապետի մարմինն իր տունը դրկեցին : Մուշեղ արդէն առասպելական էր գարձած, գերմարտիկային յատկութիւններով : Ընաւանիքը չհաւատաց թէ մեռած ըլլայ այն անձը որ այնքան պատերազմներէ անխոց էր ելած : Իրենց աւելորդապաշտ հաւատքով կարծեցին խոկ՝ իմէտ մեռած ալ ըլլայ՝ սլէտք էր յարութիւն առնել : Գլուխը իրանին կարած՝ հանեցին զրին բարձր աշտարակի մը առանիքն՝ աւելի մօտ ըլլալու համար երկնքին՝ ուսկից սակայն երբէք չիջան առլէզները՝<sup>1</sup> լգելով վերստին ոգեւորելու զիակն, ինչպէս կը յաւային : Մուշեղ անմահացաւ, բայց պատմութեան մէջ :

1. Առէկ զրութեան ուրիշ երկու ենթաձեւեր ալ ունի. արայիք և յարալզ. և այս երեք տեսակ զրութեանց համար, երեք ստուգաբանութիւն ունեցած է . 1. իրեւ միզոյք Ալայի, 2. իրեւ միչո միզոյք, (յար—միշտ), 3. իրեւ մարդ միզոյք (առ, ար—այր) որ առնեն աւելի հաւանականը կ'երեւ :

Առէկզնէրը չներէ սերեալ աստուածներ էին . (Եղանիկ. էջ 98 տպ. Վենետ. 1826) իրենց պաշտօնն էր ի սկզբան պատերազմի մէջ ընկած վիրաւորմերը լիզելով ողջնցնել (Եղանիկ. էջ 100): Հետզնետէ որդափ որ իրենց հաւատքը ժողովրդեան մէջ զօրացաւ, իրենց կարողութիւնն ալ մեծցաւ: Եւ անոնք յետոյ ոչ միայն վիրաւորմերը՝ այլ և մեռածները լիզելով կարող էին ողջնցնել (Հմետ. Բուզ. էջ 245 տպ. Վենետ. 1829, Խորեն. էջ 79 տպ. Վենետ. 1827): Անոնք կ'ողջնցնեին միայն քայլ պատերազմուները (Բուզ. Անդ): Մասնաւոր արարողութիւնն մը կար ասոնց վայրէջքը երկնքեն դեւացնելու համար: Մեռելոյն գիտեք կը զարդարէին (Խորեն. էջ 78, Բուզ. 245). յետոյ կը հանէին տան բարձրագոյն տեղը կը զնէին, աշտարակի մը ծայրը կամ վերնատան մէջ, (Խորեն. Անդ, Բուզ. Անդ) ապա կը պայտէին մինչեւ որ հոտէր: — Եղնկայ տուած տեղեկութիւնը այս աստուածութեանց ծագումը կը լուսաբանէ. յայտնի կ'երեւի թէ ասոնք տեսակ մը կրուզած մէկ են, որ պատերազմներու մէջ ընկած վիրաւորմերը կ'ազատէին, ինչպէս ամէն ատեն պատահած է: Հին մարդկութիւնն՝ որ ձկուում ունէր ամէն բան՝ զոմանս իրենց բարութեան զոմանս ալ իրենց չարութեան համար աստուածացնել, շունն ալ աստուածացուցած է իր հաւատարմութեան և հետազոտելու կարողութեան համար:

Հան աւելորդապաշտութեան հաւատքը շատ տարածուած կ'երեւի Հայոց մէջ: Այսպէս առէզներու հետ կապ ունին նաև այն չները, ին Ա. Բեռնարդեաններ, որ զացին գտան ազատեցին զմանկիկն Սանատրուկ թագաւորը կորդուաց լեռներու ձեւանց տակէն՝ ուր երեք որ երեք զիշեր թաղուած մասցեր էր իր Սանտուայ ստուուին հետ (Խորեն. էջ 239): Գողթան երգիշները

Հակաղղեցութիւն ընդդէմ հռոմէականութեան . — Գեւ-  
րեգարձ Ավանուէլի . — Փոփոխ գեազանազնա-  
ցութիւնք . — Կարնոյ դաշտին ճակառը :

**Մուշեղի մահը Մամիկոնեանց քաղաքա-  
կան զոյնը առ ժամս կը փոխէ : Իրենք որ**

այս շներուն համար առասպելաբանեցին թէ « կենդաւ-  
նի իմնորահրաշ , սպիտակ , յաստուածոցն առաքեալ » :  
(Խորեն . Անդ) . Առէլզներու հետ հաւասարապէս կազ  
ունին նաեւ . Արսաւազդի հռչականուն հաւասարիմ  
շները որոնք իրեն հետ խաւար վէին մէջ իջած միշտ  
կրծելով մաշեցնել կուզէին շվթաներն և իրենց աէրն  
ի կեանս դարձնել (Խորեն , Էջ 287 . Եղնիկ , Էջ 105) :

Առէլզներու հաւատքը հեթանոսութեան ասեն շատ  
զօրաւոր եղած պիտի ըլլայ ժողովրդեան մտաց մէջ ,  
որ քրիստոնէութենէ վերջ ալ գեռ դարերով կը տեսէ :  
Չորրորդ դարուն Մուշեղ Քաջակորսի ընտանիքը սաս-  
տիկ կը հաւատար մնանց : Անզից վերջ ալ գեռ ասմիկը  
շարունակեց հաւատալ , այնպէս որ Խորենացւոյ ատենը  
դարբիններ կիրակի օրերն ալ քանի մը անգամ ուռը  
սալին վրայ կը զարնէին որպէս զի Արսաւազդի շվթայք  
ամրանան և շները չկրնան մաշեցնել . եթէ ոչ պիտի  
ենէր աշխարհը կործանէր :

Առէլզներու պաշտամունքը քաղէացիներէն մեզի  
անցած կը համարուի , հետեւցնելով Խորենացւոյ այն  
կտորէն յորում Շամիրամ Արայի համար կըսէ « Հոս-  
մայեցի աստուածոցն իմոց լեզու զվերս նորա , և  
կենդանասցի » : Քաղէական հնութիւն մըն ալ զտած  
են , ուր շներ նկարուած են իրեւ աստուածներ : Բայց  
ասոնք տկար փաստեր են և առէլզները զուտ հայկա-  
կան ծագմամբ աստուածներ կ'երեւին :

յունական ազգեցութեան կուսակիցներն էին ,  
Փարսից կողմը կ'անցնին . հան էր սրազիեւ-  
տեւ վրէմինլրութիւնը , որ սրբազնն բան  
մը նկատուած էր մեր նախարարներուն քով ,  
ինչպէս արդի քրոներուն : Երբէց հայերն  
այսպիսի վիպող ժամու մը չէին հասած օդ-  
նութեան Շապուհի , որ բոլոր իր երկայն  
թագաւորութեան ժամանակ շարունակ Հոռ-  
մայիեցւոց ազգեցութիւնը , ան էր :

Հոռմայիեցւոց ազգեցութիւնը , որ Պար-  
թեաց անկմամբ սկսած էր , քրիստոնէու-  
թինէ վերջ ամրացաւ այն զաշինցով՝ զոր  
կոեց Տրդատ կոստանդինոսի հետ <sup>1</sup> : Քա-

1. Դաշնադրութիւնը յամնայն գեպս 325 թուէն  
յառաջ եղած է : Յետագայ դարերուն մէջ այս դաշ-  
նադրութեան վաւերագիր մը խարգախուեցաւ , որ  
վերջի ժամանակներ նոյն իսկ դաշնադրութեան մը  
դոյտիւնը կասկածելի ըրաւէ Բայց կասկած անհիմն  
է , քանի որ Եղիշէ որոշակի կը յիշատակէ . Տես . Էջ  
124 . բոլորովին անկախ Ագաթմանգեղի և Խորենաց-  
ւոյ ազգեցութեան : Բուզանդ գեռ աւելի պայծառ  
կը յիշատակէ հետեւեալ տողերուն մէջ « Եւ օգնա-  
կան և թիկոնք լինէր (Կայսրն) , մանաւանդ զի զուխ-  
ուսն յիշեալ զգաշանցն կռելոց զերդմանցն հաստա-  
տութեան , միջնորդութեամբ ի մէջ կայսերն Կոստան-  
դիանոսի , և ի մէջ թագաւորին Տրդատայ » Էջ 55 :

պուած էր ինքնակալութեան յարուիլ, ո-  
րովէետեւ անոր արծիւն էր որ իրեն կը հո-  
վանաւորէր: Հայրապեան սախուած էր Յու-  
նաց յարուիլ, որովէետեւ անկից կը վերց-  
նէր իր հեղինակութիւնը, իր գաւանութիւնը,  
իր բոլոր մտաւոր և հոգեկան սնունդը:

Երկու կապերն ալ Տրդատէն կը սկսին  
«որ ապրեալ մնաւ յերկրիդ Յունաց, կը  
վկային մեր նախնիք, և ի ձեռք բազաւորեալ  
տիրէր հայրենի աշխարհիս, այսպէս և զնա-  
շառան որ ի Քրիստոս՝ ըմելաշեալ ի սուրբ  
և պատրիարքապետէն Հոսնայ<sup>1</sup>»:

Եթէ չորրորդ գարու մեր երկրի և ժո-  
ղովրդեան բարոյական, և քաղաքական վի-  
ճակը ծաղրանկարով մը պատկերել ուղենք,  
պիտի երեւակայենք հիւանդ հսկայ մը՝ որ  
զլուխը Յունաստանի գիրկը կը հանդիցնէ,  
և իրանը Պարսկաստանի վրայ կ'երկնցնէ:

Տրդատ իր զաշինքով զՀայաստան ընդ-  
արձակ պարփակ մ'ըրաւ ինքնակալութեան  
արեւելեան սահմաններուն, ուր զարանած  
էր ամենէն զօրաւոր, ամենէն յամառ և միան-  
գամայն ամենէն վայրագ թշնամին: Ինքնա-  
կալութիւնն ալ իր կողմանէ խոստացաւ վե-

1. Եղեւէ, էջ 123:

նի որ Սասանեանց հարսաւութիւնը գահ  
չէր բարձրացած՝ Հայաստանի թաղաւորըն-  
տրութեան մէջ Պարսկաստանը զերակշխ  
գերն ունէր: Բոլորովին հակառակը պատա-  
հեցաւ անկից վիրջ: Հոսմայեցին էր այլ եւս  
որ արքայ մը կը նշանակէր և կը ստիպէր  
արքայից արքայները որ ընդունին, պէտք  
եղած ատեն նաեւ զինու զօրութեամբ: Սա-  
ստանեանք երբէք Հայոց սրբերու վրայ կա-  
տարեալ ազգեցութիւն մը չունեցան. մերթ  
ընդ մերթ կաւակիցներ ունեցան միայն,  
որոնք շատ զիացան աւրել, բայց ոչինչ շի-  
նել: Լուցկիներ էին ասոնք որոնք գեռ փայ-  
տը շրանկած՝ մարեցան: Բայց հայ ժողո-  
վուրդը միշտ զէպ ի Պարսկաստան կը զի-  
մէր. կը սիրէր ոչ թէ սասանեանները, այլ  
պարսիկ ժողովուրդը. որովհետեւ շատ հա-  
սարակաց գծէր ունէր անոր հետ իր ծագ-  
ման, իր լեզուին, իր նիստուկացին, իր  
վարքին և իր բարքին մէջ: Եթէ հոսմէա-  
կան ազգեցութիւնը, հակառակ խուժանին  
պարսկամոլութեան, շորրորդ զարում այն-  
քան երկարատեւ և ազգեցիկ եղաւ Հայա-  
տանին մէջ, շնորհիւ այն հանգամանքներուն  
է, որոնք ստիպած էին երկու զլուխները  
միշտ հոսմէական մնալ: Թագաւորն ստի-

բամարտիկն ըլլալ այս պարսպին։ Շապուհ  
Առաջին՝ սուրբի մը յարատեւութեամբ շարու-  
նակեց իր նախորդներուն գործը. գալ և ծեծել  
այս պարփակը, ուսկից լէզէնները յաջողե-  
ցան զինք միշտ ընկրկել։ Տարիներու բնաէն  
վերջապէս վաստակարեկ՝ բանակցեցաւ վա-  
զէսի հետ մէջիրնին բաժնելու զչայաստան,  
ինչպէս ինձնոր մը, որ երկարատեւ արիւնահե-  
զութեանց միակ տափին եղած ըլլայ։ Կայսրը  
ընականաբար մերժեց առաջարկը, քանի որ  
գետ իրենն էր տիրող կուսակցութիւնը՝ Վա-  
րազզասն ի գլուխ։ Շապուհ այն ատեն Մա-  
նուէլ և կոմնը<sup>1</sup> զորս իր արշաւանաց ժա-  
մանակ գերելարած էր, հայրենիք դարձուց՝  
հաւատարմութեան խոստումն առնելով։ Մա-  
միկնեան երկու եղբայրները պարսկական  
կուսակցութեան զլուխն անցնելով՝ մեծապէս  
վնասեցին հասմէականին։ Սպարապեաններու  
տունը բաջ կը հակակոչեր արքունականին։  
Բուղանդ այլապէս կը պատմէ ասոնց զե-

1. Կիրակոս պատմիչը Մանուէլի եղբօր անունը փո-  
խանակ կոմն գրելու, ըստ Բուղանդի, Մամիկոն կը  
գրէ. «Խակ Վարազդաս խորհեցաւ ապստամբել ի Թէո-  
դոսէ և ձեռն տալ ի Պարսիկս. և հալածեաց զնա Մա-  
նուէլ և Մամիկոն եղբայր նորս»։ Կիրակ. տպ. Վե-  
նետիկ, 1865, էջ 13։

րեգարձն՝ որ քիչ մը աւանդավէսի երանդ  
ունի։ Ահաւասիկ։

Պարսիկներ պատերազմի մէջ են Քուշա-  
նաց արշակունի թագաւորին հետ՝ որ Բաղչ  
կը նսաի։ Իրանի բանակներան՝ Հայկական  
Փունդ մալ կ'ընկերանայ, ձեւացած գե-  
րուածներէ։ Բախումը ձախորդ հետեւանք  
կ'ունենայ. բոլոր պարսիկներ կը ջարդուին  
առանց բօթարեր անդամ մալու։ Միայն  
կոմն և Մանուէլ ողջանդամ Շապուհի զի-  
մաց կ'արձանանան։ Աքբայից արքայն կը  
զայրանայ այս երկու անարեաց վրայ՝ որոնք  
եկած են այնքան արիներու մահը գոտիելու,  
և կը հալածէ իր երկրէն։ Գեղեցիկ միջոց  
գերիները փրկանաւորելու։

Երկու եղբայրները կը մեկնին զէպ ի հայ-  
րենիք։ Երկուքն ալ անհեղեղք են և սկա-  
յալունիք։ Ճամբան Մանուէլ չկրնար կոմնի  
հետեւիլ որովհեասւ ոտքը վէրք ունի։ Կոմն  
այն ատեն կը շալիէ այս անտանելի եղ-  
բայրը, և օրը տասն հրասախ կարելով,  
Պարսկաստանին Հայաստան կը բերէ<sup>1</sup>։

Մանուէլ տան մէջ մեծն ըլլալով<sup>2</sup>, ինք-

1. Բուգ. էջ 245-5։

2. Բուգ. էջ 247, զՄանուէլ Եղբայր կը գնէ Մու-  
շեղի. բայց էջ 246 կըսէ թէ էր որդի Ալտաշէնի։

զինք հրատարակեց տանուտէր , որ Վարազգատ տուած էր Վաշէի , որ երկրորդ մնաց : Թագաւորին անհրաժման սպարապետ հրատարակեց ինքինք՝ զոր թատի տուած էր Վարազգատ : Ինչ որ ինձի ժառանգութեամբ կ'ընկնար , արքայն չկրնար որիշի տալ , կը տրամաբանէր Մանուէլ : Յետոյ գեսպաններու ձեռքով յիշոցներ զրկեց թագաւորին՝ որ չգանգաղեցաւ նոյնը ընկե ուրիշ գեսպաններու ձեռքով : Հրատարակեց դարձեալ թէ Վարազգատ անյափաղ թուզու զՀայաստան , բացատրելով պատճառները : Պատերազմ հրատարակեց վերջապէս , որ խմբուեցաւ կարնոյ գաշտին մէջ :

Ճակատը զոտ ասպետական եղաւ : Վարազգատ արքունական բանակով Մանուէլեան զնովին կը սպասէր որ շուտով երեւցաւ : Նիզակներու անտառի մը մէջ՝ թագաւորը նշմարեց գսապարապեան որ իր ասպաղինեալ երիւարով , իր վիթխարի հասակով , սոքէն ցոլուխ ամրակուռ զրահաւու-

Արդ եթէ Մուշեղի եղբայր ըլլար , պէտք էր Վասակ դնէր իր հայրը : Բայց ինչ որ ես կրօց դիտել Բուղանդի մէջ , մասիկոնեանք սովորութիւն ունին եղբայր կոչւլ երբեմ իրենց մօտիկ ազգականներու՝ զամ տուհակիցները , և քոյր կամ քոյրաթիւ իդական սեռ :

բուած , իր շքեղ և տիրական զէմբովը անձմասոյց լիրան մը տակաւորութիւնը գործեց իր երեւակայութեան վրայ : Այս հրէշին քուվէն ուրիշ մըն ալ սկսաւ բարձրանալ , մազերն արիւնաթաթախ ու փոշոտած , զէմբը տիսեղծ , մարմինը մերկ ու տրորուած , ականողիքը խաւար : Ասիկայ իր մահն էր : Վարազգատ յարձկեցաւ երկուքն ալ սպաննելու . և Մանուէլի մարմնոյն վրայ անզրահ տեղ չզանելով , նիզակը բերնին մէջ միրնեց : Մանուէլի բերնին արիւնը ասուահետեղ սկըսաւ . խածնելով փրցուցած էր նիզակատէզը կորանցնելով իր առաջակողման ակուները : Խակ նիզակարունավը՝ մօտենալով , Վարազգատի գագաթը կը ծեծէր : Թագաւորը փախաւ : Վրան յարձկեցան , նիզակ ի ձեռին , հմայեակ և Արտաշէս , Մանուէլի որդիկը : Սպարապեան ետենէն իր տոհմի ծխական պատուէրն աղաղակեց . Այ , մի՛ լիմիք տիրասպանորք : Ասիծի մոնշինն զգաստացուց իր կորիւները որոնք արագ արագ ետես զարձան : Արքունական բանակը Վարազգատի հետեւեցաւ փախստեան ճամբուն մէջ : Մանուէլեան զոնդը շարունակեց զիրենք հալածել :

Գաշտին երես , խոտերուն մէջ , փոռւած

Էլն խոց նախարարներ, խեղ սեպուհներ, զիակնացած զինուորներ, կարթակոսոր եւ բիլարներ, խորտակուած վահաններ, և նիշզակներ և նետեր և գարդմանակներ : Մամիկոննեան սեպուհ մը եկաւ անցնիլ այս անդամաթիւերուն միջեւ : — Տէր Համազապեան և զիս տես, աղաչեց ձայն մը : — Ո՞վ ես գու, կեցաւ սեպուհն իր արշաւասոյր ընթացքին : — Գարեգին Ուշտունի : — Համազապեան վահանաւորաց պաշապաննել հրամայեց, և ինք մտրակեց ձին : Անոնք իշան և վահաններով ծածկեցին նախարարը :

Քիչ վերջ եկաւ անցնիլ Գանուն, որ պետն էր մանուէլեան զնդի ասպարաւորներուն : — Ո՞վ է այդ և զուք ինչու հոս իջեր էք, հարցուց պետը իր զինուորաց : — Ասիկայ Գարեգին Ուշտունին է, մենք ալ Համազապեանի հրամանով իջած ենք, պատասխանցին : — Ի՞նչ, զարձեալ կ'ուզէ Համազապսիկեան ասոր կնութեան տալ, կրկնեց Գանուն սուսերամերկ ձիէն վար ցատքելով : — Ակնթարթ մը վերջ Գարեգնի անդամները ցրուած էին դաշտին երեսը :

Հալածող զունդը զարձաւ բերելով կա-

լանաւոր Մանուէլի առջեւ Սահառունին, իր որդին, և զանոնք բռլոր՝ որ Մուշեղի մահուան զաւակցեցան : Բաաի զիմաց նախ իր որդին փողոտել տուաւ, յետոյ զինք, յետոյ միւս զաւաճանները : Վարազզատ Յունաստան փախաւ (377), Հայաստան Մանուէլի մնաց<sup>1</sup> :

Մանուէլ իշխանապետ . — Պարսից հովանաւորութիւնը կը ինդրուե . — Սուրէն մարզպան կու գայ և կը փախէի . — Բագրեւանդի կռիւը . — Աըշակ և Վաշարչակ աբբայորդիք . — Մանուէլի մահը :

Գաթըրձեան Խորենացւոյ ժամանակագրութիւնը վերանորոգած ժամանակ, հինգ տարուան պարապորդ մը կը գծէ 377-383, զոր ստուգի չգիտեր ինչով լեցնել : Գուտըրձմիւ և Գեղցէր Մանուէլով կը լեցնեն, որ, ըստ Բուզանդի տայր հրաման աշխարհի

1. Բուզ. էջ 248-51: Բուզանդ Վարազդատի Յունաստան փախէլէն վերջ, վրան ուրիշ բան չգիտեր: Կըսէ թէ, և ապրեցաւ հոն որշափ որ ապրեցաւ: Խոնացի էջ 465, Վարազդատի երթը բնինայօժար դնելէն վերջ, կըսէ թէ Թէսոդոս երկաթի կապանք Թոռողիս կրկնի զրկեց, որովհետեւ ուզած էր Հայոց Թագաւորութիւնը Պարսից կողմէ գարձնել:

փոխանակ բազարորի<sup>1</sup> : Երկու գերմանացին ները քիչ մ'ալ երկարաձգելով Մանուէլի իշխանապետութիւնը կը հասցնեն մինչեւ 385 տարին<sup>2</sup> :

Բիւզանդիոն և Տիսրոն իրենց արիշ վըտանգներով տանջուած, մոռցան առժամն Հայաստանի բաժանումը, որուն կարգերը Մանուէլ խանդարելէն վերջ, վերահաստատել ձեռնարկեց : Նախարարութիւնը խաղաղեց. Զարմանդուխտ, Պատի կինը, թագաւոր հրատարակեց, զինքն ալ երկու արքայորդոց՝ Արշակի և Վաղարշակի խնամակալ : Աշխարհն հանդստացաւ, բայց ոչ Մանուէլ, տիսրո զիտակցութիւնը միշտ առջեւն էր : Հայաստան ինքնիրեն կեանք չունէր, պէտք էր մակարոյժ մ'ըլլալ : Եւ որովհեաեւ անկարելի էր այլ եւս կայսերական արծիւն տակ ապրիլ, որու ազգեցութիւնն այնքան կոտրեցին, Զարմանդուխտի խորհրդով Տիսրոնի հովանառութիւնը գերաշշիութիւն էր համարեցան<sup>3</sup> : Բնդ հուզ գեսպանու-

1. Բառ. Էջ 251:

2. Հմբու. « Բազմավէպ » 1877 տարւոյն, Էջ 113. և Գեղերի Փաւստու Բիւզանդ, Էջ 136 ըստ Հայերէն թրգմ. Հ. Յ. Թուրոսեանի:

3. Վենետիկ 1889ի Բուզանդի պապօքին մէջ այս-

թիւն մը նախարարաց, Գարջոյլ Մախազնի զլուխ, կը համնի առ արքայն արքայից, և կու ապյ երկու հրավարտակ, մէկը Զարմանդուխտէն, միւսը Մանուէլէն, մէկն արքանեաց հպատակութիւնն է, միւսը բանակին : Այս ինքնամատոյց հպատակութեամբ կը զօրանայ Շապուհ, և Բիւզանդիոն լոելիայն Պարսից կը թողու բոլոր հայկական հոգը բանի մը տարիներու համար :

Դեսպանութիւնը կը զառնայ մեծապատիւ և մեծապարզեւ բերելով զՍուրէն՝ մարզպան, և 10000 զինուոր՝ պաշտպան : Սուրէն Շապուհի նուէրները կը մատուցանէ, որոնք են՝ թագեր Զարմանդուխտ տիկնոջ և երկու արքայիշխանիկներուն համար, իսկ Մանուէլի թագաւորական պատմուճան, ոսկիփարծաթ գարզմանակ, աշխարհաւանդ հանգոյց, լան-

պէս գրուած է. « Խորհեցաւ (Մանուէլ) խորհուրդ ընդ տիկնոջն, և կամեցաւ թիկուն առնել զարքայն Յանձնաց » : Բայց յետոյ այսպէս կը շարունակուի. « առաքեցին Զարմանդուխտ տիկնն Հայոց և սպարապետն Մանուէլ զԳարջոյլ մաղխազ, . . . առ քագաւորն Պարսից, զի ի նա ձեռս տայցեն, և զնա պաշտիցեն, և նմա միամութեամբ ծառայեցեն, և առյցեն նմա զաշխարհս Հայոց » : Յայտնի է թէ Յունաց սխալմամբ գրուած է վերը փոխանակ Պարսից, որ ձշմարիսն է, ինչպէս կը ցուցնէ ամբողջ պատմութեան ընթացքը :

ջապահնակ, շիկակարմիր խորան մը, երկունագոյն վարագոյներով՝ և վրան արծուէն սիշ:

Ոսկի շղթայներով կը կալանառորուին Զարմանդուխտ, Մանուէլ և նախարարները: Բայց փառապահն գերութիւնը երկարատեւ պիտի չըլլայ, որովհետեւ Մերուժան գեռ ողջ է խռովութիւն ձգելու համար: Մամիկոննեան տոհմին փառաւորութիւնը այն թագաւորէն որուն այնչափ բանակները կոտրեց, հոգեամաշ հակազդութիւն մը կը կազմէր իր զգացումներուն հետ: Խնդք որ քսան տարիէ ի վեր զոհած էր իր աստուածը, իր մայրը, իր կինը, իր հայրենիքը, իր անձը, զեռ և ոչ ազատ մուտք ունէր Հայաստան, որուն թաղին կը սպասէր, և որ ահա իր նախանձորդին ձեռքը կ'ընկնար: Մերուժան վճռեց Պարսկաստանէն ալ վրէին հանել:

Եւ ահա օրին մէկը արծրունի նախարարը Մանուէլի կոյր հնազանդը կ'ըլլայ. ուրիշ օր մը սիրտը կը բանայ անոր. սիրտ մը զեղուն մելամազձիկ և խորտակուած յոյներով և զղումներով՝ որոնք այնքան գօրաւոր են համակրութիւններ յարուցանելու: Ուրիշ օր մըն աւ վերջապէս ինքզինք Մանուէլի անձին հոգածու ցըցուց:

պիտի խելքը զիմէն թռաւ, և այն ատեն Մերուժան ականջն ի վար փափսաց. Արքունիքն հրաման եկած է Սուրէնի զքեղ հոս սպաննել, կամ ձեռներդ շղթայ, ոտներդ շղթայ դուռը զրկել: Բարեկամդ իր պարտքն ըրաւ, հիմայ քեզի կը մնայ քուկի ընել:

Մանուէլ վայրիկեան մ'իսկ չմտածեց թէ ինչ պէտք էր ընել: Յարձկեցաւ յեղակարծուց Պարսկիներուն վրայ, տասն հազարը կոտրեց, միայն Սուրէն միաձի կը ճողովրի: — Լաւ կը զգայ մարդ որ Վասակի և Մուշեղի շրջանները պիտի նորոգուին: Վասակ, Մուշեղ, Մանուէլ, — մի և նոյն երդչի մը երեք փառաւոր զրուազները կազմած են, նոյն գոյնով և նոյն քաջութեամբ: Յաջորդարար Պարսկաստանէն կու զան իրենց բիւրերով Գումանդ, Վարազ, Մոիկան, զսրս Մանուէլ կանոնառորապէս կը կոտրէ և երարատեւ խաղաղութիւն մը կը հաստատէ:

Երեսնամեայ պատերազմը քաղաքական ինչ հանգամանաց մէջ որ կը սկսի, այնպէս ալ կը վերջանայ: Հայք՝ Հոռմայիցւոցմէ ձեռնթափ՝ կը պատրաստուին զիմազրել Պարսկաստանի:

Մերուժան իր ձեռնարկը վերջապէս հրա-

շակերտով մը պսակելու համար, առաջնորդ կը կ'ըլլայ նոր բանակի մը զոր Շապուհ կը զրկէ Հայստան։ Արծրունի նախարարը մեկնելէն յառաջ կը խոստանայ արքայից արբային կամ Մանուէլը բերել կամ անոր գլուխը։

Երբ Հայոց սահմաները կը մօտենան, Պարսիկ գունդերը կործէից գաւառին մէջ կը ձգէ, և ինք իր սեփական գնդովն յառաջ կ'անցնի։ Կովկ գաւառին մէջ կանդ կ'առնէ, լրտեսներ զրկելու համար Մանուէլի բանակը։ Մանուէլ Բագրատանի քովն էր բանակած . քիչ հեռուն Զարեհաւանդի աւերակաները կը նշանարուէին, աւելի հեռուն ձիերը՝ որ կ'արածէին դաշտին մէջ, լուսնի լսւով։

Լրտեսները դարձան և այս բոլորը հազորդեցին։ Մերուժան, ուրախութենէ զինով' երեւակայեց զՄանուէլ կապուած իր առջեւ վայրընկեցիկ, և անոր Վարդանոյշ կինը իր գերին։ Ասիկայ վաղուան թողլով' ինք առ ժամն մտածեց ձիերը զրաւել։ Եւ իր վաշտովը ճամբայ ելաւ լեռներու ստորանին։ Լեռները շրջակայ զիւղացիներէն Եղջերք կը կոչուէին։ Ճամբան անցորդներու հանգիստացան։ — Բագրեւանդ ուսկի՞ց կ'երթցուի, հարցուց Մերուժան։ — Եղջերներէն, պա-

տասխանեցին ուղեւորները։ Տրամեցաւ Մերուժան, չար զուշակութիւն մը, հեգնութիւն մը կարծեց այս պատասխանը և անցորդները քաշկոտել և ծեծել հրամայեց։ Ինք յառաջ անցաւ։ Հեռուն քաւդեայներ տեսաւ. անոնց քով խոսրոցաւ ճամբէն իր բաղդր փորձելու։ Զարագուշակ քուէներ ելան իրին։ Արհամարհէից քաւդեայներն և արօտավայրը դիմեց։ Արօտատեղույն մէջ ձի չկար։

Բոլոր երամակը գիւղը մտուցեր էին։ Բազաւանի մէջ կենդանութիւնը մեծ էր. փողոցները կ'եռային մանուկներու բազմութեամբ՝ որսնք ափշած և նախանձու՝ կը զիտէին սեպուհներն որ ամէն ըոսէ զուրս կ'ելնէին իրենց վահանուլը, իրենց նիզակներով, նևաերով, աղեղներով, ծփուն գարգանակներով, — կապարճակիրները՝ որ կը կրէին երագաղներ, բազէներ և բարակներ։ Մանուէլ որսի կ'ուզէ ելնել և ուրախալից ժամը հասած է։ Պատրաստ էին աշտանակելու, և ահա ահարեկ զիւղացիներ գուժեցին թէ Մերուժան դաշտն է, ընելիբդ զիւցիր, Մանուէլ։

Մանուէլ զիւղի սուրբ Յովհաննու մատուր մտաւ, վայրկեան մը երկնքի արդարութիւնն և օգնութիւնը հայցելու համար,

և շուառվ զուրս ենելով պատուիրեց որ  
Վարագ լեռն երթան ամրանան , Զարմանա-  
զումա տիկինը , արքայիշխանիկներն , բոլոր  
կնիկները և տղաքները : Վաչէի որդին , Ար-  
տաւազզ , անսասաեց հրամանին : Տղայ մըն  
էր , գերծուած զլիով , ուր միայն քանի մը  
գիսակի փնջեր կը ծփային : Հայկական սո-  
վորութեան մը համեմատ՝ մայրերն այսպէս  
կ'ընէին իրենց պղափկ որդւոց : Մանուէլ  
մարակով ծեծել սկսաւ այս մերկ և անհնա-  
զանդ զլուխը , որ ցաւէն աղատելու համար  
զիջաւ վերջապէս :

Ցեսոյ զաշա ելան և յարձակման նշանը  
տուին : Մանուէլ և իր նիզակակիցը Յարիկ  
Սիւնեաց տէր , հոն զիմեցին ուր որ Մերուժա-  
նի նշանները տեսան : Մէկուն զլուխը կարե-  
ցին , նայեցան , բայց Մերուժան չէր : Բայց  
Մերուժանէն՝ ամէնքն ունէին իր նշանները :  
— Կը տեսնես , Բաբիկ , լսաւ Մանուէլ ,  
այս քանի անգամ է որ կը խարէ զմեղ այն  
կախարզը : Բայց ես ուրիշ նշան մը զիտեմ :  
Զի հեծած ժամանակ երանը միշա հեռու կը  
բռնէ թամրէն . ասոր ուշ զնենք : — Եւ ընդ  
հուս կը ճանչնան զինք որ ծպաեր էր : —  
Յառաջ , այ կախարզ , աղաղակեց Մանուէլ ,  
այս քանի մէկ զմեղ խարես : Ժամդ հասեր

է : — Մերուժան պատասխանի տեղ նիզակը  
ուղղեց Մանուէլի վրայ : Երկու հսկայները  
զարմանեցան և ի միասին ձիերնէն վար զլո-  
րեցան : Մանուէլի վարաւանդասպասները  
փութով զինք ձի հանեցին : Մերուժան ան-  
շարժ մնաց , որովհետեւ Բարիկ Ախանին նի-  
զակովը զետին էր վարսած զինք : Կարեցին  
Արծրունի նախարարին զլուխը , որ այնքան  
արիւն և արցունի թափուելու պատճառ եւ-  
զաւ . զլուխ մը՝ ոչ բոլորսպին թափոր հան-  
ձարէ և շնորհը :

Մերուժանի զունզը ցրաւեցաւ . Հայերն  
հետապնդեցան զես կատրելու : Թշնամինե-  
րէն անոնք որ Եփրատի մօտէն կ'անցնէին  
յանկարձակի ցուրտ զիակ կ'ընկնային : Մե-  
րուժանի նշանակիր մը թուփերան մէջ հե-  
տազօտեց ծածկուած հսկայն , ու տեսաւ լոկ  
պատանեակ մը , կայտառ , անմօրուու , գե-  
ղցիկ երեսով : Արտաւազըն էր զաղաւուկ  
պատերազմ մտած : Նշանակիրը քմծիծազ  
մ'ըրաւ , նշանը նիզակին փաթթեց , և յա-  
ռաջեց այս զեղեցիկ զլուխը ուսերէն վերց-  
նելու : Արտաւազզ լարեց աղեղը , թռուց  
նեալ՝ որ նշանակիրի զրահները կարանէ կա-  
րան կարելով , հեռնէն զեսնին մէջ իրեցաւ :  
Լեցուն աւարով և զոհունակութեամբ Ար-

տաւազդ եկաւ Մանուէլի հետ միացաւ, Վարազ լիոն երթալու: Թագուհին և բամբիշները՝ որ վերէն պատերազմը դիտած էին, անձկանօք այս զարձին կը սովասէին յաղթական: Երբ հեռուէն Մերուժանի գլուխը տեսան, զոր զինուոր մը երկայն ցըցի մը ծայրը կը կրէր, լաց ու կոծ մըն էր որ փրցուցին: Կարծեցին թէ Սամուէլինն է, ուրովհետեւ երկուքը շատ կը նմանէին: Բայց տիրեցան հաւասարապէս երբ ստուգեցին թէ Մերուժանին է. Աս ալ մեր եղբայրն է, ըսին: Բերին Գարջոյլ մաղխազին, և Վաչի, Արտաւազդի հօր՝ զիակները: Երկուքն ալ կոռւի զաշտի մէջ ընկած էին:

Այն պարսիկները՝ որոնք կործայք մնացին, երբ իմացան Մերուժանի մահը, ետզարձան՝ թողլով Հայաստանի իսպաղութիւն բազում<sup>1</sup>:

Մանուէլ այլ եւս պատզամատու էր: Ժողով մը հրամայեց կարնոյ մէջ, ուր գնացին արշակունի տիկինն, արքայիշխանքը, նախարարները, տանուտէրներն ու բոլոր բանակը: Հոն երկու արքայիշխանաց հարսնիքը

1. Բուզ. Էջ 258-263:

կատարեց: Արշակ իր Վարդանդուխտ աղջիկն առաւ<sup>1</sup>, իսկ Վաղարշակ Բագրատունի Սահակ ասպետին<sup>2</sup> աղջիկը Սպեր գաւառէն: Ուրիշ ժողովրով մը թագաւոր հրատարակեց զԱրշակ և զՎաղարշակ երկրորդ թաղաւոր բի<sup>3</sup>: Հուսկ հրովարտակ մ'ալ գրեց առ թէովո՞ որու մէջ անոր պաշտպանութեան կը յանձնէր թագաւորն ու թագաւորութիւնը:

Լեցուն պատերազմական փառքով և իշխանութեամբ՝ իրեն ուրիշ բան չէր մնար բայց եթէ մեանիլ: Եւ իր մահը, եղական բացառութիւն զարուն սովորութենէն որ իր զիւցազները սեղաններու վրայ կը զաւաճանէր, մեծ եղաւ, ինչպէս իր կեանքը: Մահուան մահնին քոմի կանչեց զԱրտաշիր, իր անզրանիկը, և տուաւ անոր իր սպարապետի վերջին պատուէրները. Մահուանէ բնաւ թիւն բազում<sup>1</sup>:

1. Խորենացի, Էջ 466, կըսէ թէ Սիւնեաց Բաբեկ նահապետի աղջիկը առաւ:

2. Բուզանդ չյշեր ասպետի անունը. Խորենացին կը յշէ:

3. Խորեն. Էջ 466, Երկուքն ալ հաւասարազօր կը դնէ: Եւ կըսէ թէ գիտմամբ ըրաւ այսպէս, որպէս զի դժուարաւ միաբանին ապստաբելու: Խորենացին քանի մը հանգամանք տարբեր կը պատմէ. ըստ իրեն թէու գու Զարմանդուխտ տիկինը եր քով կը պահէ, և զԱրշակ ու Վաղարշակ զօրքերով կը դրկէ և Հայու:

բուզ. Մալիկ.

չլախել . — Պատերազմ՝ տալ թշնամոյն դէմ . — Յօժարութեամբ մեսնիլ հայ աշխարհին վրայ, եկեղեցեաց վրայ, բնիկ տերանց Արշակունեաց վրայ : Այս պատուելներուն հետ յանձնեց միանդամայն իր կրկին իշխանութիւնքը, Տանուաէրութիւնն և Սպառապետութիւնը :

Տարածուեցաւ համբաւը թէ Սպառապետը կը մեսնի. ընդ հուպ անոր մահնին շուրջը շարուեցան թագաւոր, թագուհի, բոլոր նաւիսարարներն ու բոլոր իշխանուհիները : Ամէն քերան իր գամբանականը կը յօրինէր. բայց ամենէն ազգուն ու պերճախօսը Մանուէլ ինքնին ըրաւ : Վերմակը մէկդի նետեց վրայէն և ահա յերեւան ելաւ մարմին մը բոլորով վին սպիներով ծածկուած : Դրամաշափ տեղ մը անխօս չկար : Իացաւ Մանուէլ ի յուշ երբեմնի երիսասարդութեան, պատերազմներուն, փառքին որ ահա տանջող սիրելիներ էին գարձեր, հեռաւոր ու աժդոյն յիշասակներ : — Խնչու չլիճակեցաւ ինձ, գոչեց յանկարծ հիւանդ տոխւծը, որ մանկութենէս ի վեր համակ պատերազմներու մէջ սիայ, պատերազմի մըն ալ մէջ ընկնալ, զէն ի ձեռին, մեր հայ աշխարհին համար, հայ ընկերութեան համար, Արշակունեաց բնապե-

րանց համար, եկեղեցեաց համար, բարեկամութեան համար, — քան հոս անասնոյ պէս սատկիլ : Թէեւ շատ յանդուզն յառաջ կը նետուէի, այսու հանդերձ բաժին ելաւ ինձ զվատրար մաս մահմացս մեռանել :

Յետոյ իր հաւատոյ զաւանութիւնն ըրաւ . «Ես մինչեւ հիմայ ջերմ քրիստոնէութեամբ եմ ապրած : Կը հաւատամ յարութեան մեռելոց, ուստի հեթանոսաբար յուսահատ մի ողբաք զիս : Ահա ինչ որ սովորեցուց մեզի հայրապետն Ներսէս : — Մահուանէս վերջ, ես չեմ կրնար հրամայել. բայց ով որ զիս կը սիրէ, թող յիշէ զիս : Մահուանէ մի վախնաք պատերազմներու մէջ, ուր, աւազ, ես չմեռայ : — Աստուծոյ առջեւ աւելի մեծ, աւելի պատուական բան չկայ, քան տալն ողբարութիւն » :

Այս՝ և ինչ որ ասոնց նման զեռ բան կայ, բոլորն ալ խօսեցաւ : Յետոյ իր կտակն ըրաւ, որ շատ բան կը ձգէր աղբասներուն, կարօտելոց, եկեղեցիներուն և մատուաներուն : Յետոյ կը մեռնէր :

Երբ մեռաւ, ամէն մարդ մոռցաւ չկոծելու պատուէրը : Դառնապէս լացին զինք աղատք և շնչականք առհասարակ : Լացին զինք քաղցրութեանն համար, մարդասիրու-

թեան, հեղութեան, հանգարառութեան, խնամու բարերարութեան : Լացին իրենց զիւցազնը, իրենց սպարապետն և իրենց հայրը<sup>1</sup> :

Յունական և Պարսկական Հայաստաններ. — Բարձումն երկու թագաւորութեանց. — Փորձեր գերական- գնութեան. — Խառն զօրութիւնք:

Մարդուս մէջ հոգերանական երեսոյթ մը դիտուած է, որ իր նիւթականին վրայ ալ տարածուի, և որ-հազուազիւս բացառութիւնք անգամ չանի: Մեծ ճիշ մը կը տեսնուի պահպանելու իր սփական ունեցածը, նոյնացնելու՝ կամ հակառակ պարագային ոչընչացնելու իր շրջակայն, որպէս զի աշատ միջոց ունենայ տարածուելու, և յիսոյ բարգելու և շինելու: Վերջապէս կու դայ յափրացումը, ձանձրոյթը, յոգնածութիւնը՝ յափրացումը, արագական լուսութեան, կարողութուն կը ծնանի լուսութեան, կարողութիւնները չափազանց լարուած պահելն, և ամենազօրութենէն: Այն ատեն ահա բուռն փափաք մը կը տիրէ մարդուս լքանելու՝ ինչ որ յառաջ ոկսած էր, քանզելու՝ ինչ որ

1. Զարմանք որ Խորենացի բնաւ չհանչնար այս անձը:

շինած էր, և թողուլ զինքը որ անկման խորը հասնի: — Ինչ որ կ'անցնի մէկ անհասի մէջ, նոյնը տեղի կ'ունենայ նաեւ բանի մը միլիսն անձերու մէջ՝ որ կը կաղմեն աէրութիւնը:

Մահուէլի մահուանէն վերջ հայկական ընկերութիւնը հոգերանական այս երկրորդ փուլին մէջ կ'ընկնայ: Միացած յոյն և պարսիկ ինքնակալութեանց հետ, կ'աշխատի վասնելու ինչ որ շահած էր, քանզելու ինչ որ սնէքը արգէն. մերթ կը ցնցուի, բայց ասոնք յետին ջղաձգութիւնքն են անհասի մը, որ թոյլ կու տայ որ զինք գանդաղար փողոտեն:

Շուտով կը մեռնէր վաղարշակ, կը մնար միայն Արշակ՝ յանձնուած թէուոսի ինաւոց, որ չզիացաւ իր ազգեցութիւնը զօրացնել: Պարսկականները վերսախն բազմացան և Գ. Շապուհէ թագաւոր ուզեցին իրենց, որ զիսուրով զրկեց, արշակունի մը, տալով անոր կին իր Զրուանկուիստ աղջիկը, և պաշտպան զջիկ իր զնդովը<sup>1</sup>: Երկու թա-

1. Բուզ. Էջ 269. Փարպ. Էջ 49, Խոր. Էջ 467: Յեւին երկու պատմիչները նախ թագաւորութեան բաժանումը կը գնեն, յեւոյ Խոսրովի գալը: Խակ բառ Բուզանդի առաջ նախարարաց ինդրանօք՝ Խոսրով կու գայ, յետոյ բաժանումը տեղի կ'ունենայ:

տակողաց ետևէն կը վազէ իր գնդովը Սամուէլ Մամիկոնեան, և նեղը կը ձգէ: Վրայ կը հասնի Սահակ ասպետ, Վաղարշակի աները, զԱմուէլ կը փախցնէ, և գանձերը Խոսրովի կը տանին: Արշակ պատերազմ կը հրատարակէ Խոսրովի դէմ: Բաղխումը Երեւել գաշտին մէջ տեղի կ'ունենայ, ուր Արշակ չարաշար կը յալթուի: Ապերծանիկն և լաւազոյնը թագաւորներէն՝ արտմութենէ և հիւանդութենէ մաշուած շաւառլ կը մեռնի<sup>1</sup>:

Յայց հանգամանքներն այնքան կնճռոտ էին, որ երկու թագաւորներն հարկ համարեցան սրերով պարզել ինդիբը: Նախ Խոսրովու բաժինը մեծ էր և գեղեցիկ<sup>1</sup>: Նախարարներն որ Արշակի հետ գաղթած էին, մի առ մի թօթափեցան իրմէ գառնալու համար Խոսրովի բաժինը՝ ուր թողած էին իրենց ընդամակ կալուածները: Գաղթող նախարարներէն ումանք, Առտին Խորխոսունի, Վահան Առաւելեան, և Աշխազար Դիմաքսեան, չմոցան գոզնալ Արշակի գանձերը մինչ Հանիէն ի Ծոփս կը փոխարէր: Յափըշ-

գաւոր ըլլալէ վերջ, Հայաստան ներքսապէս երկուքի բաժնուած էր. թէոդոս և Գ. Շապուհ չղանդաղեցան արտաքին բաժանումն ալ ընելու, (383-5) այնքան մտածուած վաղէսի օրերէն ի վեր, ակարացնելու համար ազգ մը, որ աւելորդ ձանձրութիւն կուտար: Այն ատեն աշխարհչք եկան Ցունական և Պարսկական Հայաստաններ, որոնցմէ առջինին թագաւոր մնաց Արշակ, երկրորդին Խոսրով:

Բայց հանգամանքներն այնքան կնճռոտ էին, որ երկու թագաւորներն հարկ համարեցան սրերով պարզել ինդիբը: Նախ Խոսրովու բաժինը մեծ էր և գեղեցիկ<sup>1</sup>: Նախարարներն որ Արշակի հետ գաղթած էին, մի առ մի թօթափեցան իրմէ գառնալու համար Խոսրովի բաժինը՝ ուր թողած էին իրենց ընդամակ կալուածները: Գաղթող նախարարներէն ումանք, Առտին Խորխոսունի, Վահան Առաւելեան, և Աշխազար Դիմաքսեան, չմոցան գոզնալ Արշակի գանձերը մինչ Հանիէն ի Ծոփս կը փոխարէր: Յափըշ-

1. Հմտու. Փարալ. 22-30, Բուզ. 271: Խոսրովու ընկած էր արեւմտեան նահանգները, և միջի այլոց Արտատ. իսկ Արշակայ Արեւելեան, և միջի այլոց, Բարձր հայքը:

1. Խորեն, 474-8: Բուզ. և Փարալ. Արշակի մահուան հանգամանքներն ի սպառ կը լուն:

2. Խոր. էջ 478, և Պրակոս. Վասն շինուածոց. Գ. Գլ. Ա.

Հայաստանի արեւմտեան թագաւորութեան բարձումը նոր մտքեր արծարծեց պարսկական բաժնին մէջ. բոլոր նախարարները խռովովի կողմն անցան, կամսարականն Գաղաւնի ի զլուխ՝ զոր Խոսրով Արշակունի զրեց: Միայն Սամուէլ Մամիկոնեան բանելով ասոնց բանակցութեան թղթերը, Թէոդոս կայսեր կը դիմէ: Սամուէլ համախոհ չէ Խոսրովի՝ որպէս համապետութիւնը իրենց տոհմէն առած էր:

Խոսրով մտածեց բաժանուած Հայաստանը գարձեալ միացնել. արդէն բոլոր նախարարներն իր հետ են. իրեն ուրիշ բան չէր մնար, բայց եթէ կայսեր զիմել: Յուսով որ Թէոդոս պիտի օգնէ իրենց Պարսից բանակներւն դէմ, որոնք անտարակոյն պիտի արշաւէին մեր երկիրը եթէ ինք Հռոմէականց կողմն անցնէր, գաղտնի հրովարտակներ զրեց Յունաց թագաւորին: Բայց Թէոդոս չուզեց Երեսնամեայ պատերազմը և հին զիւանապիտութիւնը նորոգել: Ասկէ զատ Խոսրովի արարքը պարսկականներու աչքէն չլրիպեցաւ: Զինք ամբաստանեցին Գ. Շապուհի իրին թէ « գաղտ ուխտ իւր և խորհուրդ ընդ թագաւորին Յունաց է, և միշտ հրովարտակօք և երթեւեկ պատղամա-

ւորօք խօսի ընդ նմա ի խաղաղութիւն<sup>1</sup> »: Շապուհ արդէն ծանրացասումն Խոսրովի գէմ որ զԱշհակ անհրաման կաթողիկոս էր ընտրած (389), գուոր կանչեց: Թագաւորն անպատճառ գնաց, վստահ ինքզինք արդարացնելու հարցաքննութեանց մէջ<sup>2</sup>: Քնութիւնն ըրբին և զինք ուղղակի Անյուշ տարին:

Խոսրովու տեղ Շապուհ թագաւոր կը պսակէ անոր եղբայրը, Վասմշապուհ<sup>3</sup>:

Վասմշապուհի երկարատեւ թագաւորութիւնը (392–414) խաղաղութեան ոսկեպար մ'եղաւ: Նախարարական աներուն մէջ նշանաւոր անուանց չենք հանդիպիր: Մեր հայրերը պատերազմներէ զուրս ուրիշ միջոց չէին զաներ մեծագործելու: Վերասակղծման թագուն ձիգ մը կ'երեւի: Քաղաքական իշխանութիւնը ստուերական զրութեան մէջ աեսնելով, գաղափարն ունեցան նուիրապե-

#### 1. Փարս. էջ 31:

2. Ճամբան Պարքեւ Ամատունի, ըստ Խորենացու էջ 488, փորձեց զթագաւորն ազատել շղթայներէն, բայց ձեռք ընկնալով մորթազերծ եղաւ:

3. Եղիշէ միայն փոխանակ Վասմշապուհի Ատահըրշապուհ կը գրէ, զոր Մէր. Փորթուզալ, կազմուած կը համարի Ստահը զաւառի անունէն: Պարսիկը պատուոյ համար իրենց թագաւորական գաւառին անունը տուած են Հայոց թագաւորին:

տութիւնը զօրացընել։ Հայկական եկեղեցւոյն ինքնուրոյնութիւն առաջ համար, անհրաժեշտ էր ազատել զայն օտար լեզուաց ազգեցութենէն, որով սախուած էին վարել զպրոցներն և եկեղեցները։ ուստի հիմն զրին հայ գրականութեան մը։

Թօազաւորութեան բաժանմանէն վերջ նուիրապետական իշխանութիւնը աւելի էր զօրանայ քան աշխարհականը։ Որչափ որ արքունիաց մէջ զօրութիւնը կը սկսի տարտընիլ, մեծ գէմքերը նուազիլ, եկեղեցին այնքան կը ներանձնանայ և այնքան փայլ մը կու տայ իր գէմքերուն։ Ա. Սահակ արժանաւոր զլուխն է այս շրջանի եկեղեցւոյն։

Որդի Ներսէս հայրապետին ապրած 355-440<sup>1</sup>, իր հօր ձեռքով ներմնածաւ յունական զպրութեանց մէջ՝ որուն ընդ հուպ շատ յոյներէն աւելի կատարեալ հմտութիւն ստացաւ։ Նա չունի իր հօր բուռն բնաւորութիւնը որ ընդհանուր քաղաքակրթութիւն մը կը մղէ բալանզակ Հայաստանի համար։ Իր գործունէութիւնը կը սահմանափակուի

1. Ա. Սահակի մահուան թուականը որոշ կը նշանակէն. Խորեն. և Փարոպ։ Խակ ծննդեան թուականին համար տես չ. Դեռնդ Ամեւանի Յուշիկը. Հա. Ա. էջ 313.

մանաւանդ Եկեղեցւոյ և Մամիկոնեան տան մէջ։ Նա ազգին համար հայրապետ էր, իսկ Մամիկոնեանց՝ հայր։ Իր միակ դուստը Սահականոյշ, կին տուաւ Համազասպի, որ այն ժամանակ տանուտէրն էր Մամիկոնեանց։ Առէ զատ Վրամշապուհէ ինպրեց սպարապետութիւնը Համազասպի դարձնել, բայց խոհեմ թազաւորը, հակառակ այն մեծ յարգանքին, զոր կը տածէր առ Սահակ, յայտնեց թէ արքայից արքայէն անհրաման տրամադրութիւնը չուզեր ընել։ Սահակ յանձնարարական թղթերով Սրտաշրի կ'երթայ, և ընդհուպ կը զանայ (393-5) բերելով հրավարատակը, ուր Մամիկոնեանց թէ սպարապետութիւնը տրուած էր, և թէ հինգերորդ կարգը նախարարական զասաւորութեան մէջ<sup>1</sup>։

Բայց Սահակ հայրապետի ապարգիւն հրաշակերտն էր այն դիւնագիտական զիրքը զոր բննեց Վրամշապուհէ վերջ, և այն հաստատամտութիւնը՝ զոր չձգեց նոյն իսկ վնասով իր անձին։ Երեսնամեայ պատերազմին ժամանակ Ներսէս կ'ուզէր որ պատերազմը շարունակուի, քանի որ հայ մարդ

կայ: Աահակ ալ կ'ուզէր որ թաղաւութիւնը՝  
թէեւ ստուեր, շարունակուի՝ քանի որ հայ  
ազգը կար: Ասոր համար նա երկրորդ ան-  
գամ մ'ալ կ'ընէ Տիսրոնի երկայն ճանա-  
պարհը. թաղաւոր ուզելու համար զիսոսրով՝  
որ բանահն ազատած՝ փեռ կ'ապրէր: Խոս-  
րով վերադարձաւ Հայաստան՝ բայց իր հարց  
երկիրը մեռնելու համար: Իր վերջի թա-  
գաւորութիւնը հազիւ տարի մը տեւեց:

Թաղաւոր մը Հայաստանի մէջ, փուշ մ'էր  
խրած Պարսկաստանի աշքը: Նախանձով  
մը կը զիտէր նա յունաբաժինը՝ ուր թա-  
գաւորութիւնը այնպէս շուտով վերցուած,  
երթալով աւելի կը յունանար իր կրօնքով,  
իր լեզուով, իր բարբերովը: Ուրիշ ճամրով  
ինք ալ ուզեց նոյն տեղն հասնիլ: Յազկերտ  
Ա. թաղաւոր զրկեց իր Շապուհ<sup>1</sup> որդին,  
իբրև յաջորդ Խոսրովի: Արքունիքը իրա-  
նացնելով՝ նա կը յուսար թէ Հայերն ալ  
պիտի յարուին իրենց « հանապալ խօսիւք  
ընդ միմեանս և ընդելական բարեկամու-  
թեամբ ի զրօսմունս որսոց, ի խաղս որ լի-  
նին ի միջի նոցա. այլ և ամուսնութեանց  
տուրեւաուիք »: Ասոնք հաշիւներն էին կա-

1. Խորեն. էջ 502, Փարա. էջ 51:

թնավաճառ կնոջ: Հայեր անյապալ պիտի  
հալածէին պասկաւոր սասանիկն՝ եթէ զօ-  
րազլուին՝ Համազասպ՝ նոր մեռած չըլլար.  
առ ժամս բաւականացան ծաղրի առարկայ  
լոկ ընելով զայն, որ՝ ինքզինք միշտ խո-  
նարհած զզալով, ի լուր հօր մահուան  
Պարսկաստան փութաց թաղը ժառանգելու:  
Հաղիւ հազիւ հոն հասած՝ պալատականք  
զինք սպաննեցին:

Նոր պատգամաւորութիւն մը՝ Համազաս-  
պի որդին Վարզան ի զլուխ, Վոամէն թա-  
գաւոր մը կ'ուզէ Հայաստանի: Վոամ զԱր-  
տաշէս կը զրկէ (422) որ Վոամշապուհի  
որդին էր և 18 տարի ունէր :

Արտաշէս վերջակէտը զրաւ արշակունի  
թագաւորաց շարքին. իր վեցամեայ թագաւ-  
որութիւնը տժոյն վերջալոյս մը կը ներ-  
կայացնէ: Ինք ուրիշ բան չըներ բայց եթէ  
սիրոյ մէջ ապրիլ: Անկարելի է հաւատալ՝  
որ նախարարներն ուզած ըլլան թագաւորու-  
թիւնը վերցնել պարզապէս Արտաշրի<sup>2</sup> ի  
գամոլութեան համար: Եւ սակայն ասիկայ

1. Փարա. էջ 52. Խորեն. էջ 514:

2. Արտաշրի՝ Արտաշէսի ուրիշ անուն մ'է զոր Սա-  
սանեանք դրած էին:

միակ պատճառն է զոր նշանակած ըլլան պատմագիրները: Ի զուր Սահակ հայրապետ թափեց իր բոլոր պերճախօսութիւնը, իր բոլոր կրօնական ազգեցութիւնը և իր բոլոր արցունքները, նախարարներն իրենց խորհուրդներն ետ կեցնելու: Ասոնք միահամուռ վոամէ ինպրեցին վերցնել թագաւորութիւնը, և հայրապետն ալ կաթողիկոսութիւնը: Վոամ 429ին վեհմիհրշապահ մարզպան զրկեց, Բրբիշոյ ալ կաթողիկոս. մէկը պարսիկ էր, միւսն ասորի<sup>1</sup>:

Տիեզերական պատմութեան մէջ չկայ թագաւորութիւն մը, որ այսովէս համակամ, առանց ցնցումներու, լոելեայն հոգին աւանդած ըլլայ: Պատճառը պարզ է: Զօրավար մը չէր որ մեռաւ. թոքախտաւոր մըն էր որ շիջաւ: Իր մահը յանկարծական և հանգիստ եղաւ. երկարատեւ և անզութ եղաւ իր հոգեվարբը:

Կ'ըսեն թէ հարուածը կերած ատեն մարդ ցաւը չզգար. պէտք է քիչ մատեն վրան անցնի: Հիմայ մեզի կը մնայ այս ցաւին լացուկոծը ուրուագծել:

1. Խորեն. Փարպ. Բրբիշոյէն յառաջ Սուրբակ արձկեցն կը նստի՝ որու կաթողիկոսութիւնն հաղիւ տարի մը կը տեւէ:

Նախարարներ Սահակ հայրապետին իւրաւոնք տուին՝ բայց ուշ : Հասկցան թէ աւելի լաւ է հիւանդ շուն մը, քան սատկած առիւծը: Ցառաջակողման Ասիոյ քրիստոնեայ բոլոր ընկերութիւնները ոչընչացման վասնդի մէջ կը տեսնեն և չեն կրնար օգնել. որովհետեւ Յաղկերտ Բ. մեծ հարուած մը տուաւ Հոռմայեցւոց՝ զոր ոչ ոք կրցաւ գարմանել<sup>1</sup>: Ու Հոռմայեցի վիճուորէն վազած արինը բոլոր Ասիոյ քրիստոնեայ աղգերը կը զգային, և անոր հետ կը ակարանային: Հոռմէական հիւրան սմբեցնելէն վերջ, Յաղկերտ ուզեց իրացնել համիրանացման վազուց մտածուած գաղափարը: Իր նախնիք քաղցրութեամբ փորձեցին՝ չյաջողցան, ինք ուզեց բռնութեամբ զլուխ ենել: Իրեն օգնական ունեցաւ մեծ հազարապետ մը, Արհներսէն, պարսիկ Աննիբաղը Հոռմայեցւոց և քրիստոնէութեան:

Դժբաղգարար Յաղկերտի բռնութեանց տակ ամենէն աւելի մեր աշխարհը հեծեց: Եւրոպացիք կ'ըսեն թէ Արևելքը յաւիտենական է իր փոշույն և իր հանգամանաց

1. Թէոդորետ. Ե 39. Եղեշէ Էջ 12-13. Պրոկոպ. պարս. Պատերազմ. Ա. 2:

մէջ. և իրաւցնէ Հայեր հիմայ ինչ զիբը որ  
ունին՝ նոյնն էր և հինգերորդ գարուն։ Քրիս-  
տոնեայ ժողովուրդներն իրենք էին ամենէն  
աւելի բազմաթիւը, ամենէն աւելի հարուս-  
ար, զօրաւորը, քաղաքակիրթը։ Իր իրա-  
նացումը հարկաւորապէս իրեն ետեն կը  
ձգէր միւս բոլոր արուարձանեայ ազգերունը։

Հայոց անաշխատ լնդունելի ընել տալու  
համար մազգէականութիւննը, մտածեց նախ  
տնտեսապէս երկիրը աղքատցնել՝ որպէս զի  
որ և իցէ ըմբուսացում անկարելի ըլլայ։  
Այս նպատակաւ զԴենշապուհ Հայաստան  
զրկեց՝ որ շատ հաւասարիմ գանուեցաւ իր  
առաքելութեան։ Նախ հանեց վահան Ամա-  
տոնին՝ որ իր հազարապետութեան պաշ-  
տօնին մէջ իրեն հասարակաց հայր էր նկա-  
տուած։ Անոր տեղ պարսիկ մը բերել տուաւ,  
և ուրիշ մոզպետ մ'ալ իրեն դատաւոր աշ-  
խարհին։ Բանսարկութեամբ նախարարներն  
իրարու հետ զժամանացաւ, ամար կը  
բաժնէր։ Եկեղեցւոյ վրայ տուրք զրաւ, և  
ընդհանրապէս բոլոր հարկերը ծանրացուց,  
լեռներուն, գաշտերուն, անտառներուն։ Ոչ  
միայն շէն աեղերու համար հարկ կ'առնուին,  
այլ և աւերախներուն, և ուսկից որ հարկուր  
դահեկան պէտք էր առնել, կրկին կ'առնէին։

Հինաբար կը յափշտակէին, նախատելով և  
ծեծելով։ Այս բոլորը կ'ընէին հայկական ըն-  
կերութիւնը և եկեղեցին քայբայելու համար.  
կ'ուզէին անուղղակի մղել զիբենք մողերու  
կրօնքին։ Բայց Հայեր կը վճարեն բոլորը՝  
մինչեւ զարմացնելու իրենց հարստահարիշ-  
ները՝ որոնք չէն ըմբռներ թէ ինչպէս զեռ շէն  
կը կենայ երկիր մը՝ ուսկից այսչափ զրամ  
կը հանէին<sup>1</sup>։

Ահաւասիկ շաբը մը աղիտարեր յօդուած-  
ներ, զորս թագաւոր մը, թէեւ ստուեր,  
կ'ոչընշացնէր զեռ։ Հայեր իրենց սիալ քայլը  
անդրագարձան, և խկոյն առջեւն առնելու  
համար՝ մտածեցին վերականգնել թագաւո-  
րութիւնը։

Անկումէ մը վերականգնելու ուրիշ ա-  
ւելի նպաստաւոր շրջան մը չկայ մեր պատ-  
մութեան մէջ, քան զայս։ Խնդիրը զեռ տաք  
էր. հազիւ քսան տարի կար որ Աբտաշիր  
թատերաբեմէն քաշուած էր։ Հին կարգերը  
զեռ բոլորովին չէին խախտած. օրինաւոր  
բանակ մը կար, և միջոցներու ոչ մէկ պա-  
կասութիւն։ Ասկէ զատ, մեր պատմութեան  
մէջ եղակի դէպք, բոլոր ժողովուրդը ոգեւու-

1. Եղեւէ, Էջ 39-40։

բուած է սուրբ գործին։ Բոլոր միւս զօրութիւնները, նախարարական, եկեղեցական, կու գան ժաղավրդեան միշտ նորարծարծ կրակին մէջ կը ձուլուին, կը խառնուին։ Ազատութեան հարցով կը հետաքրքրութին գիւղացիները, կանայք և տղացները։ Մեր պատմութեան այս շրջանը շատ թարմ մնաց, այնպէս որ ազատ կը զգամ զիս մասնական զիպուածներու նկարագրութեան իջնել, այնքան ներկայ է գեռ հիմայ ալ ամենուս մտաց առջեւ։ Թարմ մնաց՝ որովհեան շատ՝ շատ ժողովրդական եղաւ։ Ժողովրդեան ամէն գասակարգերը հօն հնչեցուցին նաեւ իրենց զայրոյթը և իրենց ձայնը՝ հակառակ ուրիշ կոիւներու — ուր միայն իրենց արիւնը կը թափէին։

Եւ զմբազզար պիտի չյաջողին։ Որովհեան միութիւն կը պակոէր։ Միջոցներու ընարութեան մէջ կը բաժնուին իրարմէ։ Դարձեալ յերեւան կու գան պարուկական և յունական կուսակցութիւնները։ Առջինները կ'ուզէին թագաւոր մը Պարսկասաանէ կորպել, կեղծելով գէթ առ ժամս իրենց զզացուներն և իրենց կրօնքը։ Գիւղացին քիչ յարուած էր ասոնց։ իսկ եկեղեցականներէն միայն ասորական կուսակցութիւնն անցած

էր այս կողմը։ Նուիրապետութեան մէջ այս բաժանումը կազմուած էր ազգեցութեամբ քանի մը ասորի կաթողիկոսաց և մասնաւորապէս Պարսկաստանի՝ որ եկեղեցական ասպարիցին մէջ յառաջ կը քաշէր ասորական դպրութեան սիրողները։ — Պարսկականներու զլուեին էր Վասակ։ Վասակ բոլորովին զուրկ չէր զիւնագիտութենէ . բայց զուրկ ուազմագիտութենէ՝ չէր կրնար բանակի մը զլուին անցնիլ։ Ասկէ զատ իր սեփական հաշիներն ունէր . իր յետամուածութիւնն էր թագաւորութիւնն՝ առ որ կ'ուզզէր բալոր իր ձեռնարկները, միշտ ի վաս հայրենեաց և ժողովրդեան։ Առ ժամս ամէն բան զոհել կ'ուզէր իր փառասիրութեան, յետոյ իր արքունական գաւազանի հարուածով մը զամէնքն ալ յարուցանելու համար։ Իրեն՝ կաշառով կը ծառայէին և ոչ սիրով։ Քանի մը բան շահեցաւ իր անձին, բայց կորսնցուց ժողովուրդը որուն վրայ պիտի թագաւորէր։ Երկդիմի ընթացք մը բանածէր. առ երեսս կը նրախուսէր յունականներն՝ ազգին սիրելի ըլլալու համար։ Միւս կողմէն՝ զաղանի թղթերով կը ջանար ուժացնել յոյներն և արուարձանեայ զաշնակիցներն։

Երկրորդ կուսակցութիւնը կ'ուզէր նոյնը  
ընել Հոռմայեցոց օգնութեամբ : Դիմապան-  
ներ իսկ կը զրկեն կոստանդնուպոլիս հին  
դաշինքները նորոգելու : Հոռմէական են ժո-  
ղովուրդը, եկեղեցին, և նախարարներու կըր-  
թուած մասը : Իրենց զլուկն է Վարդան,  
թոռ Սահակ հայրապետին, և արդէն սպա-  
րապետ : Միհծ հայրապետի յատուկ գուր-  
դուրանք մը՝ որով մամիկոննեանց էր կատ-  
կած մեսնելու պահուն իր բոլոր կալուած-  
ները, օրհնութիւններն և նշխարները, զինք  
սիրելի ըրած էր ամենուն . կրթուած միաբա-  
խիզախ, սազմափորձ և յանձանձող, ոչ մէկ  
դիմ շպակսիր իր սպարապետի նկարազրին  
մէջ . տառը համար ալ բանակը զինք կը  
պաշտէ : Սակայն նա տարտամ է, ոչ այն-  
քան նկարազրի մը թերութենէն՝ որքան  
ձեռնարկին անյաջող ելքն զոր չափաղանց  
պայծառ կը տեսնէր : Յոյները ձեռնթափ  
կ'ըլլան իրենցմէ, առանց որոց նոյն իսկ  
թագաւորութեան ատեն ոչինչ էին : Քրիս-  
տոնեայ հասարակութեանց զաշնակցութենէն  
զուրս կը մնան, Հայաստանի արուարձանեայ  
կարեւոր նահանգներ, ինչպէս են Աղձնիք,  
Կորդուք : Երկպառակութեամբ տկարացած  
բանակը, աւելի կը նուազի պատերազմելով

Ազուանից համար, որոնք սակայն՝ հակա-  
ռակ զաշնակցութեան՝ իրենց կարգին շմե-  
ռան Հայոց համար, ինչպէս նաև Վիրք և  
Հոնք : Դաշնակցութիւնը Վասակ բայբայեց,  
իր զազտնի և կեղծ նամակներովը : Զթո-  
գուց և ոչ իսկ յունաբաժնի հայերուն օգ-  
նութեան զալ : Յունաբաժնի կամ սասրին  
Հայոց սպարապետն էր ուրիշ Վասակ մը :  
Այս Վասակն այն մամիկոննեաններէն էր՝  
սրոնք Յունական Հայաստանի մէջ մնացին :

Ուստի Վարդան ուրիշ բան չկրցաւ ընել,  
բայց եթէ իր արինը թափել (451) Ար-  
տազու մէջ : Իր մահը հարկաւորապէս իրեն  
ետևէն ձգեց և իր նախանձորդինը : Վա-  
սակի գատաստանը մանրամասն և սաստիկ  
եղաւ, ինչպէս վերջին գատաստան մը : Հա-  
րիբաւոր թղթեր՝ իր վարազագիր մատա-  
նեաւ կնքուած, հաստատեցին իր բոլոր նեն-  
գութիւնքը : Խեղճ եղաւ իր մահը . աւելի  
խեղճ իր անունը, Վասակ մեր լեզուի մէջ  
հոմանչի է մատնչի :

Արտազու կուէն վերջ անիշխանականու-  
թիւնը կը տիրէ երկրին մէջ : Ամէն կողմ յու-  
սհատ և կատաղի պատերազմ մը կը

մղուի, և երկիրը օրէ օր կը քանդուի: Պարսիկները գրեթէ ստիպուած էին ամէն զիւղ և ամրոց մի առ մի պաշարել և նուանել: Մասնական պատերազմի մը մէջ որ մղուեցաւ ի Տայա, Հայք յաղթութիւնը կը տանին կորսնցնելով միայն մէկ հոգի, բայց զօրավարը՝ զՀմայեակ՝ Վարդանի եղբայրը: Երկիրը խոռվելու համար այնքան նեղութիւն չզգաց Պարսկաստան, որքան հիմայ խաղաղելու: Պատերազմի հետեւանքներն ամենէն աւելի ինք զգաց. բանակէ մը զատ՝ նա անապատացուց և այն աշխարհն ուսկից ամենէն աւելի տուրք կը հանէր, կորսնցուց վստահութիւնը իր ամենէն գործոնեայ և ամենէն բաջ հպատակներուն: Ուստի և զայն վերսախն շահելու համար ստիպուեցաւ վերցնել հարկերը, ազատ թողուլ կրօնքը, և աւելի քաղցրութիւն և մարդասիրութիւն ցուցնել: Ահա ինչպէս որ պիտի վարուէր Ատրորմիզդ իր մարզպանութեան ատեն:

Հայաստան ալ ըստ բազում զլիոց վեստուեցաւ. կորսնցնելով իր գործող հասակը՝ զոմանս պատերազմներու մէջ, զոմանս զերութեան. իր ուսեալ եկեղեցականները, որք օտարութեան մէջ զլիստուեցան, իր զրամը,

իր շինուածները, և որ աւելի մեծն է՝ իր նկարագիրը: Այլ եւս այն համարձակութիւնը չմնար, կը սկսի գլուխը ծոել հարուածներու տակ: Կը մթազնէ իր մեծ գաղափարները, այլ եւս թագաւորութիւն մը չէ որ կ'երազէ. իրեն իդէալ կը դարձնէ մարզպանութիւնը: Եթէ այս յետինը յաջողեցաւ ձեռք բերելու, դարձեալ շնորհիւ Մամիկոնեանց է:

Մամիկոնեանք ալ շատ տարիներ կը սմբին. անոնք որ պատերազմէն ազատեցան, բանտուած էին հեռաւոր Պարսկաստանում, Համազասպ, Արտաւազզ և Մուշեղ<sup>1</sup>: Վարդան՝ իր Գոտորիկ կնոջմէն ուրիշ զաւակ չթողուց բայց եթէ զՇուշան՝ որ Վազգինի հարուածներուն տակ սրբուհի մը պիտի ըլլար: Բայց Զուրիկ, Հմայեկի կինը, չորս կորիւններ կը մեծցնէ, Վահան, Վասակ, Արտաշէս և Վարդ: Անդրանիկը, Նրբամտութեան և երկայնամտութեան ուժով, կը յաջողի վերջապէս ինքզինք մարզպան ընել տալ որ այն ատեն Հայաստանի մէջ բարձրագոյն իշխանութիւնն էր (484)<sup>2</sup>:

1. Եւլէտ. էջ 342

2. Փարու. 546

Բայց Վահան իր նկարագրին մէջ արդէն  
Բուզանդի մամիկոնեան մը չէ . կը պակսի  
իրեն այն անկեղծ , մեծապէս այրական և  
համարձակ բնաւորութիւնը զոր կը սիրենք  
Մանուէլներու , Մուշեղներու , Վասակներու .  
Վաշէներու և Արտաւազպներու մէջ : Մամիկ-  
ոնեաններ՝ որ յառաջ ասպետ էին , Վա-  
հանով դիւնապէտ կ'ըլլան :

Մամիկոնեանց գերը Հայ մատենագրութեան մէջ . —  
Ա. Մեսրոբ . — Իր Կեանքը . — Գրոց գիւտը : —  
Իր ազդեցութիւնը . — Իր մահը :

Մամիկոնեանը մեծ գերը խաղացին մեր  
մատենագրութեան սկզբնաւորութեան և զար-  
գացման մէջ : Պատերազմերու մէջ շատ ան-  
գամ Հայ ազգը փրկած էին սրով , նոյնը  
կը շարունակեն ընել զրչով :

Մեր զրականութեան հայրը Մեսրոբ՝ մա-  
միկոնեան է , ինչպէս կ'անդրադարձնէ Գա-  
թըրձեան : Իր հօր անունը՝ Վարդան՝ նոյն  
ցեղին յատուկ անուն մըն է . ուրիշ ցեղի  
մէջ բնաւ չենք հանգիսիր այս անուան :  
Մամիկոնեանց կալուած է նաեւ երկիրը Տա-  
րօն՝ որու հացեկաց գիւղին մէջ կը ծնանի  
361ին : Այս հաստատութիւնը մեր մատե-

նագրութեան քանի մը երեւոյթներուն վրայ  
մեծ լոյս կը սփոէ : Այլ եւս զժուարութիւն  
շմար՝ ըմբռնելու համար թէ ինչու մեր Ե  
գարու պատմիչներն առհասարակ Մամիկո-  
նեան տոհմին բարեբանողներն են , բացա-  
ռելով Խորենացին , որ այսու իսկ թերեւս  
յետապարեան մ'ըլլալու կարծիքին նոր փաստ  
մ'ալ կ'աւելցնէ : Ասիկայ երախտագիտական  
պարագ մըն էր առ իրենց վարդապետը Մես-  
րոբ , հաճոյք մը Սահակ հայրապետին , որ,  
ինչպէս տեսանք , առանձին գուրզուրանք  
մ'ունէր նոյն ցեղին վրայ : Աւելի զօրաւոր  
պատճառ մ'ալ գեռ կայ . զրողներէն շատե-  
րը մամիկոնեան էին , որովհետեւ Ս. Սա-  
հակ աւելի փոյթ կը տանէր զանոնք ուս-  
մանց մէջ հրահանգելու : Հայ մատենա-  
գրութեան առաջին աշակերաններէն մէին ալ  
եղաւ կարմիրն վարդան<sup>1</sup> : Ամէն տարակոյսէ  
հեռու է թէ սպարապետի երգիչն ալ՝ Եղի-  
շէ , նոյն ցեղին է , որ իր պատմութիւնը  
զրեց Դաւթի երիցու մը ինպրանոք՝ հաւա-  
սարապէս նոյն ցեղին :

1. Առեւալ երանեւոյն Սահակայ զՄամիկոնեան ո-  
րեարն իվարժս վարդապետութեան պարապեցուցեալ ,  
որոց առաջնոյն Վարդան անուն էր : Կորին . Էջ 23 ,  
ըստ 1894ի սպագրին Վենետիկ :

Մամիկոնեանց քոյլ սւսումնական կրթութիւն մը ընդհանուր եղած էր, և նոյն իսկ սրի մարդոց մէջ տարածուած։ Վարդան շատ հմուտ և ընդել էր գրոց<sup>1</sup>։ Նա կարգաւորեալ ճառ մը գիտէ ընել իր զինուորակիցներուն, որ իր քրիստոնեայ զգացումներուն մէջ ոչ նուազ ճարտարախօս է բան բանախօսութիւն մը կեսարու կամ Պերիկլի։ Եւ պատերազմի հսկման զիշերը նա Մակարայեցւոց գիրքը կը կարգայ<sup>2</sup>, ինչպէս երեխմի բրուտոս՝ փարսաղեան ճակատի հսկման, իր Պօղիքիոսը։

Իսկ զբուզանդ կրնանք մամիկոնեան բարդ մականուանել. այնչափ հմուտ է անոնց նոյն իսկ առանձին արարքներուն՝ որոնց վըրայ այնքան սիրո ու կրակ կը սփռէ։ Եթէ ոչ մամիկոնեանց ցեղէն՝ բայց անոնց տունը մհծած, և անոնց ոգուլ մատենապիիր մ'է նաեւ Փարապեցի։ Որչափ ալ ոտոյտ ըլլան այս հաստատութիւնքը, ևս կամք չունիր հոս մատենազրութեան մը պատմութիւնը սկսելու, որ պիտի պարփակէր ամբողջ Եղարը, զոր Ոսկեպար կը կոչենք։ Մամիկո-

1. Փարպ. էջ 150. Եղեշէ էջ 182։

2. Եղեշէ. էջ 182։

նեանց մատենազրական արժանիքը բարձր քանդակելու համար, պիտի բաւականանամ միայն Մեսրոպի կեանքն ու գործը ստուերագրելով։

Ա. Մեսրոպ լաւ ժամանակ աշխարհ եղած էր ուսումնական կրթութիւն մը ստանալու համար։ Ներսէս հայրապետ, որ շատ հաստատութիւնք կանգնած էր ցաւագարներուն ի շնորհս, շատ հաստատութիւնք ալ կանգներ էր մանկութիւնը կրթելու համար։ Դպրոցներուն մէջ լիրեւ լեզու, կը սովորեցնէին ասորերէնը և յունարէնը, երկու լեզուներ՝ որով եկեղեցւոյ և տէրութեան պաշտամոնքը կը կատարուէին։ Պարսկերէնը միայն բաղաքական իրաց մէջ կը գործածուէր։ Ասորերէնը աւելի արեւելեան զաւառներուն մէջ մշակուած էր, որ Պարսից ազգեցութեան տակին էր։ Պարսիկներ կը ջանային ըստ կարելոյն յոյն տարրը չնշել։

Մեսրոպ յունարէն լեզուն և զպրութիւնը ուսումնասիրեց, որ այն ատենի աշխարհին համար անհրաժեշտ պէտք էր գարձած։ Աւելի զատ իր ծննդավայր զաւառն ալ զայս կը պահանջէր։ Տարօն՝ արեւմտակողմ, համեմատութեամբ միշտ աւելի կրեց Յունաց ազգեցութիւնը։ Ներսէս հոս բազմացուցած

էր թիւը յունական գպրոցներուն . կը սիրէր նա այս գաւառը՝ որովհետեւ Մամիկոնեանց նիստն էր, որովհետեւ քրիստոնէութեան անզլրանիկ յիշատակներն ունէր իր ծոցը , ուրովհետեւ եկեղեցին մեծ կալուածներ ունէր հոն : Յօժարած էր իր բնակութիւնը յԱշտիշատ հաստատել, ուր Հայաստանի առաջին եկեղեցին կար :

Նոյն իսկ հայրապետի անմիջական հսկողութեան տակ առաւ Մեսրոբ իր նախկին մտաւոր և բարոյական զարգացումը<sup>1</sup> : Անշուշտ հոն իրեն աշակերտակից ունեցաւ զՊահակ : Այս երկու ամոններն ի մանկութենէ բարեկամներ են, ինչպէս Բարսեղ և Նազիանզացին :

Յունաստան՝ քրիստոնեայ շրջանաւարտ ուսանողներն, ընդհանրապէս փաստաբանութեան ասպարեզը կը բննեն . ապահով ճանապարհը՝ որ ոսկեայ, փառքի և քաղաքական բարձր պաշտօններու կը հասցնէր : Հայաստանի մէջ զինուորութիւնը միայն աստիճաններ ունէր որոց կարելի էր բարձրանալ . ուստի Մեսրոբ արքունական զաւառը կ'երթայ, Արարատ, նոյն ասպարիզին մէջ

1. Խորեն. Էջ 479:

իրեն տեղ մը վնասուելու : Այն ատենուան հաղարապեան էր Առաւան<sup>1</sup> : Աս Մեսրոբի մտաւոր կրթութիւնը տիսնելով զինք արքունական զպիր կը նշանակէ : Մեսրոբ յունականներու զաւը կը մտնէ, որովհետեւ այն ժամանակ հայ արքունաց հրավարտակներն ու վճիռները յայն և ասորի լեզուներով կը կատարէին<sup>2</sup> : Գետ Գ, Արշակի միահեծան արքունիքն էր՝ ուր Մեսրոբ առիթ կ'ունենայ լաւ ուսումնասիրելու երկրին քաղաքական յարաբերութիւնը և անտեսական կացութիւնը : Ընդ հուպ զինուորական սուրբ ալ կը կապէ մէջքը, և այս արուեստին մէջ իր յաջողութեամբը՝ սիրելի կ'ըլլայ իր զենուորակցաց<sup>3</sup> : Զբաղելով հանդերձ՝ իր Սուրբ գրքի ընթերցումը չմոռնար, որ տակաւ կ'արձարծէ մէջ ապրելու կերպը փափելուն զաղակարը : Վերահաս քաղաքական աղմուկներէն զզուած՝ կը ձգէ բանակն, Գ. Խոսրովի ժամանակ, և կ'անցնի Եկեղեցւոյ մէջ<sup>4</sup> :

Շուտառվ կը փոխէ վանականութիւնը միայ-

1. Կորիւն Էջ 17:

2. Խորեն. Էջ 479, Փարա. Էջ 34:

3. Կորիւն Էջ 14:

4. Խորեն. Փարա. Կորիւն:

Նակեցութեան հետ՝ որ աւելի խիստ, աւելի ալ գերակատար կը նկատուէր : Գոյն մը՝ որ ընդհանուր հայրախօսութեան մէջ շատ ցայտուն է : Ասկէ զատ՝ հնութեան մէջ ամէն անոնք՝ որ գաղափարական մ'ունէին՝ ինչպէս են կրօնից հիմագիրները, առանձ նութեան կը քաշուէին, ուր արտաքին իրաց անմերձակայութիւնը և լուսութիւնը՝ աւելի կը կեղրոնացնէր իրենց ուշադրութիւնը՝ մանրամանորէն ուսումնասիրելու իրենց ծրագիրը : Անապատը կը գնէր իրենց մէջ բան մը իր ընդարձակութենէն, իր խորհրդաւորութենէն, որով յետոյ կը ափելին ամբոխն երեւակայութեան, և իրենց ետեւէն կը բաշկուտէին :

Թերայիդի ճգնաւորները սրբազներ էին Աւետարանի պատուէրները տառապէս հասկընալու և գործազրելու սովորութիւնը : Ու Մեսորթ շատ ժամանակ կեցաւ ծարաւ, անօթի, խարազնազգեստ, յոտնկայս, անքուն մինչեւ որ Աստուծոյ համոյ եղաւ, և մարդկանց ծանօթ<sup>1</sup> : Աշակերտներ ալ ունեցաւ՝ զորս նոյն հրահանդներուն վարժեցաց<sup>2</sup> : Ար-

1. Կորիւն, էջ 15:

2. Խորեն. Փարպ. Կորիւն:

դէն աիրած էր ժողովրդեան վրայ . իրեն ուրիշ բան չէր մնար, բայց եթէ ուղած ուղղութիւնը առաջ, ուստի իր աշակերտներով ելաւ շրջիլ Հայաստան և իր աւետարանը քարոզել :

Քարոզութիւնը նախ Գողթան գաւառին մէջ փորձեց<sup>1</sup>, ուր որ առանձնացած ալ էր<sup>2</sup> իր աշակերտաներով : Գինեւէտ հողը, ուսկից կ'ելնէին Վահագնի երգիչները, հին աստուածներուն ծածուկ երկրպագուներ կը պահէր զեռ, որոնք՝ ժամանակ մը կառավարութեան սաստիւ սմբած, երբ Հայաստանի բաժանման ատեն պահ մը բոլոր կարգերը զգրպեցան, գարձեալ յերեւան էին ելեր : Մեսորթ քրիստոնէութիւնը շուտով հոն տարածեց կամ ամրապնդեց, հանդերձ միամիտ սաստաբուրեւամբ իշխանին, հ'աւելցնէ կորիւն իր կենսագիրը<sup>3</sup> : Միամիտ սա-

1. Խորեն. 479, Կորիւն 15:

2. Միամիտ Խորեն:

3. Մեսորթ վրայ Փարպեցի և Խորենացի ալ կը խօսին: Երկուքն ալ զկորիւն կը ճանշնան . բայց Խորենացի անոր գրածը կը գործածէ առանց գրչին անունը իբրեւ նոյն գրուածքին հեղինակ յիշելու . իսկ Փարպեցի գիրքն յիշելէն վերը կ աւելցնէ « ուստի և մեր բազում անգամ կարդալով տեղեկացեալ հաւաստեաւ » : Այսուհետ երկուքն ալ հանգամանքներ կը նշանակեն եր-

տարութեամբ կը նշանակէ զիհուց զօրուրեամբ։  
բանութիւն բանեցնելն հակառակ էր ոգւոյն  
այն կրօնքին՝ որ երեք դար իր հալածիշ-  
ներն օրէնց թայց ժամանակներն ու բար-  
քերը փոխուած էին ինչպէս նաեւ գերերը։  
Մեծին թէ ողոսի հրովարտակը՝ որով մահ  
կը սահմանէր ամէն անոնց որ նոյն խկ  
գաղանի՛ հեթանոսութիւնը կը գործադրէին,  
այս միջոցն ալ նուիրական էր դարձուցած։  
Գողթնացիներէն անոնք որ քրիստոնէութիւնը  
չուզեցին զաւանիլ, Մարաց կողմերն ապա-  
ւինցան։ Հաւատացելոց աշբին ասոնք դե-  
մեր երեցան, զորս Մեսոր հրաշբով կը  
հալածէր։

Հայկական զրականութեան մը անհրա-  
ժեշտ կարեւորութիւնը այս առաջին բարո-  
ղութեամբ իսկ՝ զզաց Մեսոր։ Քրիստո-  
նէութիւնը մեր լեզուով զեռ ոչ երդ մ'ունէր  
ժողովրդան բերանը զնելու, ինչպէս են  
Սաղմուները, և ոչ ազնիւ զէպը մը անոր  
սրաին մէջ, ինչպէս է Տորիթ, ինչպէս է  
Յովսէփի պատմութիւնը, որ զՎոլթէռ կը  
լայնէր։ Բան մը սրաերու մէջ տարածելու

բեմ, որ մեզի հասած կորեան երկու օրինակներուն  
մէջ ալ կը պակախ։

և կանգաղելու համար, այս երկուքը ան-  
հրաժեշտ են. լաւ ըմբանեց Ա. Եփրեմ այս  
ճշմարտութիւնը որ շատ բան չափով զրեց  
և կուսանքներու երգել տուաւ։ Ասորերէն  
չոր բնագիր մը կը կարգային, և անոր վը-  
րայէն աւելի չոր թարգմանութիւն մը կ'ը-  
նէին բերանացի՝ ժողովրդեան մը՝ որ քիչ  
կը հասկնար այս բոլորովին օտար վարդա-  
պետութիւնն և շատ ալ կը ձանձրանար.  
այլ եւս ոչ մէկ զարմանք եթէ ժողովուրդը  
կը սիրէր վերագառնալ իր հին երգերուն և  
առառածներուն, որոնք այնքան վառ և մարդ-  
կային զոյներ ունէին։ Գողթն ամենէն ուշ  
կը գառնայ որովհետեւ բամբիւր հոն էր,  
զոր լոեցնելու համար Մեսոր մտածեց սաղ-  
մոսարանը՝ հայերէն լեզուով զնել անոնց  
բերան, որ առանց զրի չէր ըլլար։

Մեծ դէպքերը մէկ օրուան ճնուար չեն,  
և ոչ մէկ անհատի ինքնածին գաղափար։  
Գաղափարներն հարկէն յառաջ կու զան. և  
ի սկզբան այնչափ անծանօթ աղբիւրէ կը  
ցայտին, որ զրեթէ օդին մէջ կը կենան ա-  
ռանց ինթակայի։ Տակաւ աւելի իրական և  
ընդհանուր կը զառնան. իւրաքանչիւր օր  
նոր ճշգութիւն, նոր զարգացում կու տայ  
անոր։ Հրաշալիքը յերեւան ելնելու համար

բուզ. Մամիկ.

վերջապէս ուրիշ բան չպակսիր, բայց եթէ  
յետին հարուածը: Երջանիկ է այն՝ որ այս  
հարուածը կու տայ, ապագան իրեն կ'երկըր-  
պազէ:

Մեսրոբի գործն ալ աիեղերական օրէն-  
քն չըարտուղիր. ոչ հայերէն տառ հնարե-  
լու գաղափարն և ոչ պրալտուքը, իրմոլ  
չսկսիր, բայց իրմոլ կ'աւարտի:

Հայերէն զիր և գրականութիւն այն ա-  
տենուան հայ ընկերութեան ընդհանուր պա-  
հանջն էր զարձած: Ժաղավուրզը կը տրտնջէր  
թէ բան չհասկնար ասորերէնէն՝ որ վանքերու  
և եկեղեցոյ լեզուն էր: Նուիրապետութիւնն  
իր կարդին կը արանջէր թէ օտար լեզուով  
անկարելի է զարգացում յաւալ: Տէրու-  
թիւնն ալ կը յայտնէր թէ զժուար է ծախ-  
սերն հոգալ ուսանողաց « որք բազում թո-  
շակօք, և հեռագնաց ճանապարհօք, և բազ-  
մաժամանակեայ զեղերմամբ, մաշէնն զաւուրս  
խրեանց ի զպրոցս ասորի գիտութեան<sup>1</sup> »:  
Դեռ աւելի գորաւոր շարժառիթ մ'ալ կը  
զգացուէր. կապ մը պէտք էր բաժնուած  
Հայաստանին, որ օրէ օր իրարմէ օտարա-  
նալու վրայ էին: Ուզեցին որ այս կապը

ըլլայ գիրը, գրականութիւնն ու լեզուն ո-  
րոնք այն ատեն հոմանիշ էին:

Միահամուռ պահանջը զոհացնելու հա-  
մար է որ Մեսրոբ Սահակ հայրապետին կը  
դիմէ: Հայրապետը շատ ազգօգուտ և զիւրին  
կը գտնէ Մեսրոբի առաջարկը, իրեն ճար-  
տար օնսականներ ալ կու տայ և իւր իսկ  
աջակցութիւնը կը խստանայ: Թագաւորին  
ալ հարցուցին որ ջերմաբար, գործունէաշ-  
բար կը հետաքրքրուէր հարցին: Եւ Վում-  
շապուհ ամենէն աւելի լոյս սփոեց խորրին  
վրայ: Երբ ինք Միջազեաք զրկուեցաւ՝ եր-  
կու պիտութիւններէն իրբեւ իրաւարար Պար-  
սիկ և յոյն գործակալներու զժուութեանց,  
քարտուղարի մեծ պակասութիւն զգաց, ո-  
րովհետեւ պարսիկ լեզուն կը գործածէին<sup>2</sup>:  
Մայրենի գրականութեան մեծ փափաքն զգաց  
այն ատեն, որուն միջոցներ կը պակսէին:  
Հարէլ անուն քահանայ մը իմացուց իրեն  
այն ատեն թէ ազգական եպիսկոպոս մ'ու-  
նի Գանիէլ անուն, որուն քով հայերէն գրեր  
կը գտնուին<sup>2</sup>:

Ժողովքին թախանձանօք՝ ինպրին ամե-

1. Խորեն. Էջ 494:

2. Կորիւն. Էջ 17, Փարագ. 37, Խորեն. 495:

նէն հետաքրքրուողներէն մէկը , Վահրիճ՝  
թագաւորին հրովարտակով մը իսկոյն ի Մի-  
ջազեաս կը զրկուի Հարելին : Հարէլ եպիո-  
կոպոսէն տեղեկանալով զրերու կարգին և  
արժէցին կ'առնէ Հայաստան կու զայ : Ուշիմ  
տղայք կը հաւաքուին և հայերէն լեզուի  
ուսուցումը կը սկսի : Վարժապետը Ս. Միո-  
րորն է , և ընդ հուսկ կ'անդրադառնայ թէ այս  
նշանատառերն անբաւական են հայերէն վան-  
կերն ամբողջ ներկայացնելու , որովհետեւ  
իրենց կը պակսէր կազզ<sup>1</sup> , որ արդի քե-  
րականական բառով ձայնաւոր կը թարգմա-  
նուի :

Ի՞նչ զրեր էին ասոնք :

Հայեր արգէն հին ատեն զործածած են  
տեսակ մը այլուրեն , զորս պակասաւոր  
զտնելով , մոռացութեան մէջ թաղած էին<sup>2</sup> :  
Միունալներն էին որ վայրկենարար յարու-  
թիւն առին : Դանիէլեան նշանադիրները սե-  
մական էին :

Տառերն որ իրենց կատարեալ ձեւին մէջ  
Քաղէցաւոց զիւտ համարուած է զիսուն-

1. Կորիւն , Էջ 18:

2. Կորիւն , Էջ 18 Կ'ըսէ . «Յայլոց դարութեանց  
թաղեալը և յարուցեալք դիպեցան» : Խորենացի Էջ  
496 , «Վաղնջուց գտեալ նշանագիր» կը կոչէ :

ներէն՝ Փիւնիկեցւոց միջոցաւ Արեւմուտք  
ծաւալեցւու : Իսկ Արեւելք բուն իսկ իրենք  
տարածեցին : Պարթեւաց ատեն , կամ թե-  
րեւո քիչ մ'ալ յառաջ , սեմական այրուրե-  
նը Պարսկաստան կը մտնէ<sup>1</sup> : Բնաւ տարա-  
կոյս չկայ թէ պարթեւաց ազգեցութեամբ  
Հայաստան ալ մուտ զտած է : Վաղարշակի  
ուսումնասիրութեան մեծ աւանդութիւնը թե-  
րեւու ասոր մէջ ունենայ իր հիմը : Նշանա-  
գիրներու սեմական ծագումը կը մեկնէ նաեւ  
այն հանդամանցը՝ թէ ինչպէս Հայոց նախ-  
կին տառերը միայն ասորւոյ մը քոյլ կրնային  
մացած ըլլալ :

Պարթեւաց փոխառած տառերն երկու  
կերպ գրութիւն ունէին , որոնցմէ մին վեր-  
ջէն զիանականները Քաղէա-պահաւուիլ կո-  
չեցին , իսկ միւսը Սասանեան : Յետինս տա-  
ռերու ձեւովն ալ շատ նման է հայերէնե-  
րուն<sup>2</sup> : Սեմական գրութեան պակասութիւնքն  
ունենալէն վերջ , այս տառերը քիչ էին  
թուով , զրեթէ տասն և հինգ : Հետեւաբար  
շատ տառեր ըստ իրենց զիրքին՝ երեք չորս  
ձայներ կը բացատրէին : Միայն սկիզբի ա-

1. Մէք . Փորթուգ . Քնար . Եղիշէի , Էջ 93:

2. Մէք . Փորթ . Էջ 97:

ձայնաւորը կը գրուէր, միւսները՝ մանաւանդ  
կարճերն երբէք չէին գրուեր, ինչպէս մեր  
ը տառը:

Այս ամենը կը պակսէր նաեւ Դանիէլի  
տառերուն, որուն անձամբ գնաց Ս. Մեսրոբ՝  
աւելի լցոս մ'առնելու յուսով։ Իր հետ ու  
սանողներ ալ կային, որոնցմէ ոմանք ասու  
րերէնի մասնաճիւղն ընտրեցին, ոմանք յուշ  
նարէսի։ Աւելին չպանելով Եղեսիա կ'անցնի՝  
հոչակուած իր գալրոցովն ու գիւանովը։ Հոս՝  
գիւանականի համբաւ կը վայելէ զիւանապետը՝ Պղատոն, հեթանոս և ճարասան, ու  
րուն կը զիմէ Ս. Մեսրոբ։ Դիւանապետն իր  
հայերէնի սակաւ զիտութեամբ կրցածին չափ  
աշխատելին վերջ, անկարող կը յայսնէ  
զինը, և կարող ուրիշ մը, Եպիփանիոս աշ  
նուն։ Սա իր վարժապետն էր եղած՝ որ  
յետոյ կ'երթայ քրիստոնեայ կ'ըլլայ, զիւա  
նէն շատ զրբեր հետը տանելով։ Այս Ե-  
պիփան անշուշտ այն սովեսան է՝ որու  
հետ Ապողիպոր աղանդաւորը բարեկամ  
էր։

Ս. Մեսրոբ Եղեսիոյ Բաբելաս եպիփանիու  
սին ձեռնառութեամբ Փիւնիկէն կ'անցնի  
Սամոսատ երթալու։ Աիրալիր ընդունելութիւն  
կը գտնէ նաեւ Տիգրանակերտի Ակալիոս ե-

պիսկոպոսէն <sup>1</sup>։ Եպիփանիոս մեռած էր, թող-  
լով Սամոսատի մէջ աշակերտ մը Հոռովիե-  
նոս անուն, հրաշալի արուեստիւ հեղին զըր-  
ջուրեւան։ Հելլէն զրչութեան արուեստը կը  
նշանակէ յունարէն տառեր նիւթապէս զրե-  
լուն և անոնց արժէքին զիտութիւնը։ Յու-  
նարէն տառերուն երեսունէն աւելի տեսակ-  
ներ կային, որոնց բոլորին զիտութիւնը ա-  
ռանձին արուեստ մը կը կազմէր։

Հոռովինոս Մեսրոբի բերած զանիկէնան  
նշանագիրներուն վրայ ուրիշներ ալ աւել-  
ցուց <sup>2</sup>, որոշելով անոնց արժէքը՝ « Նրբա-  
զոյնը, կարճն ու երկայնը, առանձինն և  
կրկնաւորը », համասօտ՝ կը յօրինէր հայե-  
րէն լեզուին զրերը սիրուրայիւր և կազօք <sup>3</sup>,  
որ յառաջ կը պակսէր։ Բոլոր կազմութիւնն  
հայկական այբուբենին յունական տառերու  
արտաքին և ներքին նկարազրովն զգածուած  
էր։ Հաստատութիւն մը՝ որ բնական հետեւանքն է Փարագեցոյ, Խորհնացոյ, և  
Կորեան հետեւեալ բացատրութեանց. « Փո-

1. Միայն կորիւն։

2. Խորենացի միայն ձայնաւորները կը դնէ։

3. Կորիւն էջ 19։ Աիդորայ որ յոյն Շահաբաթի բառն է,  
կը նշանակէ վանկ։

իսպրելով զհայերէն աթութայսն, ըստ անսայիթաքութեան սիւղոբայիցն հելլենացւոց » : Եթէ այսօրուան օրս մենք չենք զգար այս զրոշմը, յանցանքը ժամանակին է :

Քանի մը նոր զարգացող ազգեր՝ սովորէն գրերն ալ փոխ առնել Յունացմէ որոնց մէ կ'առնէին քրիստոնէութիւնը և Աստուածաշունչը : Մերինէն ոչ շատ յառաջ Վուլֆիլաս († 381) Աստուածաշունչը գոթերէն թարգմանելու համար՝ յունարէն գրերն առեր էր, աւելցնելով վրան նաեւ իրենց հին րուն ըսուած այբուրենը որ անկատար էր :

Ս. Մեսրոբ անդանդաղ ձեռնարկեց Ս. Գրոց թարգմանութեան : Բարի մտածութիւնն ունեցաւ նախ Սովորմոնի Առակներէն սկսելու . Ճանաչել զիմաստուրիւն և զիրատ . իմանեալ զրանի հանձնարոյ : Տպագրութեան գիւտը՝ որ ամբողջ Տիեզերքի համար էր, իր գործադրութիւնը կը սկսէր ծննդոց զրբով, ուր կ'ըսուի թէ . Ասաց Աստուած, Եղիշի րոյս : և եղեւ րոյս :

Ի դարձին (406) Մեսրոբ Լուսաւորչին պէս ընդունուեցաւ : Պատմիչներն ստէպ նոյն բառերով կը բարեբանեն երկու լուսաւորիչները, Գրիգորն ու Մեսրոբ, ինչպէս դիտած

են քննագատները, որոնք թաճախապառմ գիրքն իսկ Մեսրոբի տուին, — առանց այլ եւս յետ առնելու :

Խանդալառութեան գերագոյն գար մ'եղաւ մեր Ե գարու հայերերուն համար, երբ եկեղեցեաց կամարներուն տակ հայերէն գեղեցիկ լեզուն հնչեց և բիւրաւոր արձագանդաներավ կրկնապատկեցաւ : Մեսրոբ ամէն տեղ կը զիմեր տարածելու հայերէն լեզուն և աղղիցութիւնը : Այսուհետեւ իր սիրած զբաղումը կ'ըլլայ հայկական բոլոր սիիւոին մէջ զվրոցներ կանգնել և աշակերտաներ ժողվել : Տենդոտ գործունէութեամբ յաջողեցաւ քրիստոնէական քաղաքակրթութիւնը ընդհանուրացնել Հայաստանի մէջ և շրջակայքը :

Ուսումնական մեծ զարկ տուաւ, որով բոլոր այն խաւար տարածութեանց մէջ անթիւ կրթական հաստատութիւնք բուսան, այնչափ արագ և յանկարծօրէն՝ որ մարդ կը ստիպուի զիւթական բարամունքէ կարծել : Ուսանողաց ամբողջ ժողովուրդի մը ճամբայ հորզեց զէպ ի գիտնական Յունատանը, որոնք ի դարձին յոյն կամ ասորի լեզուներու գիտութեանց հետ, բերին հայերէնի մէջ նաեւ անոնց զրական գործերէն ընտրելազոյնները : Առաջնորդուած այն մեծ

վարպետներէն՝ ինքնուրոյն զրականութիւնն  
մ'ալ ստեղծեցին : Հակառակ այն բազմա-  
թիւ փոխառութեանց , որոնցմով հարկաւո-  
րապէս տոգորուն պէտք էր ըլլալ նորածին  
զրականութիւնը , քանի որ զայն արտադրող  
մտքերը նախապէս արդէն ցյագ արրեալ էին  
օտար գպրաթեամբ , և ձանձրանալու աս-  
տիճանն թարթափած շատ մը թարգմանու-  
թեանց մէջ , և հակառակ քրիստոնէական  
տիրող գոյնի մը , — գեռ շատ գեղեցկութիւն-  
ներ կը ծածկէ այս զրականութիւնը սեփա-  
կանութեան , բանաստեղծութեան , իմաստա-  
սիրութեան և լեզուի , վայելչապէս պատուելու  
իր հիմնագիրը : Ինչ որ բնորոշ կայ այս զրա-  
կանութեան մէջ , իր մեծապէս զիտակցա-  
կան ըլլալն է : Բոլորովին հետու է այն զա-  
զափարական զրականութենէն , որ իր մի-  
ջավայրն ունի Ելիսեան զաշտերու մէջ : Ետ  
զինուորեալ զրականութիւն մըն է , արամարա-  
նող , վիճաբանող , պատմող , գործադրական .  
իր միջավայրն է կեանքն ու ժամանակի  
հարցերը :

Մեսրոբի ամբողջութիւնն ըմբռնելու հա-  
մար՝ բաւական է մտածել . Ազգ մը որ զրա-  
կանութիւն չունի՝ մահկանացու է . ազգ մը՝  
որ զրականութիւն ունի , անմահ է : Մեղի կը

պակսէր այս անմահութիւնը , և Մեսրոբ  
տուաւ :

Հին ատեն այսպիսի բարեբարներուն ,  
ասուուած կ'ըսէին . հիմայ հաւեձար , գործիչ ,  
հերոս . իսկ Ե դարուն՝ սուրբ :

Ս. Մեսրոբ կը մեռնէր յամին 441 , փե-  
տրուարի 13ին : Վահան Ամատունեյն և  
Հմայեակ Մամիկոնեանի ետեւէն՝ բոլոր Հա-  
յաստան հետեւցաւ այս մամիկոնեանի գա-  
գաղին՝ որ վառած կանթեղներու և ջահե-  
րու լուսապսակին մէջ կ'երջանկանար : Մար-  
մինը Օշական գիւղն հանգուցին և վրան ընդ  
հուզ մատուո մ'ալ բարձրացաւ քանիտա-  
կուած և պատուական քարերով : Քոլը վա-  
նասուն մը հաստատեցին , որպէս զի Մես-  
րոբի ծառայէ և ուխտաւորաց ձէին ու խունկը  
ընդունի : Ամէն տարեկարձին օրը՝ Հայաս-  
տան հոն կը զիմէր պատուելու իր այս զա-  
ւակը , որ անմահներու կարգն էր անցած :

## ՅԱՒԵԼՈՒԱԾ

Սերէսս ալ կը գրէ Մամիկոնեանց ծառամբ ըստ Բուզանդի և Խորենացւոյ աւանդութեանց : Բայց ինք քանի մը կարեւոր տարրեր հանգամանքներ ունի՝ որոնք կը ցուցնեն թէ անկախ աղբիւրէ մ'առած է , և ինչպէս ինք ալ անուղղակի կ'ակնարկէ , գուսանական երդերէ հանուած են : Մերէսս ի դարու պատմիչ մըն է . բայց այս կտորը ուրիշէ մ'առած է (?) որ այսպէս կը սկսի . Ճենաց թագաւորէն գեսպան եկած էր առ արքայն Խոսրով (Հայր Տրդասայ) : Հարցուցի ասոր թէ Հայաստան մեծ ցեղ մը կայ որուն համար կ'ըսեն թէ ձեր աշխարհէն են եկած : Խոկ անիկայ ըստ ինձ . — Մեր աշխարհի գորաններն իրենց երգերու մէջ կը պատմեն թէ Մամիկ և Կոնակ երկու քաջ մարդիկ էին , հարազատ եղբայրներ որդիք կանամայ նախարարին , որ երկորդ էր Ճենաստանի թագաւորութեան մէջ : Երբ կառնամ կը մեռնի , աշխարհին թագաւոր ասոր կինը իրեն կ'առնու . և անկից

որդի մը կը ծնանի որ յետոյ իրեն յաջորդը կը կ'ըլլայ : Մամիկ և Կոնակ , մօր կողմանէ իրեն եղբարք , կ'ապստամբին անկէ , նախարարներէն մաս մը իրենց հետ կը միացնեն և կը մտածեն զՃենբակուր աշխարհին թագաւորն սպաննել և իրենք տեղն անցնիլ : Կ'իմանայ Ճենբակուր , զօրք կը ժողիէ , վրանին պատերազմի կ'ենէ և կը յաղթէ : Մամիկ և Կոնակ կը փախչին առ արքայն Արշակունի որ կը նստէր ի Բահղ Շահաստանի , յերկիրն Քուշանաց : Ճենբակուր կը ինպէտ ասկից որ մէջտեղէն վերցնէ փախստականներն , եթէ չուզեր որ խաղաղութիւնը վրդովի : Խոկ սա կը հանգարակցնէ զՃենբակուր ըսելով թէ եսու տանել զնոսա ի մոշտ արեւու , և յեզր երկրի , ի տեղին յայն , ուր արեգակն ի մայրէ մտանէ : Եւ կը յանձնէ զանոնք պարթեւ զինուորաց՝ որ զգուշութեամբ իրենց բոլոր մնով անով տանին առ ազգական խոր արքայն Արշակունի որ էր թագաւորն Հայաստան երկրին : Հոն շուտ կը բազմանան , մեծ ազգ կ'ըլլան . և ասկից են սպարապետները :

Սերէսսի այս տեղեկութեանց համաձայն Մամիկոնեանց ծառաման մասին զրած է նաև Սիմէսն Ապարանեցի , տաղաչափող պատմիչ

ԺԶ դարու։ Աս զրուածք մ'ունի, մակաւ զրուած վիստասանուրիւն պահաշուշնեաց և Մամիկոնեանց, ի վիստասանուրենեն Ղազարու Փարպեցոյ, որուն վրայ ընդարձակ տեղեկութիւնք ուզողներ կրնան կարգալ Ալիշանի Հայապատում, Պատմիչը Հայոց էջ 143-6։ Այս զրուածին մէջ հետեւեալ տեղեկութիւնը կու տայ Մամիկոնեանց վրայ իբրև ի Փարպեցոյ առնելով։

Այլ զՃնագունս յԵշատակեալ,  
Զմամիկոնեանըս գեկուցեալ,  
Վասն սոցա զրուագագրեալ,  
Բայց Մոլսէսի ոչ ճայնակցեալ,  
Ագաթանգեղայ գու հետեւեալ.  
Ամն որ գգեսպանս Ճենաց հարցեալ  
ի սոցանէ զըստոյդն ուսեալ.  
Որ է զըրով մեզ աւանդեալ,  
Մամն և Կոնակն փախուցեալ,  
Ճենաստանէ ի Պարս անցեալ։

Տողերէս այս կը հասկցուի թէ Փարպեցի ալ Մամիկոնեանց ծագման վրայ զրելու առիթ ունեցած է։ բայց Մոլսէսի չէ հետեւած, այլ Ագաթանգեղայի որ Ճենաց դիսպաններուն հարցնելով ճշմարիտը ուսած

էր, այսինքն Մամիկոնեանց Ճենաստանէն եկող նախահայրերը երկու հոգի են Մամ և Կոն(ակ) զորս Խորենացի բարդելով մի անձն ըրած է Մամկուն անուամբ։ կը տեսնուի թէ Ակբէսս և Փարպեցի մի և նոյն աղբաւրէն են առած։

Պատմուրիւն սրբոյն Ներսիսի պարրեւի զրուածքին մէջ ալ, հրատարակուած ի շարս Սովելաց հա, Զ. Բուզանդէ անելով Մամիկոնեանց ծագումը ի Ճենաց կը գնէ։ Սոյն զրուածքին մէջ՝ յորում Մամիկոնեանց վրայ ընդարձակ և միշտ համակրանքով կը ինի սուի, ընդհանրապէս ըստ Բուզանդի, քանի մը հետաքրքրական նորութիւններ ալ կան։ Այսպէս 1. Ներսէս հայրապետ՝ մինչ կ'ուսանէր ի կեսարիա, կնութեան կ'առնու իւրեն զՄանդուխտ՝ որ Վասակի մեծ եղբօր՝ Վարդանի աղջիկն էր։ Մանդուխտ յիտ ընծայելու Ներսիսի զՄահակի, շուտով կը մեռնի, և Վարդան մարմինը թիլն աւան փոխակրել կու տայ։ - 2. Վարդան, Վասակ, Վահան, Վրուժ (այս անունը կը պակսի Բուզանդի քով), որպիք կը համարի Արտաւազզի՝ Վաչէի որդւոյն որ անհաւանական կ'երեւի, որովհետեւ ժամանակադրութիւնը չներեր։ - 3. Չեռնապրուելիք Ներսիսի հետ

ի կեսարիա ընկերացող մամիկոնեան զօրավարին անունը Շահէն կը նշանակէ , մինչ բոլգանդի քով այս անուամբ բնաւ Մամիկոնեան չկայ : - 4. Վասակի իբրևու որդիք կը յիշէ Մուշեղ, Կոն, Մանուէլ, և Համազասպ . և թէ ասոնցմէ անդրանիկը Շապուհի արշաւանաց ատեն կը փախչի առ կուսական Եղեսիոյ՝ Ներսեն, իսկ Կոն և Մանուէլ իբրենց հօր Վասակի հետ կ'երթան ի Պատկաստան : Այս նորութեանց պատմական արժէքը շատ ծանրակշիռ չերեիր, ուրովհետեւ Ս. Ներսիսի վարքը թէեւ ըստ բազում զիխոց շատ գեղեցիկ , ձեռնամնախեղածէ . նախ Մեսրոպ երէց, որ զայն խըմբագրեց Ժ գարուն, ունեցած է զիմաց աղբիւր մը ըստ Խորենացւոյ և ուրիշ մը ըստ Բուզանդի . Ինչ ինչ մասերու մէջ ալ իր ձկտումներն ունի : Իրմէ վերջ ալ կտորներ անցուած են մէջը՝ յորս ի միջի այլոց՝ մարգարեարար կը յիշատակուի և Երուսաղմէմի առումը ի Փրանկաց :

Այս տեղեկութեանց վաւերականութեան գատաստանը ընթերցողաց թողով, անցնինք յիշել Մամիկոնեանց վրայ տեղեկութիւն մ'ալ բոլորովին նոր ազգիւրէ զոր կու տայ Նիկողայս Մառ . Տես « Բազմալէպ » 1904 էջ 46 :

Վրացի հայագէտը 1902 տարւոյն ուսումնական աւղեւորութիւն մը կտաարեց Երուսաղմէմի և Սինայի կողմիր : Անայի վանքին մէջ տրաբ լեզուով յիշատակարան մը կը գանէ յանարէնէ թարգմանուած որ Հայաստանի ի քրիստոնէութիւն զարձին պատմութիւնը կ'ընէ : Նեկոզայս Մառ կը կարծէ թէ ասոր մէջ պահպանուերէ է Ազգամանդեղոսի սկզբնական խմբագրութիւնը : Յիշատակարանիս մէջ, որ հայ Ազգամանդեղոսուն տարբեր շատ հետաքրքրական մանրամասնութիւնը կը պարունակէ , հետեւեալ աեղեկութիւնը կը գտնենք Մամիկոնեանց վրայ : « Եւ առաքէր (Գրիգոր) զետիսկոսպոսն Ազրիսս յերկիրն սուրբապեաի , յերկիրն Մամիկոնենց , որ էր ի զրանէ արքունի ի զօրավար զօրաց : Եւ չոգաւ նա ընդ տանուտեան նոցա , որում անուն էր Պատրիկ : Եւ արգարեւ երանելին Գրիգոր Հրամայէր եպիսկոպոսին Ազրիսսի և առէր նմա + մի լրաներ զՊատրիկ և լից զաշխարհ նորաբարզութեամբ » :

Ահաւասիկ բոլորավին նոր աեղեկաթիւնը , որ շատ վսահելի չեն երեւեր , և սրոնք բնաւ լոյս չեն ափոեր Մամիկոնեանց ծաղման վրայ : Մեծ կտրեւորութիւն պիտի ու



Պապ և Վրէժինդիր սերունդը. - Ճեր-  
մակածին Մուշեղ. - Զիւաւի ճակատը. Սպա-  
պարապետն ու թագաւորը. - Հայրի դա-  
տաստանքը. - Երեք զօրութիւնք և իրենց  
անկումը. . . . . 72

 Փողով սպանութիւն Վահագգատ . . .  
Մուշեղի ձռափինքը. - Առաջածորդ մր. -  
Մահ Մուշեղի Յարութանքու փորձեր. . . . . 85

Հակագգեցութիւն մնալիմ հումէակա-  
նութեան. - Գերեդարձ Անդաշի. - Փոփոխ  
դեսպանագնացութիւնք. - Կարնոյ Դաշտին  
ճակատը. . . . . 94

Մանուէլ իշխանապետ. - Պարսից հովա-  
նաւորութիւնը կը խնդրուի. - Առոքն  
Մարզպան կու զայ և կը փախչի. - Բազրե-  
ւանդի կոխուը. - Ալշակ և Վաղարշակ ար-  
քայորդիք. - Մանուէլի մահը . . . . . 103

Ցունական և սպակական Հայաստան-  
ներ. - Տարձումն երկու թագաւորութեանց. -  
Փորձեր վերականգնութեան. - Խառն զօրու-  
թիւնք . . . . . 116

Մամիկոնեանց գերը հայ մատենագրու-  
թեան մէջ. - Ա. Մեսրոբ. - Իր կեանքը. -  
Գրոց զիւտը. - Իր ազգեցութիւնը. - Իր  
մահը . . . . . 136

Յաւելուած . . . . . 156

1929

2013

